

ՀՐԱՍ. «ՆՈՐ ՄԵՐՈՒՆԴ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ Թիւ 1

ՊԱՏՐԱՍՏԵՑ

ՄԻՀԻ. Մ. ՄԻՖԻՔԵԱՆ
(ՄԱՐՏՈՒՆԻ)



ՈՒՍԱՆՈՂԱՑ ՏԱՐԵԳԻՐԸ

1936

Ա. ՏԱՐԻ



ՊԱՐԱՆ
ՅՈՆԻԿԵԱՆ
Պէյրուր

059
M - 72

059
059
06 JUN 2009

№ - 72

№ - 72



ապրած մազուր առաջնային գործոցի ըստ
1912 Վ. Ա. Պարիսի Խոհեմազ լինուազը տրամադրել
ու վաճի շեմը տառական է առ 1914 ապրիլի 10-ին
ուր նարաւուաց ու նարաւուար մեջու թա ինչ
ըմբածի արև կ ըմբած ապաւուածու բաւածու նոնցու
և մեջ թագ տառական է առ 1914 մայիսի 10-ին
առաջ նարաւուած ապաւուածու առաջնուածու ու
նուա իւր դամաւուած նարաւուածու ինսերուածուաց
պատու առաջնուած փառ նարաւուածու իւր իւր
բոլոր Անոնց՝ այս նախու սակաւ առանա մուշ
նրոնի Գերագոյն Նուիրումով մը՝

Անկեղծօրէն Աշխատեցան ու Զոհուեցան,

Հայ Գոյութեան Պայքարին մէջ,

Առանց Անուն մը Ցիշատակ մը ձգելու ...

Դառնալով Վերածնող Հայուն՝

Ա. Ն. Ժ. Ա. Ն. Օ. Ֆ. Զ. Ի. Կ. Ո. Ր. Յ.

Հրատարակ. Մարմին

27.08.2013

1929

ՄԵՐ ԽՈՍՔԸ

Հայ Յեղափոխական մատենագրութեան օգտակար ըլլալու նպատակով՝ կազմած ենք ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՀՐԱՄԱԿՉԱԿԱՆ ԸՆԿ. ը որուն գլխաւոր զործ պիտի ըլլայ Հայ մտային, գաղափարական ու բարոյական զարգացման սատարող հրատարակութիւններ ի լոյս ընծայել:

Կ'զգանք թէ շան պարտականութիւն մըն է, որ կ'սանցնենք. սակայն երբ նկատի կ'ունեանք նաեւ բազմակողմանի հասարակական օգուտները, այն առեն սիրով կը վերցնենք մեզի ներկայացուած այդ խաչը, Զայն տանելու այնքան՝ որքան մեր երիտասարդի կարողութիւնը կը ներէ:

*

Ներկայիւս, աչի առաջ ունենալով Հայ սփիոռքի մէջ օրացոյց հրատարակելու նորութիւնը, հասարակութեան մէջ անոր գտած ընդունելութիւնը, եւ մեր առաջդրած նպատակին նետ ասոր ունեցած առնցութիւնը՝ մեր անդրանիկ հրատարակութիւնը կ'սկսի ներկայ ՈՒՍԱՆՈՂԱՅ ՏՈՐԵԳԻՐՔ ով:

Ուրախ ենք որ մեր այս ձեռն սրկին իրականացման համար, մեր զործի արժեկին ծանօթ ընկերներու կարգին ընկ Միհր. Մ. Սկիերեան, առաջին օրեն, մեզի զօրավիզ հանդիսացաւ, եւ ընդառաջելով մեր հրաւերին ակնարկուած տարեգրին պատրաստութիւնը սատանեց, վերջերս իրեն վիճակուած դժուարին պայմաներուն մէջ. որոնց մէջ զտնուող ուրիշ մը դժուար քիյանն առներ այս ծանր աշխատանքն, առանց նոյնիսկ վարձատրուելու ակնկալութեան:

* *

Հազարումի չաժանեների վ'որ մեր Օսացոյց-Տարեգիրք հրապարակի վրայ է այսօր: Բանկան է ունի իւնի վիճակուած քերիները, սակայն այդ բոլորին նետ, Անոր ներկայացուցած առաւելութիւնները կուտան իրեն մասնաւոր պատմու արժեք մը:

Հոն, իին օրացոյցին նետ օրը օրին (եւ տարիներով) հօրագուած են հայ Յեղափոխութեան. նահատակութեան, վերածնունդի, վերաշնուրեան եւ եղբայրապանութեան դեպքերն ու դեմքերը: Առոնք կը բնորոշեն մեր մտաւոր երեկն ու այսօրը:

Ահա իւ հօնս բովանդակութեամբ տահեկան է բոլորին, առանց խորութեան: Քանի որ զամ զնողը, սարի մը զործածել ենքը, իր հավ պիտի ունենայ տեւականուն արժեկաւոր եւ պիտանի զիրք մը:

Հակառակ Անոր սպարգական ու բիթեներու անհամեմատ ծախսին նեանակած ենք միայն 6 Ֆրենք. զին մը ուռակազի ամեն ու կարենայ զնել զայն: Մեր այս գոհողութիւնը կրնան զնահատել միայն անոնք ուռներ տեղեակ են հրատարակչական զործին: Այո՛, 180 էջ 62 պատկեր բովանդակող տարեգրիք մը, մեծադիր խորհրդաւոր կողման մը, 6 Ֆրանքը, սա կ'ապացուցան թէ մեր նպատակը նիւթական շահ ապահովել չէ, այլ սոսկ ծառացել եւ օգտակար ըլլալ:

Յառաջիկային համար վերապահած ենք գրական գեղարվեսական բաժինները: Այս անգամ այդ բաժիններուն ինիւթերը, մեզի ու նաև հասած ըլլալուն համար յետաձգեցինք զանոնք մեր Բ. արուան, տպաւինելով զրուդ ընկերներուն ներողամտութեան:

Մենք ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻ ներկայացուցիչներու, մեր առաջին պարտականութիւնը կատարած՝ կ'սպասենք մեր սոյն զործին հանդիպ ցոյց տրուած հասարակութեան վերաբերմունքին, տահագրգուութեան եւ սպառման եղ սնակին:

Այսօն վասան թէ ամեն ո՛ք, ոչ միայն իրեն համար
պիտի զնէ օրինակ մը, այլ ուրիշներ ալ պիտի նույրէ
իր ազգականներուն, ընկերներուն եւ բարեկամներուն,
իբրև յարմարագոյն յիշատակելի նույր մը :

Ոյսքանէ վերջ մինչեւ հիմայ եւ ասկէ յետոյ, մե-
քի օգտակար եղողներուն կը յայտնեն մեր տեսրիակա-
լուրեանց հետ նոր տարուայ յաւագոյն մաղրանները :

15 նոյ. 1935

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՀՐԱՏԱՐԱԿՉ

ՊԵՐՊ

ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(ԳՆԻՔ)

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Ա. — Մեր հրատարակութիւնները ալ պիտի
կրեն Ընկերութեանս կնիքը :

Բ. — Կողի «ՈՒԽՍ.ՆՈՂԱՅ ՕՐԱՅՈՅՑ» - 1936»
վերտարութիւնը՝ գործն է ողբ. Մ. Աղազարեանի
արժանաւոր որդուոյն՝ ընկ. Միղրային, որը ամեն
տեսակի տու մօս ատենէն կը դառնայ իր հօր յա-
ջորդը:

Գ. — Բ. հատորին մէջ պիտի յիշենի հրատարա-
կութեանս սպառման մեծապէս նպաստող ըն-
կերներու անունները:

Դ. — Յառաջիկայ տարուան համար նախըն-
սրելի է մեզ սանալ անցեալի յեղափոխական
դէպէերու ու դէմքերու յոււեր, պատմական ար-
ժեկայացնող անտիպ լուսանկարներ, փա-
ստաբուղբեր, որոնք մեզի հասած պէտք է ըլլան
ամենաուշը՝ մինչեւ 1936 Յունիսի սկիզբը:

Հետեւեալ հասցեով

S. YÉGHIAZARIAN

c/o IMP. G. DONIGUIAN

Rue Nahr St. Michel

Beyrouth

(R, L.)

“ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ,, Հրաս. Ընկերութեան կողմէն ներկայ տարեգիրքը պատրաստելու հաւաքը, չի կրցայ մերծել, հակառակ անոր որ, տարիներ տարունակ, իբրև համեստ մշակ, հայ գրին ու սերունդին ծառայելի յետոյ այժմ սիրած ասպարեզն հեղացած՝ մեր ապրուսը հոգալու համար, խիստ անտառների յոջիկ ժամանորդի գործով մը կ'զբաղութիմ: Աւսխատ սեփ մը յագնեցուզիչ, զարծ մը, որուն համար պատրաստուած մը չէի երթեք...”

Ներկայ գործի պատրաստութեամբ՝ իմ բնկերային դոյզի պատրականութիւնս կատարած կ'զգամ: Անոր ձանդոյզի պատրականութիւնս կատարած կ'զգամ:

Կ'բնդունիմ թէ՝ պակասութիւններ, թերիներ կան: Անոնց մասին՝ հանոյք պիտի զգաւ լսել գիտողութիւններ իրազեկներէ, որոնք կրնան ինձ գրել՝ Rue Nahir Beyrouthի հասցեովս:

Այս պարագան նկատի անենալով, յարգելի բնորդողներուն ու օպերութեան էր յանձնեմ Կարեւոր վրեականերու բաժինը:

Խոկ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ՝ Հրաս. Ընկերութեան տնօրինակալութիւններս կը յայտնեմ, որ առիբը ընծայեց ինձի զաղափարական այս համեստ պարտք կատարելու համար:

Նոր Սերունդին մետք եւ Նոր Սերունդին համար
ՄԻՀՐԱՆ Մ. ՍԼՅԱԲՐՅԱՆ

1936 ՅՈՒՆՎՈՐ 1936

Չորեկարքի

1895 ՀԵՂ. Ա. կամաւորական խումբը՝ թիկ. Շաւարչ Շիւմաննենինին հետ՝ Ամերիկային համբայ կեղլիք դեպի պի. պի Կիլիկիա:

1897 Գումզաքուի ցայցին ներու՝ թիկ. Յ. Ճամեինիլիան Ամեայի բանտեկան պահանելով՝ հիպրոս կը հասնի:

Հինգարքի

Թէ ինչչու հայ համայնավարելոր կը բնադրատեն ՀԵՂ. կուսակցութիւնը, հառեկնարու համար կարգացէք՝ թիկ. Ա. Սապահզիւլիանինք:

“ԲԱՌԵՑՑՈՒ ԵՒ ԵԶՔԵՑՑՈՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԲ”

1932 Արեւանի մէջ կը բացուի Մարքարդ Լեհինիզմ ինսիւտութիւն:

Շաբար

1932 Յունաստանին Խ. Հայաստան մեկնող Ա. կարաւանը կը համի Բարում:

Կիրակի

5 Ճակալոց

1921 Խ. Հայաստանի Փետք. Համայստանի կազմութեան մասին հրամանագիր:

1936

ՅՈՒՆՎԱՐ

1936

Երկուշաբի

6

Ծննդելու

Սօցիալիզմը իր բոլոր կողմերով եւ պատմութեամբ ուսումնասիրելու համար կարգացէ՛ք ընկ.

Վ. Տիրատի

“ՍՕՑԻԱԼԻԶՄԻ ՊԱՏՐՈՒԹԻՒՆԸ,,”

Երեքաբի

7

Ցիցէկ-մեռելոց

1911 Ս. Դ. ՀԵ. Կուսակցութեան աշխատանքին ընդհանուր հիմք կը դրուի Պարսկասանի Սօցիալ-Դեմոկրատ կուսակցութեան:

Չորեքաբի

8

1920 Հայկ. Լեզենի Սպաներէն՝ ընկ. Արտ. Բամուգնեան Էլ-Օղլուի մեջ տարած յաղքանակին համար մեն. Կուրօփ կողմէ կը գնահատուի.

Հինգաբի

9

Ուսկս Հայ պէտ է զիտնայ Հայկ. Տեղանանութեան եւ ջարդերու դրդապահառն ու պատասխանառութերը, ուրեմն պէտ է կարդալ ընկ. Ս. Սապահ-գիւլեանի՝ “ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒՆԵՌ,,”

Ուրբար

10

1916 Ընկ. Ց. Բ. Մ. Խակենէկերեան Ա. առքիւ հայկ. Լեզենին կամաւորագրուելով՝ իր ընկերներուն նետ Մօնարկո (Կիպրոս) կը մեկնի:

1936

ՅՈՒՆՎԱՐ

1936

Շաբար

11

Անցեալը ներկան եւ ապագան գիտնալու համար բաժանորդագրուելով կարդացէ՛ք
“ՀՆՁԱԿ”ը

Huntchag Pub. Co.

1238 P. O. Box Prov. R. I. U. S. A.

Կիրակի

12

Է. օր Ծննդեան

Հայ ազատագրութեան համար գործող ուժերու եւ անոնց փոխ-յարաբերութեանց վերահասու ըլլալու համար կարգացէ՛ք ընկ. Յ. Ճանկիլեանի՝
“ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐ ՀԱՅԿ. ՃԳՆԱԺԱՄԷՆ”ը

Երկուշաբի

13

Տօն Աննեկչւրն.

1922 Խորհ. Միութիւնը Ֆրենկի խորհրդագովովին կը հրաւիրուի:

Երեքաբի

14

1918 Կոմիսարներու Խորհ. ի նախագահ Վ. Ի. Լեզենի Հայաստանի ազատութեան եւ ինքնուրուման հրամանագիրը կ'սուրացրէ.

1918 Վ. Ի. Լեզենի վրայ մահափորձ կը կատարուի.

Չորեքաբի

15

1919 Գեւման աշխատաւորութեան առաջնորդներ Կ. Լեպեհյան եւ Խոզա Լիւտէնապուրկ կ'ըսպաննուին Գեւմանիոյ մեջ:

1936

ՅՈՒՆՎ.Ա.Ր

1936

Հինգշաբթի

16

1931 Աշխարհի մեջ առաջին անգամ ըլլոյդ ներւաճի մեջ բացուեցաւ անդրանիկ, Քրդական մասնավաճական Տեխնիկումը.

Աւրար

17

1929 ՀԵՀ, տաղանդառոր եւ երթասարդ գործիչ ընկ. Սարգիս Տիգրոսին կ'սպանուի Դանակցութեան կողմանէ Պերուրի մեջ.

Շաբար

18

1918 Նախկին Հնչակեան եւ Անձան Ստեփանի Շահումեան Անդրեկիլի Արտակար կոմիսար կը համակուի:

1919 Խաղաղութեան խորհրդանով Բարձրի մեջ:

1929 Ընկ. Ա. Տիգրոսին Կարմռավ քանտին կ'արձակուի:

Կիրակի

19

Ա. Կիր. յես. ծննդ.

1924 Հայաստանի նեղութեանց պահպանութեան կոմիսար կը հիմնուի:

1933 Պետ. Օբերայի բացումը Երևանի մեջ:

Երկուշաբթի

20

ՀԵՀ. ներոսական զործութեութեան մասին գաղափար կազմելու համար կարգացէ Թրանսայի տրշանի հրատարակած "ՅԱԻՆԱԲՁԱՆՆ, ը

1936

ՅՈՒՆՎ.Ա.Ր

1936

Երեսաբթի

21

1921 Մարատի հայոց արխինաներկ ներոսամարտը:

1920 Խաղաղ. ժողովը իրաւապէս նանշաւ Հայաստանը

1924 Վ. Ի. Լենին մեռաւ:

Չորեսաբթի

22

Հայ տարագրութեան Նահատակութեան եւ ականա-
տեսի որտանմիկ նկարագրութիւններ կրօնք գտնել՝
Յերասացի վաստակաւոր աւուղիչ ընկ Ա. Գարբիկ-
եանի "ՅՈՒՆԱՎԱՍՈՒՄ" մեծահատոր գրին մեջ:

Հինգշաբթի

23

1930 ՀԵՀ, կուս. հիմնադիթեուն եւ Փոք Հայքի նեջ
Հայ Ֆեղափոխութեան նուիրուղ ընկ. ՇՄԱԿՄՆ
(Քարբիկ Կաթեան) մեռաւ Թիֆլիզի մեջ:

1921 Երևանի ժողովդ. Համալսարանի բացում:

Աւրար

24

Անման Քաններու Քմբագես Փարամագը Երթա-
սարդութիւնն ու Վանի դրասավորութիւնը վեզի
վերածուած է ընկ. Ա. Ա. (Տիգրան Օսեան) կ. կողմէ
«ԳԱՅԱՍՑԱՆ» ը անունով կարգավ զայն եւ հիացի՞ւ:

Շաբար

25

1923 Կ. Մ. թեան ներկայացուցիչ Զիշերինի յայտարարու-
թիւնը Լօզնի մեջ ի նպաս Հայ գաղբականներու:

1936

ՅՈՒՆՎԱՐ

1936

Կիրակի

26

Բ. զկնի ծննդ.

- 1910 Թր. կառավարութիւնը Ա. անգամ բլարով կրհաստան Հնչ. կուս. ծրադիրը,
1918 Վրացանի կառավարութիւնը կ'որոշ ձերակալել Ստի. Շահումեանը :

Երկուշաբթի

27

- 1859 Ռուսանայ քատրոնի Ա. ներկայացում Մոսկովայ,
1922 Խ. Հայաստանի պետ. Ա. քատրոնի քացում,
1924 Վ. Ի. Լինինի քաղումը Մոսկովայի կարմիր հրապարակին վրայ:

Երեքշաբթի

28

- 1915 Մատնիչ Արշակուր Սահակեանի դեմ մահափորձ կը կատարուի (Վ. Պոլիս) Բերայի մէջ, եր ձերփականին ընկ. Արամ Աշրգապատեան եւ այլն:
1934 Լիբանանի երեսք. բներութեան մէջ Դաւինակցութիւնը կը պարտուի եւ Լիբանանի Ա. Հայ երեսփոխանը կ'ըլլայ Հնչակեան ընտելի Պ. Վ. Լեյլեկեանը:

Չորեքշաբթի

29

- 1923 Ա. բանւոր. Ֆամիլիքի բացում Երեւանի մէջ,
1926 Անդրկովկասի կենդզործկոմը կը բուեարկ Երեւանի մէջ ժողովրդ. տուն կարուցանելու բանաձեւ :

Հինգշաբթի

30

- 1932 Պեյրութի հայկ. հսկայ հեմբը հրոյ հարակ կ'ըլլայ:
1922 Խ. Հայաստանի խորհուրդներու Ա. համագումարը :

1936

ՅՈՒՆՈՒԱՐ

1936

Ուրբար

31

- 1864 Գերութեան վերացումը հիւսիս. Ամերիկայի մէջ:
1921 Պետականացում Հայաստանի ջրերու, գետերու, լիներու ջրանցքներու եւալին:

Շաբար

ՓԵՏՐՈՒԱՐ

- 1896 Հնչակ. կուս. լեկավարութեամբ Ապստամբող Ձերունք՝ 4 ամսուայ հերոսամարտեն վերջ՝ յաղքան կը հոչակուի:
1924 Անգիան կը հանշնայ Խ. Միուրիւնը :

Կիրակի

2

Բարկնեն. առցրց.

- 1903 Վարդգեսի մատնիչ Խաչիկ Սկմերնեսնը Տերօնի կ'ենթակուի:
1916 Կարինը կը գրաւուի Ռուս-Հայ բանակին:
1920 Խ. Ս. Հ. Մ. ի եւ Էսրոնեայի միջնե խաղաղութեան դաշնագիր :

Երկուշաբթի

3

- 1916 Մուըր կը գրաւուի Ռուս-Հայ բանակին:
1922 Հ. Ս Խ Հ Ա. համագումարը կը հրատարակ Հայաստանի Սահմանադրութիւն-օրենք-ը :

Երեքշաբթի

4

- Կ'ուզե՞մ հասկնալ թէ՝ ի՞նչ ձեւով եւ օրենքներով կը կառավարուին պետութիւնները. Պէտք է կարդաք Անմահն ընկ. Ե. Առաջ (Սաֆրատեսնը) ի «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԽՐԱՊԻՆՔԸ» գիրքը :

1936

ՓԵՏՐՈՒԱՐ

1936

Զորեգաբրի

5

1923 Գ. Միջազգայնական գործ • կոմիտեն իր հօանաւոր բանաձեւով կը հաստանէ Հնչ. Կուսա. Հայկ. պրոլետարիատի բացառիկ ներկայացուցիչ ԲԱՄԻՇ :

Հինգաբրի

6

1918 Թումանիան գրաւեց Թումասանի Պիտորակիոյ հոդամասը :

1934 Հակակոռավարական ազգայնականերու արինանեղ ցոյցը Բարիզի մէջ :

Ուրբար

7

1869 Թումանիայ ժողովրդ. մեծ բանասեկզ եւ ՀՕՔ ի հիմնադիր Յովիանեն Թումանեան կը ծնի Դսել (Լոռի) գիւղին մէջ :

Նարար

8

1904 Թուս-Ճաբոն պատերազմը ևնդի կ'ունենալ :

1924 Խ Ս Հ Մ ը կը նախշցուի Խոսկիոյ կողմէն :

Կիրակի

9

Դ. գինի Ծննդ.

1921 Այնքազի Պուրերը սարուափած անձնաւուր կ'ըլլան :

1936

ՓԵՏՐՈՒԱՐ

1936

Երկուշաբրի

10

1918 Անդրկովկասի սկյմին բացում :

1918 Խ. Ռուսեան կը մերժէ Պրես-Լիբովսկի խաղաղ. դաշնագիրը, բայց կը հոչակէ պատերազմը վերջացած :

Երեքաբրի

11

1921 Թուրք ապսամբութիւն եւ Մարտի հայոց կոտորած :

1921 Լոռիի գրւղացիութիւնը կ'ապսամբի Վրաստանի մէջ մեծ մենէկվիկ կառավարութեան դէմ :

Չորեգաբրի

12

1922 Տօր. Պէննէի կազմած Ուս. Միութենէն վերջ Ա. Գ. Հնչ. կուս. Պէյրութի Հնչ. Ուսանող. Միութիւնը՝ կը վերակազմուի Ատանայէն եկած Ուս. ընկերներով :

1924 Ցոյց եւ ընդ. գործադուլ Թրանսայի մէջ :

Հինգաբրի

13

1922 Ս. Գ. Հնչ. կուս. Դամասկոսի Ուս. Միութիւնը կը նիմնուի Ատանայի Ուս. ընկերներով :

1924 Ս Խ Հ Մ ը կը նահշցուի Նորվիկիս յէն :

Ուրբար

14

Տեառնդառաջ

1861 Հոչակաւոր սօցիալիստ տեսարան, հրապարակագիր նրեսոր, եւ հայ հանճարեղ միտք ընկ. Ատեփան Սապահգիւթան կը ծնի Նախիջենանի Զահուկ գիւղը :

1936 ՓԵՏՐՈՒԱՐ 1936

Նաբար 15

Ա. Դ. Հեղ. կուս. ջործունեութիւնը եւ անօր հեռաներու կեանքի մասին հասկնալ կ'ուզէ՞ք.
Կարդացէք թեկ. Ե. Միրիարդի խմբագրած
«ՀԱՅԱԿԵՐՆ» ՏԱՐԵԳԻՐՔՆ/Ա. Եւ Բ. հատուները:

Կիրակի 16 Ե. զկնի ծննդ.

1921 Հայաստանի մեջ ապստամբական գործողութիւններ
Խ. իշխանութեան դեմ Դաշնակ. խմբապես Սմբա-
տի, Մարտիրոսի, Մոււեղի ձեռնով:

Երկուսաբրի 17

Հեղ. կեանքի, Կիլիկիոյ անկախութեան անձ-
գիւռու եւ սօցիալիստական մժերու արտադրութիւն-
ները կարգալ կ'ուզէ՞ք - կարդացէք
Արամ-Նուարդ Ասպետի

1921 ի «ԿԱԿԿԵԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ»

Երեքսաբրի 18

1921 Դաշնակցական արիւնակի եւ անյաջող արկածա-
խնդրութիւնը Հայաստանի խորհրդային իշխանու-
թեան դեմ:

Չորեքսաբրի 19

1918 Հոդը կը համայնացուի Խ. Ռուսիոյ մեջ:
1921 Խ. Հայաստանի Յեղափոխ. կամիսէն կը հեռանայ
Երեւանէն եւ իշխանութիւնը ձեռք կ'առնեն Դա-
նակները:

1936 ՓԵՏՐՈՒԱՐ 1936

Հիգնօսաբրի 20 Վարդանանց

1924 Խ Ս Հ Մ ը կը նանշցուի Աւտորիային:
1925 Խ. Հայաստանի նոր Բայազիտին ջանլեթեա-
կայանի բացում:

Ուրբար 21

1919 Բահւոր. յեղ. շարժում Պուտաբետի մեջ:
1921 Դաշնակները կ'սկսին ձերբակալել եւ բանտարկել
հայ համայնավարները եւ հակադաշնակ բոլոր
սարքերը:

Նաբար 22

1927 Էնկ. Ալիքսանդր Տէր Վարդանեանի Ռւսուց. եւ
Հասարակ. գործիչի խանճինց ամեայ Յովելեամա-
կան հանդէսը Դազլին (Պարսկաստան) ի մեջ:

Կիրակի 23 Բուն Բարեկնդի.

1920 Հեղ. ծանօթ գործիչ եւ Կիլիկիոյ ականաւոր
փաստական հանճինքի լին. Կրաք. Զալեան Հաննոյ
Պայմազամ կը հանակուի, ուր աւանդ պիտի նա-
հատակուեր Արծեբոյնին անկումովը;

Երկուսաբրի 24

1921 Խ Ռուսիոյ եւ Խուրբիոյ մեջ հաւութեան դաշնագիր:
1928 ԽՍՀՄ ի եւ Նորվեկիոյ միջեւ առեւս. դաշնագիր:
1931 Հայ ազատագրութեան հիմնադիր Եր. Լույսեանի
մահը:



1936 ՓԵՏՐՈՒԱՐ 1936

Երեքշաբթի 25

- 1921 Վրաստանի մեծեւիկենուն կը յաջորդէ Խ. իշխանութիւնը, Թիֆլիզի գրաւման մասնակցեցաւ նաև Հնչ. գործիչ ընկ. Ասառուրը իր 500 զինուրեներով:
1929 Քրդական նոր այբենարան լատին տառերով:

Չորեքշաբթի 26

- 1921 Հնչ. հրամանատար ընկ. Ասառուրը կ'այցելէ Հնչ. կեդրոնը եւ զեկուցան Լոռի ապսամբութեան եւ Թիֆլիզի գրաւման ըուրջ:
1933 Ընկ. Մանուկ Մարութեան կ'իյնալ Դաշնակցութեան գնդակով ի Կրթօնալլը:

Հինգշաբթի 27

- 1932 Պարում կը հասնի Հայաստան Եերգադրողներու Բ. կարավանը:
1933 Հիրլերի խաղով Ռայխսրակ-Բարլամենք-ի ժենքը կը հրդեհուի:

Ուրբար 28

- 1919 Հայեակ Արամեանց (Մ. Շուս) իբրեւ անման Քանձներու մատնիշներէն՝ տեղորի կ'ենթարկուի ընկ. Ս. Վ. ի խումբին կողմէ, Կ. Պոլիս:
1920 Հալեպի մեջ հայոց ջարդը տեղի կ'ունենայ, դաշնակցներու դրօշին տակ:

Շաբաթ 29

Չեր շահուն համար դիմեցէ Կ. Տօնիկեան տպարանը:

1936 Մ Ա Ր Ց 1936

Կիրակի 1 Բ. Քառասնորդաց

- 1920 Կ. Պոլիս կը գրաւուի դաշնակիցներէն:
1922 Ս և Հ Մ ի հետ Առեւտ. դաշնագիր կը ստորագրէ Նաւետան:
1934 Խ. Հայաստանի հարտարապետ Թուոս Թօրամանեան կը մեռնի:

Երկուշաբթի 2

- Պարսկաստանի 1909 ի մեծ յեղափոխութիւնը ի՞նչ պէս պատրաստուեցաւ եւ ի՞նչ գեր կատարեց Ս. Գ. Հնչ. կուսակցութիւնը, կարգացէ՛, ընկ. Սոկրա ևան Գելրաֆեանցի՝

“ԹԱՂ ՓԱՍՏԵՐԸ ԽՕՍԻՆ,, զիրք:

Երեքշաբթի 3

- 1861 Զար Ալեքսանդր Բ. ը գիւղացիներու ազատութիւնը կը հոչակէ:
Բաժանորդագրուեցէ ԿԱԼՅԱ, ին

CAIZA POST GAL 1575
S. Paulo. Brazil. So. AMERICA

Չորեքշաբթի 4

- 1905 Թիֆլիզի մեջ բանուր. մեծ ցոյց, որուն մեջ խուռը գեր ունեցած է Ս. Գ. Հնչ. կուսակցութիւնը.
1922 Խ. Հայաստան կ'ընդունի նոր ուղղագրութիւնը.

Հինգշաբթի 5

1936

Մ Ա Ր 8

1936

Աւրաբ

6

1919 Գ. Միջազգայնականի Ա. Գոներեն կը գումարաւի
Մոսկվայի մէջ:

1920 Եւրոպայի մէծ քաղաքներու մէջ բաներ. հսկայ
ցոյցեր Խ. Միութեան լր նպաստ:

Նարաբ

7

1893 Կ. Պօլսոյ Պատրիարք Խորեն Արք. Աւրգեան, որպէս
ազգավճառ՝ Տէրորի կ'ենթարկուի Հնչակեաններու
կողմէ:

Կիրակի

8

Գ. Քառասնորդաց

1910 ԿԱՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅՑԻՆ. ՕՐ

1925 Խ. Հայաստանի օրինաբեր Շիրակի ջրանցքի բա-
ցում, ուր ներկայ կ'ըլլան ՍԽՀՄ ի պես. անդամները

Երկուշաբի

9

1921 Ֆանֆո-Թիւրք էնկիւրի համաժայնութիւնը Կիլիկ-
իան պարտելու համար:

Բաժանարդագրուեցէք „ԶԱՐԹՈՆՔ,, ին
B. R. 47 Le Caire (Egypte)

Երեքաբի

10

1919 Դեման սպարտակեանները կը կոռուի Պերինի
փողոցներուն մէջ:

1921 Դունակից բանակը կը գրաւէ Հանուսի ձախ ափը:

1936

Մ Ա Ր 8

1936

Զորեխաբրի

11

1917 Զար Նիկոլա Բ. Բ կը ցույն պես. Ցուման (Երևան.)
ժողովը. Փերակրատի օօրքը կ'ապսամբի:

1925 Զին մեծ յեղափոխական՝ ՍՈՒՆ-ԵԱԹ-ՍԷՆԼ կը
մեռնի, Ծնած՝ 1866 ին:

Հինգաբրի

12

1917 Մուռական ՓԵՏՐՈՒԱՐԻԱՆ. ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ:

1922 Հայաստանի, Վրաստանի և Աւրակեանի Ս. Խորի
Ֆեկեացեայի յայտարարութիւն:

Աւրաբ

13

1881 Զար Ալեքսանդր Բ. Տէրորի կ'ենթարկուի:

1887 Զար Ալեքսանդր Գ. ի դկմ Տէրոր:

1919 Հալեպի հայ (ապա Հնչ.) Ուս. Մ-րիւնը կը կազմուի:

1921 ՍԽՀՄ խաղաղ, դաշնագիր կը կնքի Լեհաստանի հետ:

Նարաբ

14

1883 ԳԵՏԱԿԱՆ ԱՈՅԻՅԼԻԶՄԻ ՀԱՅՐ ԱԱՐ. ՀԵՆՐԻԽ
ՄԱՐՔ) կը մեռնի Լուսնի մէջ.

1928 Անդր. կենդգործկոմը Խոստրանի բացում Պա-
տուի մէջ:

Կիրակի

15

Գ. Քառասնորդաց

1894 Աօցիալիս Յեղափոխ. Առաքեալ ԱՆՄԱՀՆ Ժ-
ԲԱՅՐ (Մուս. Պօյանեան) կը կսխուի Խօզքանի մէջ:

1921 Հայակեր Թալիար փառան Պերլինի մէջ կ'ապան-
եռի Հայ վրիժառու Սոլոմոն Թէյլեանի կողմէն:

1936

Մ Ա Ր Տ

1936

Երկուշաբի

16

- 1894 ԱՆՄԱՀՆ ԺԻՐԱՅԻ ի իբր փոխ հատուցում Հեղակ եանները կը կախեն Սօգկատի հայատեաց Միւթքին
1907 Յանուն հայ դատին՝ Հնչ. կեդրոնի կողմէ համագործակցելու կոչք՝ Խաւեակ բիւրօյին չընդունուիր,
1921 Խորհրդային - Թուրք դաւեագիր կ'ըստրագուի:

Երեքշաբի

17

Հիւանդութեանց, դարմանում, բնական եւ նորագոյն մերոսներու, սնունդներու մասին կ'ուզե՞ս տեղեկասալ, կարգացե՞ք թնկ. Տօքր. Գ. Պայտարի
“Ա.ԲԻՒԱԿԱՆ ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ” գիրք:

Չորեքշաբի

18

- 1871 Բարիզի մեջ կը հոչակուի ԿՈՄԻՒՆԱԴՆ, որով դեպի Վերասլ խոյս կուտայ Թիերի կառավարութիւնը

Հինգշաբի

19

- 1915 Մարզուան - Ամասիոյ մէջ կը ձերբակայուին ծանօթ թնկերներ. Գագիկ Օգանեսոս, անվենիւ Մամրկան Վարժապետեան. Առիւծ Խաչիկ Աղամեան մօտ 17 թնշանիներ որոնք կը սպանեանին Զերշի Տէրէսին մէջ.

Ուրար

20

- 1922 Խ. Հայաստանը կը գաւերացնէ կարսի խորհ-րուր խաղաղ. դաւեագիրը.
1928 Խ. Հայաստանի ժողկոմիստրի նախագահ կ'ըստրուի Սահակ Ցէր Գարդիկեան:

1936

Մ Ա Ր Տ

1936

Նարար

21

- 1917 Զօր Նիկոլա Բ. թ. կը ձերբակալուի: 1919 Պոլանիայուն պատուհաս մասնիչ Արք. Մկրտչի եան Տէրօրի կ'ենրակուի Գ. Պօլսոյ մէջ:
1919 Խորհրդայնացում Հունգարիայի:

Կիրակի

22

- Է. Քառասնորդաց
1923 Օդանաւային եղեռական արկածի զոհ կ'ըլլան Ա. Եփասնիկեան, Ա. Աբաբեկեան եւ Մագելեսկի:

Երկուշաբի

23

- 1879 Մըոյ գաւահի Ֆերմանը կեղեմիշ Մնասա բէկ իր 130 ձիաւուներավ կ'առեւանցէ Միրոյենց Կիֆլ. Լիճալը ուուն համար այնքան աղմուկ բարձրացաւ:
1923 Բանասեզծ Յովհաննես Թումանեան կը մեռնի Մոսկուայի մէջ.

Երեքշաբի

24

- 1922 Խ. Հայաստանի պետ. պանքայի բացում, Բաժանարդագրուեցի՛ք “ՆԱՐ ԵՐԱԿԻ”, Օրաբերքին 227 Boulevard Raspail Paris (France)

Չորեքշաբի

25

- Կ'ուզե՞ք ուսումնասիրել հայ կեանքը Հայկեն մինչեւ օսմ. սահմանադրութիւնը, կարգացէ Մարզուանի գօյնին տեսուց եւ ծանօթ գործիշ լևման թնկ. Գագիկ Օգանեանի “ՀԱՅԱՊԱՏՈՒՄ”, թ

1936

Մ Ա Ր Տ

1936

Հինգշաբթի

26

- 1918 Զօր. Անդրանիկի առանձին հարուածող զօրագունդը կը կազմուի հակադաշնակ եւ Հնչ. ուժերով։
1921 Խորհրդո-քուրք դաշն. սուրագրում Մոսկուայի մէջ։

Ուրբար

27

Հնչ. Ֆետայիին վեպը կ'ուզե՞մ կարդալ փնտուցեմ ընկ. Աւուղ Շահնազար ի
“ՀՕՅ ՀԵՐՈՍԻ ԱՐԴԱՒԱՆՔԸ,,”

Շաբար

28

Ս. Գր. Լուս.

- 1915 Սեբաստիոյ մէջ կը ձերբակալուին Հնչ. զործիչ ընկ Հանի Գր. Գարամանուկիեան (Գասայ ձալատ) Պայտար Յովինաննես, Մանուկ Պեյկեան եւ այլն։

Կիրակի

29

Զ. Քառաս.

- 1885 Վանի մէջ իբրև լեղափոխական կը ձերբակալուի Մկրտիչ Սկիթիեան։

- 1928 Աշխարհահուշակ Մաքսիմ Կորիքի 60 ամեայ Յոր. ը կը տօնուի և. Հայաստանի մէջ։

Երկուշաբթի

30

- 1885 Խելմեան ՀՊ.ՑՐԻՒ Վանեն նամբայ կ'ելի դեպի Կ. Պօլիս։

ՑՊԵ ՀԱՅՐԵՆԻՑԻ, ՕԴՆԵ և. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

1936

Մ Ա Ր Տ

1936

Երեքշաբթի

31

- 1909 Հայ բազարական անզուգական միտք ընկ. Ս. Սապահնգիւեան Իզմիր կ'այցելէ։

Չորեքշաբթի

Ա.ՊՐԻԼ

- 1909 Ատանայի Ա. կոռորածք. բաղաքի հայերը յաղբական 1920 էնենէ գիւղը Հնչ, ղեկավարութեամբ կը դիմէ ինքնապատճանութեան։
1927 ընկ. Ս. Տիրունին կը ձերբակալուի Հալեպի մէջ;
1929 Կիբանանի Հնչ. Ա. պատգ. ժողովը։

Հինգշաբթի

2

- 1909 Դաւոսային Կիլիկիոյ (Քիլիջիր ԶչթթՈՒՆ) Շեյխ-Մուրաս հայ գիւղը ինքնապատճանութեան։ կը դիմէ։
Հասան պէյլի հայ գիւղը ինքնապատճանութեան։ կը դիմէ։
1921 Կարմիր բանակը կը մտնէ Երեւան. Վրացեանի իշխանութեան վերջ կը գրուի։

Ուրբար

3

- 1909 Սարսափագդու Տ. Խօլ ինքնապատճանութեան։ կը դիմէ.
1920 Մեծն Փարամազի յաջորդ՝ ընկ Մեդրակ Շահնեն Ամերիկային Ատանա կը հասնի կուս. միսխայով։

Շաբար

4

- 1896 Ղպք. Վերերան ընկ. Գոլոզ (Յովհ. Կիրակոսեան)
15 տարուայ բանի դատապարտուելէ վերջ՝ կը փախի եւ կը մտնէ Սասուն։
1909 Հանրն ինքնապատճանութեան։ միջոցներ ձեռք կ'առնէ։

1936

Ա. ՊՐԻԼ

1936

Կիրակի

5

Ծաղկազարդ

1909 Սիս ինքնապատճանութեան կը դիմէ:

1915 Մերասիոյ մէջ կը ձերբակալուին Հնչ. գործիչ ընկ.
Ա. Մուռաս (Կուրիկեան) Տկիչ Տիգրան Աբելեան
Եւն. 40 օր վերջ կ'սպաննուին Մաւազար Եւրիփիմէջ:

Երկուշաբթի

6

1909 Թուրք հաւարաբերեն խարթակով Ատանայի հա-
յուրիւնք իր գեներեր և լանցնէ: Ափսուս... Եւլի-
մուրացիք 22 շինքենն ով 20 հազար թիոց դէմ
կրուելի վերջ անվնաս՝ Ատանա կը հասնին:

Երեքշաբթի

7

1915 Խուրեփս փաշայի հրաժանով մէկ ժամուայ մէջ կը
տեղահանուին Զեյրունի Երեւելիներ:

1921 Դաւանկ մավզերիսներ կը փախին Զննդեզուր:

Չորեքշաբթի

8

1915 Վանի բանին մէջ կը խողխողուին ընկերեներ,
Տիգրան Օտեան (Անօ) Արտահան Սօլգեան, Կրպ.
Տանքեան, իսկ Ար. Բերուտեան եւ Հ. Երիմիւ-
եան հիւանդ վիճակով: Մինչ միւս կողմէ Վանի հա-
յուրիւնք ինքնապատճանութեան կորիւր կը մղէ:

Հինգշաբթի

9

Աւագ հինգ.

1918 Ույլը կը յայտարակ Անդրկովկասի անջատումը
1922 Սուետիոյ զնգակին զոհ կ'երայ մատիկ. գրագէս
եւ Հնչ. գործիչ ընկ. Յաբէր Մ. Խովհներեան:

1922 Արեւմահաւեռու Անդրկ. համագումարի բացում:

1936

Ա. ՊՐԻԼ

1936

Ուրբար

10

1904 Տրապիզոնի մէջ ընկ. Հմբ. Խուեան Տկօրի կ'են-
քարկէ Մատնիչ Խորեն Կորպալեանը:

Եաբար

11

1918 Ա. Ի. Հնչ. Կեդրոնի պատօն. յայտարարութեամբ
կը բողոքէ Դաւանկ Մուսավար Մենեկի կնեռու
(Սեյմի) կողմէ Անդրկովկասի և. Մուսիային բա-
ժանման առթիւ:

1825 Գերման Սօցիալիս Ֆերտինան Լասալ կը ծնի:

Կիրակի

12

Զատիկ

1860 Գերման Սօց. Դեմ. կուս. ը կը ճիմնուի:

Երկուշաբթի

13

1866 Ազատութեան երգի եւ պրօպականիս Մայել
Նալբանտեան կը մեռնի:

1917 Ամսրերամի. մրջազգ. Սօց. համագումարին Ա.
Դ. Հնչ. կուս. Երեկայցուցիչ՝ Գ. Պլիխանով
(որ Լենինի ուսուցիչը կը համարուի) Մուսիա կը
վերադառնայ:

Երեքշաբթի

14

Կարգացէ՛ք եւ ուսումնասիրեցէկ
Ա. Ի. Հնչ. կուս. Կ. Պոլսոյ Ուս. Միութեան հր-
րատակութիւններ:

1. Պատսութեան Փիլիխովայութիւնը. Ա. Կիուր
2. — Պատ. մարերեալիզմը (Ա. Կ.) 3.— Գիտու թ. եւ
Յեղափոխութիւն (թրգ. Կ. Զեյրաւնցեան) 4.— Ի՞նչ
է ընկերութիւնը 5.— Մենք եւ անինք (թրգ.
Վ. Զ.) 6.— Օպէր Լեններ (թրգ. Ա. Կիննեան)

1936

Ա Պ Ի Ւ Լ

1936

Զորեմաբրի 15

1906 Հ Բ Ը թ կր հիմնուի Գահիրեկի մեջ:
Հ Բ Ը թ պէտք է իր ով ունեցած եւ բըւըրի
վերածուած կտակները յատուցանի Հայաստանի սփ-
նարարութեան:

Հինգշաբրի 16

1925 Սօմիայի Մայր տաճարին մեջ ռումբի պայրում:
1930 Սիւլմ եւ Անգիոյ միջեւ արեւեր. դաշնագիր:

Ուրբար 17

1915 Ուրժայի մեջ նախանչեանը կը դրուի հայաշինչ բա-
ղականութեան:
1922 Խորհրդային եւ Գերման Բարօլյոյի դաշնագիրը:
1927 Գանքօնի մեջ Ֆաշիս յեղաւցում:

Շաբար 18

Հայրենական Միութիւնները իրենց կոչման
ծառայելու համար՝ պէտք է նուիրուին ՄԱԹՐ
ՀԱՅՐԾՆԻՔ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ:

Կիրակի 19 Նոր Կիրակի

1882 Անգլիացի հոչակաւոր գիտուն՝ Զ. Տարվին կը միռնի
1903 Հեկան մեծ ջարդ Քիեվ (Ռուսիա) ի մեջ:
1919 Ռումանիան կը լարձակի Հունգարիայ վրայ:

1936

Ա Պ Ի Ւ Լ

1936

Երկուշաբրի 20

ՄԻՈՒԹԻՒՆԸ ՀՕՐՈՒԹԻՒՆ է

Երեմաբրի 21

Բաժանորդագրուեցեկ' եւ կարդացեկ'
Հայ Մամուլի տիտան՝ 32 ամեայ եռօրօյ
“ԵՐԻՑԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ” ի

9 P. O. Box Mad, Sq., Sta.
New-York N. Y. U. S. A.

Զարեմաբրի 22

1918 Հայաստանի, Վրաստանի եւ Աւրակենանի Անդր-
կովկասեան Դաշնագրութեան յայտարարութիւնը:

Հիգնշաբրի 23

1920 Ս. Դ. Ճաշ. կուս. Ատանայի Ուս. Միութիւնը կը
կազմուի. Կիլիկեան պարագումեն յետոյ անու մեն
մի անդամը հիմնեց իր գտնուած վայրին մեջ նոր
միութիւններ:

1921 Հայաստանի Յեղիոմը բնդի. Եերում կը հրատա-
կէ Զանգեզուր եւ Պարսկաստան ապաստանող
խարուած Հայոց:

Ուրբար 24

1915 ՀԱՄԱՁԳԱՑԻՆ ՍԳԱՏՈՆ՝ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՈՅ

1924 Խորհր-Գերման Պերլինի դաշնագիր:

1931 Պեյրուրի Էկմբին Հեշտակեան Հայրիկ ընկ. Քոլոզ
(Յովի. Կիրակոսեան) կը մեռնի. Ծնած էր 1860 ին
Մոյ Մգրագոմ զիւղը:

1936

ԱՊՐԻԼ

1936

Նաբար
25

1920 Դաշնակիցները Սանրեմոյին կը դիմեն Վ. Աւիլսին եւ կ'առաջարկեն որ Ամերիկան ընդունի Հայաստանի Մանտան:

Կիրակի
26 Աշխարհամատ.

1867 Լոյս տեսաւ Կ. ՄԱՐՔՍ ի Կապիտալին Ա. հատոր; Բաժանորդագրուեցէ՛ք եւ կարդացէ՛ք
“ՊԱԼ-ՔԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ,” թ
Blvd. Maria Louisa 18 Sofia (Bulgarie)

Երկուշաբթի
27

1904 Կովկասի փոխարքայ Հայատեաց Գօլիցինի Տեղահանութեան միայն ողջ ազատուող Առիւծ Միեր Մանուկեանը դաշնակներու կողմէ Սալմասի մէջ կը սպաննուի 40 գնդակներով:

Երեքշաբթի
28

1921 Մոսկուայի Ա. անմիջական օգնութիւնը Խ. Հայաստանին (մէկուկս միլիոն ոռոբի ոսկի)

1932 Ներգաղըի Գ. կարաւանը (1522 հոգի) բարում կը հասնի:

Չորեքշաբթի
29

1920 Խորհրդայնացում Աւրպիյանին:

1934 Դամակոսի արիւնալի Նահատակաց տօնը, ուր դաշնակներուն կողմէ կը վիրաւորուին ի մէջ այլոց եւ Հանճը Յովին. Դանեան:

1936

ԱՊՐԻԼ

1936

Հինգշաբթի
30

1915 Աւանայի մունետիկն վերջ՝ կ'ակսին հկեղեցին յետյ խուզարկել տուները եւ ձերբակալել սչբ զարնող հայերը, որոնց անմիջապէս կը յաջորդէ տեղահանութիւնը:

Ուրբար | ՄԱՅԻՍ

1889 Շիքակոյի մէջ Ամերիկ. բանւոր. Միութեան ցոյցի ընթացին՝ բանւորներ ոսխկաններու զնդակին զոհ գացին: Խորհ. Բ. Միջազգայնականի Ա. համագումար (1889) Մայս մէկր հոչակեց ՀԱՄԱՇԽԱՐՀԱ-ՑԻՆ ԲԱՆԿՈՐՈՒԹԵԱՆ ՕՐ:

1910 Հնչ. Ռւս. օրկան «ԿԱՅԾ» ը լոյս կը տեսնէ Կ. Պոլիս

Նաբար
2

1929 Առևէսիոյ մէջ գաւնակները կ'սպասեն ընկ. Մայիկ Մարտիրեանը:

Կիրակի
3 Կար. Կիրակի

Իբրև Հիբանանահպատակ՝ կատարէ՝ բաղաւացիական պարտականութիւններդ:

Երկուշաբթի
4

1915 Հնչ. գործիչ ընկ. Պետ. Գալմասեան 20 ընկերներով կը հանատակուի:

1930 Զեյրունի ապսամբութեան 7րդ Հնչ. ղեկավար ընկ. Բեն. Պետենեան կը մեռնի զահիրէի մէջ:

1930 Հնչ. 40 ամեալ Յով. տօնակատար. Նիւ-Նօրքի մէջ:

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Երեքաբրի

5

1818 Կը ճնի կարլ Հենրիխ Մարտիր Գերմանիոյ Տրիե ժաղաքը,

1915 Վանի յաղթական հայութիւնը պատօն. յուղարկաւորութեամբ կը բաղեն Ասօփ, Տանդէեանի, Սույազեանի, Բրուտեանի 150 յուտուած հալոց նըշիարենք:

Չորեքաբրի

6

1932 Գրանսայի հանրապետ. նախագահ Տումեր կսպանելի ներմակ մուս սպայ Կորկույօնի կողմէ:

Հիգմաքաբրի

7

1920 Երեւանի դաշնակ կառավարութիւնը բանեարկել կուտայ 20 Հնչակեան ընկերեներ, սակայն Երեւանի Հնչ. Մ. նիւդին կողմէ լնկ. Բեն. Աղոյեանի բուռն պահանջն վրայ՝ վարչապետ Հ. Օհանջանեան անմիջապէս ազատաձակեց զանոնք:

Ուրար

8

1920 Շեյխմուրացիք Ատանա դիմելով զենք կուզեն չէրկեներուն դիմադրելու համար,

Նաբար

9

1881 Հրեական մեծ ջարդ (Թուսիա) Քիելի մեջ:

1903 ԱրիթսԱՍԱՐԱ ՀԱՅԱՍՏԱՆ Կ'սկսի լոյս տեսնել Պուրքի մէջ լնկ. ՍԱՊԱՀի խմբագրութեամբ.

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Կիրակի

10

Ժանտարք

1911 Ընկ. Սապահ կուս. միւեայալ Փոքրիայք նամբայ կ'ելիէ:

Երկուաբրի

11

1895 Սասնյ Ապստամբութիւնը Հնչ. լնկ. Մեծն Մաւրասի Մ. Տամատեանի ղեկավարութեամբ:

1896 Սուլթան Համիթ սարսափած Հնչ. գործունեաւթենքնէ՝ կ'սուրազրէ Հայաստանի բարենորոգ. ծագիրը:

Երեքաբրի

12

1904 Տրավիդոնի մէջ կը կախուի մատնիչ Խորենի Տերիս լնկ. Հքր. Խուեանը

1911 Ընկ. Ս. Սապահ Սինոպ կ'այցելէ:

Չորեքաբրի

13

1919 Ընկ. Ս. Սապահ Սամոն կը հասնի:

Ընկ. Ս. Սապահի Փոքր Հայքի բեղուն գործունեաւթեան մասին զաղաքար կազմելու հաւար կարգացք լնկ. Ս. Սապահի
“ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՄՐՈՒ”:

Հինգաբրի

14

1894 Թք. կառավար. գործիք Սիմոն պէյ Մահուլեան Հնչակեաններու կողմէ Տերօրի կ'ենթարկուի:

1915 Ատանայի վալիին հրամանով Սիսի մէջ կը ձերբակալուին լնկ. Կրաք. Կհօֆերելեան, Յըրե. Օհանեան ներ եւայթ. կը խուզարկուի նաև Սիսի վանքը:

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Ուրբար

15

1930 Յայսենի բենեռուխոյզ ու մարդասէր Նորվիկիացի ՓԲԽԾԽՈՒ ՆԱՆՍԻՆ կը մեռնի, որը նախագահն եր Ազգ. դատեն. գաղը. յանձնաժողովին եւ հայոց ի նպաստ իր տարած ջանքին համար և. Հայաստանի կառավարութիւնը զինք անուանեց ՊՈՏՏԻՇ ՔԱՆԱՔԱՅԻՑԻ:

Ճարար

16

1926 Երեւանի Ա. ջրահետք. կալանի հանդիսաւոր բացում, ներկայութեամբ՝ Օրջանիկիցի, Աղամալի օղոուի եւ այլ բարձրաւութիւններու:

Կիրակի

17

1789 Ֆրանս. մեծ յեղափոխութիւնը կ'սկսի:

1915 Ասանայի առաջնորդ ընկ. Գեորգ Ռ. Վրա-լանեանը իր ժողովրդին տարագրուելու լուրը առնելուն պէս կարուած կուտենայ:

Երկուշաբի

18

1908 Սասնոյ հերոս ընկ. ՄԵԾՆ ՄՈՒՐՈՏ Ահյունի (Ամերիկա) Հայութեան կ'ընդունուի:

1920 Հանճիցի ընկ. հերոս Ասուր Սաշեան Արսեն նամբայ կ'ելլէ դեպի իր պատարուած հայրենիք Հանրապ' որպէս սուրհամդրսի:

Երեքշաբի

19

1923 և. Հայաստանի զինուր. վարժարաբը Ա. ցըանա-ւարտ հասմանաւաներ կուտայ Երկրին:

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Չորեքշաբի

20

1934 Ֆլերէս (Արժանիթին) ի մէջ Դաւենակիւերը ծանրօշն կը վիրաւորեն ՀՕԿ ի անդամները:
Մարդկային բոլոր սկզբունքները նուիրագործած են ինքնապատասխութիւնը:

Հինգշաբի

21

1911 Մարզուանի մէջ կը գումարուի Ա. Գ. Հեղ. կուս. փոքր-հայի պատգ. ժողովը:

Ուրբար

22

1871 Բարիզի ԿՈՄԻՒՆ ը կ'իյնալ եւ կ'սկսի արիւնալի շաբարը:
Բան մը ձեռք ձգելը դժուար է, սակայն աւելի դժուարազոյնն է զայն պահելն ու արժեցնելը:

Ճարար

23

Տար. Լիբ. հանր.

1915 Էվերեկի Գայմագամ մարդ-գազան Զեֆին՝ սպանդի Ա. Եւանը կուտայ փոքրիկ իննեսուի հայ կարավաննեն իր մավզերով ուզածին չափ սպաննելով, մատնիչ Սարգսի Տօնիկեանի եւ կրիլպինկ Պետրոսեանին առջեւ:

Կիրակի

24

Բ. Ծաղկազարդ

Կուզէն և. Հայաստանի սինարարութիւնները լսել ականատեսի գունագեղ ոնավ ապրումներ ունենալ, կարդացէն Ամերիկանայ ծանօթ գրող ընկ. և. Միրլարդի
“Պիեսն. Ամերիկանի Մը ՆԱՄԱԿՆԵՐԸ,,”

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Երկուսաբրի

25

Հնկերներ.

Ստիպեցէք որ կէթէրան գործիչ և ականատես ընկերներ գրի առնեն կամ գրել տան իրենց յուշերը, որպէսզի ճոխանայ հայ Յեղափոխութեան պատմութիւնը։ Սկսեցէք գործի քանի որ ուշացումը արդար չէ։

Երեքսաբրի

26

1902 Ս. Դ. Հնչ. կուս. ը Ռուս Ս. Դ. կուսակցութեան հետ՝ Բագուի Պարագես հրապարակին վրայ կրտարեց նսկայ Ա. ցոյցը, ուղղուած Ռուս բոնակալութեան։

Չորեքսաբրի

27

1907 Հնչակեանուրեան մէջ բրծուող (Մեծն Մուրասի զինուոր) Սուլուսի կուսին մէջ կ'իյնայ Ռութեն Փաւայի եղբայրասպան զնդակով։

Հինգսաբրի

28

Կարդացէք

Խոստմնալից Երիտասարդ Բանասրդ - Թատերագիր ընկ. Բարսեղ Յարութիւնեանի՝

1.— Կեղծիկի Խնհունուհին 2.— Ս. Տերունին
3.— Փողին ԶԱՅՆԸ քատերգութիւններ, եւ ԱՅ-ԳԱԲՈՅ բանասեղծութիւնը։ B. P. 71 Alep (Syrie:

Ուրբար

29

1936

Մ Ա Յ Ի Ս

1936

Նաբար

30

«Հայրինիք» թերթի մէջ դաւանակց. գրող մը հայ երգերը վիրտուոզ եւ գնահատող իր յօդուածաւրթին մէջ ամենակատեալ գրուած եւ եղանակաւուածը կը նկատեր «ՀեՌԱՒՐՈՐ» ԵՐԿԻՐԸ, ը զոր Գրեմենը կը կոչէր Հայկական Մարսկյէզ։ Հնչ. այս մարտին հեղինակն է Միհր. Տամատեան, իսկ եղանակողը ողբ. Քրօֆ. ընկ. Ցըրն։ Նեկենեանն է։

Վիրակի

31

1918 Մարտիս մեծ տեսաբան Գ. Պլիսանով կը մեռնի։

1920 Ամերիկան կը մերժէ Հայաստանի մանաքը։

1921 ԽՍՀՄ ը կը նանցցուի Հինաստաննեն։

Երկուսաբրի

ՅՈՒՆԻՍ

1915 Հնչ. Ղուկասի ղեկավարութեամբ տեղի կ'ունենայ Շապին Գարահիսարի հերոսամարտը, որ 20 օր կը տես։

Երեքսաբրի

2

1929 Լիբանանի Երեսփ. ընտրութեան մէջ Հնչակեանները փառաւոր յաղբանակ մը կը տանին ընդ դէմ դաշնակցութեան։

Չորեքսաբրի

3

1918 Անդրկովկասի Յանկախ համրութիւնները խաղաղ. դաշինք կը կնքեն։

1936 ՅՈՒՆԻՍ 1936

Հինգշաբթի 4

1920 Լենինականի Մայիսեան ապսամբուրեան բեկավարերին Ս. Փանեանց, և. Սեւոյեան և Պրիբի. լսկին կը գնդակահարուին:

Ուրբար 5

1921 Անկուսկ, կիներու Ա. համազումարը Երեւանի մէջ: Կարդացէ հայոց Ա. Խօսեալիս վիպազիր ընկ. Ա.ՍՕ (Տիգրան Օսեան) ի «ԴիիՑԱԶՆՈՒՀԻՇԻՆ»

Շաբար 6

1893 Հնչ. կուս. ը Աւրգետան Խորեն պատրիարքի մասնիչ ըլլալը հաստեղով արգիլց անոր անուան իբր «Պ. Պոլոյ պատրիարք», յիշատակուրիւեր եկեղեցւոց մէջ:

Կիրակի 7 Յարք. Եղիա Մր.

1903 Հնչ. գաղափար. օրկան «Վերածնունդ» լրյս կը տեսնէ Ռուսնակի մէջ:

1927 Խ. Միուրեան դեսպան Վայենվսկիի ռպաննուրիւնը Վարշավիոյ մէջ:

Երկուշաբթի 8 Ս. Հոփիսիմեանց

1890 Կարենյ Ա. զինեալ ցոյցը ընկ. Կերեկցեանի, Աստարանի, Նեկեանի ղեկավարուրեամբ:

1893 Գաղափիոյ դատավարուրիւնը. ուր Հնչ. հերոս Զել. 0 եւ իր ընկերները մահուան դատապարտուցան:

1936 ՅՈՒՆԻՍ 1936

Երեքշաբթի 9

1911 Ընկ. Ս. Սապահգիլեան Սեբաստիա կը հասնի: Սուլրան Համիլտր անուսարսափի մատնող եւ Հնչ. կուս. կողմէ պատրաստուած Սասունի Ապսամբուրեան մասին կարգացէ՛ք ողբացեալ Ս. Բիւրասի ԵԸ.ՏԸ.Ձէ ՍԱ.ՅՈՒՆ. պատմ. վեպը:

Չորեքշաբթի 10

1921 Անդրկովկասի Եերկայացուցիչները Ֆեւրասիոնի դաշնագիր մը կ'սորացրեն Փարզգի մէջ:

Հինգշաբթի 11

Յեղափոխ. առաքեալ ԱՆՄԱՀՆ ԺԻՐԱՅՐ ի մասին՝ կարգացէ ընկ. Գեորգ Ռ. Վ. Արյանիսանի «Ժիրայր» զիրքը Պղբ. ընկ. Ս. Տէմիրենեանի Ժիրայր հայատառ Թր. ընկ. Գր. Եղիկեանի «Սաբթի», պատմ. վեպը Հմ. Արամեանցի «Անմահ բոցը» (ՏՐԱՒ):

Ուրբար 12

1922 Հանդիսաւոր բաղում Ալլահ Վերտեանի. մուսայեկեանի եւ Զարիպեանի գտնուած դիակներուն Երեւանի կոմունարեւու պարտեզին մէջ:

Շաբար 13 Ելն ի Վիրապ

1934 Խորհրդային Երգանաններու կողմէ պատոյ Երեկոյ Անուշ. Տէր Պ. Եւ ոնդեանի 25 ամեայ երած. Յոբելեանին առ բիւ:

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Կիրակի

14

Տօն էջմիած.

1911 Կեսարիոյ մէջ ընկ. Ս. Մապահ կը խօսի հոյակապ ճառ մը, միր քեսարքի եւ բազմահազարներու ներկայութեամբ:

1933 Խ. Հայաստանի կոլեցիականներու համագումար:

Երկուշաբի

15

Յիշ. Քսաններու

1915 Հնչ. 20 ԿԱԽԱՂԱՆՆԵՐ Կ. Պօլսոյ Պայազիսի հրապարակը:

1915 Մեծ մասամբ Հնչ. 11 հայեր կը կախուին կեսարիոյ Քեօմիւր պազարին մէջ:

1919 Կարլ Լիպնելիս եւ Ռոզա Լիլիսենպուրկ կ'սպանեուին Գերմանիոյ մէջ:

Երեքշաբի

16

1905 Ռուս. Բ. Գումայի ցրում եւ Ս. Դեմոկրատ երեսփոխաններու ձերբակալում:

Չորեքշաբի

17

1893 Կարմիր Սուլքանին բունը փախցնող Հնչակեան կուս. դեկայարութեամբ Սասունի Ապաստամբորինը կ'սկսի:

Հինգշաբի

18

1918 Նախկին Հնչ. ընկ. Ստեփան Շահումեան Անդրկոլովկասի արքակարգ կոմիսար կը նշանակուի:

1921 Մ. Քեւալ Զեյրունցիններու անձնաւութիւնը կը պահանջէ,

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Ուրբար

19

1934 Ա. Պօլսոյ մէջ կը մեռնի հմատ գաստիարակչուիի ՍիՊիլ, (օր. Խանճեան, տիկ. Տօնկեան, վերջին ամաւսնոյն անունով Զավել. Հրանդ. Ասատուր: Ծրնած էր 1863 ին Ալիւտար: Զերմ հիացող մը եղած է Խ. Հայաստանի մշակոյթին եւ ժինարա:

Շաբար

20

1931 Գրագէս Դեր. Դեմքրնեանի գրական գործունեութեան 35 ամեակը տօնուեցաւ Երեւանի մէջ:

Կիրակի

21

1925 Շիրակի Լենինի անուան ջրանցքի բացումը կը կատարուի նանդիսաւորապէս:

Երկուշաբի

22

1915 Սեբաստիա կը տարագրուի.

1918 Հնկ Ալ. Տէր Վարդանեան իր 10 թնկերակիցներով յանձն կ'առնե պատանդ երբալ Թաւրիզ մտնող թիւ Խիսն. մօս հայ գաղութը փրկելու համար:

Երեքշաբի

23

1895 Հնչ. Տէրօհիսներ Կէտիկ Փաւայի մէջ կ'սպաննեն մատնիչ Մ. Միւրիւնիկեաբը,

1921 Հայ կարմիր բանակը կը զախցախէ արկածախնդիր Նժդեհի մաւզերիսները եւ կը գրաւէ Քեշենդաբը,

1936

Յ Ա Կ Ն Ի Ս

1936

Կիրակի

| 4

Տօն էջմիած.

1911 Կեսարիոյ մէջ թնկ. Ս. Սապահ կը խօսի հոյակապ նառ մը, միւրեարդի եւ բազմահազարներու ներկայութեամբ:

1933 Խ. Հայաստանի կոլտնեսականներու համագումար:

Երկուշաբթի

| 5

Յիշ. Քասաններու

1915 ՀՅ. 20 ԿԱԽԱՂԱՆՆԵՐ Կ. Պօլսոյ Պայազիսի նրա պարակը:

1915 Մեծ մասամբ ՀՅ. 11 հայեր կը կախուին կեսարիոյ Քեօմիւր պազարին մէջ:

1919 Կարլ Լիպնեխս եւ Ռոզա Լիւսնեպուրկ կ'սպաննուին Գերմանիոյ մէջ:

Երեքշաբթի

| 6

1905 Ռուս. Բ. Գումարի ցրւում եւ Ս. Գեմօկրաս երեսփոխաններու ձերբակալում:

Չորեքշաբթի

| 7

1893 Կարմիր Սուլքանին բունը փախզնող Հճչակեան կուս. դեկայտրութեամբ Սաւունի Ապսամբուրինը կ'սկսի:

Հինգշաբթի

| 8

1918 Նախկին ՀՅ. թնկ. Ստեփան Շահումեան Անդրկովկասի արքակարգ կոմիսար կը նշանակուի:

1921 Մ. Քեմալ Թէյրունցիններու անձնաւութիւնը կը պահանջէ,

1936

Յ Ա Կ Ն Ի Ս

1936

Ուրբար

| 9

1934 Կ. Պօլսոյ մէջ կը մեռնի հմատ դաստիարակչունիք ՄիՊիԼ, (օր. Խանճեան, տիկ. Տօնելեան, վերջին ամաւսնոյն անունով Զապիկ. Հրանդ. Ասատուր: Ծրնած էր 1863 ին Սկիւտար: Զերմ հիացող մը եղած է և, Հայաստանի մշակոյթին եւ ժինաւար:

Դարբար

| 20

1931 Գրագէս Գեր. Գեմիքնեանի գրական գործութեութեան 35 ամեակը սօնուեցաւ Երեւանի մէջ:

Կիրակի

| 21

1925 Շիրակի Լենինի անուան ջրանցքի բացումը կը կատարուի նանդիսաւորապէս:

Երկուշաբթի

| 22

1915 Սեբաստիա կը տարագրուի:

1918 Ընկ. Ա. Տէր Վարդանեան իր 10 թնկերակիցներով յանձն կ'առնե պատանդ երթ Թաւրիզ մտնալ թթ Խեխն. մօս հայ գաղութը փրկելու համար:

Երեքշաբթի

| 23

1895 ՀԿ Տէրօխիսներ Կեսիկ փառայի մէջ կ'սպաննեն մատնիչ Մ. Միւրիւննիքը,

1921 Հայ կարմիր բանակը կը ջախջախի արկածախնդիր Նմդենի մաւզերիսներ եւ կը գրաւէ Քերեքնդը:

1936

Յ Ա Խ Ն Ի Ս

1936

Չորեքշաբթի

24

1848 Գարիգեան բանւորաւրեան աղստամբութիւնը :

Հինգշաբթի

25

1921 Հեյրունի մրայ թթ. յարձակումը կ'սկսին :

Ուրբար

26

1932 Խ. Հայաստանի մէջ ներսական աշխատանքներէ յետոյ ջրերու Սարկինի Անուան ջրահցի բացումը կը կատարուի :

Շաբաթ

27

Տօն Գր. Լուս.

1915 Մուտք կը տեղահանուի :

1921 Հայ կարմիր բանակը կը գրաւէ Զանգեզուրը :

1929 Պեյրութի նորընթիր 5 Երևափախանները, Ճուն պէյ Թէպիր, Ապս. Խաչ, Բ. Թրամ, Տֆ. Հ. Գառուրա, Եւ Մ. Ֆախուրի պատօնապէս կ'ալցելեն Հեջ. ակումբը իրենց ընորհակալութիւնը յայտնելու համար:

Կիրակի

28

1919 Յաղքական դաշնակիցներու եւ պարտեալ գերման ներու միջեւ կը կերուի Վերապյի դաշնազիրը : կարգացէք Հեջ. զործունեութեան եւ 20 կախադաններու դրասավարութեան ևասին Հմ. Արամեանցի Վերածնդի Երկունքը “Ինչո՞ւ կախադան”, զիրք:

1936

Յ Ա Խ Ն Ի Ս

1936

Երկուշաբթի

29

Մտաւորական ընկերնե՛ր, Նոր հրատարակութիւններով զարկ տուէք Հնչ. փնտուած գրականութեան որովհետեւ, Նոր Սերունդը հացի չափ կարօտը կ'զգայ անոր :

Երեքշաբթի

30

1915 Թուրքին նէս զործակցող դաշնակց. Ռուբէն փառայի նանկէն ազաւող Տարօնի Երթասարդութիւնը կ'ապստամբի :

Չորեքշաբթի

ՅՈՒՆԻՍ

1876 Պախունին կը մեռնի Պերճի մէջ, որը թէեւ մտած էր Ա. միջազգայնականին մէջ սակայն յետոյ Մարգարիտին նէտ չկրնալով հաւառուիլ արտախուեցաւ :

Հինգշաբթի

2

Կոպերացիայի միջազգային օր, 1921 Զանգեզուրը մաւզերփասներէն վերջնականապէս ազատուելով մաս կը կազմէն Խ. Հայաստանին : 1923 «Աշխատանքի Դրօւ» ժմանակը կը հաստատուի:

Ուրբար

3

1911 Կովկասի Հեջ. Հայրիկ եւ հայ մանկ. գրականութեան հիմնադիր Պազարոս Աղայեան կը մեռնի Թիմլիզի մէջ :

1923 Խ. Հայաստանի Եզերիներու Ա. համագումարը:

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Նարար 4

- 1903 Կեմերեկցի ՀԵԶ. գործիչ ընկ. Տեսէ Թուրիկեան կախաղան կը բարձրանայ:
- 1909 Պարսկատանի յեղափոխութեան հերոս Սարար Խանը Շնորհակալուրիւն կը յայտնէ ՀԵԶ. կուս. պարսկատանի ազատագր. կռուին մասնակցելուն համար

Կիրակի 5

- 1908 Զգայուն բանաստեղծ Միսամ Մեծարենց կը մեռնի որ ծնած էր 1885 թն.
- Խօսքով եւ գործքով սպառակար եղիր մայր հայրենիքիդ, իրեն հարազատ քաղաքացի:

Երկուշաբթի 6

- 1934 Վերերան ընկ. Տաճաս Պելյերեան կը մեռնի 48 տրկն.

Երեքշաբթի 7

- 1903 ՀԵԶ. Ս. Սապահիւլեանը վերակազմ. ՀԵԶակեան-ներու կողմէ (Արարեկիրցի Սմ. Կիւլիւզեանի ձեռքով) անյաջող տերօրի մը կ'ենթարկուի Պուրընի մէջ
- 1920 Ս. Դ. ՀԵԶ. կարմիր խաչը կը հիմնուի Ասանայի մէջ

Չորեքշաբթի 8

- 1904 Ընկ. Ահարոն Եսայեան Տրապիզոնի մէջ տերօրի կ'ենթարկէ ազգադաւ Կայծակ աղա Արապեանը:
- 1909 Պարսիկ Ազատագր. տօնին առքիւ պատօն. Շնորհակալուրիւն կը յայտնուի ՀԵԶ. կուս. իր տարած գործին համար:

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Հիգնշաբթի 9

- 1921 Պարտուած դաշնակ մաւզերիսները կը փախին դէպի Պարսկատան, Տարեւի վանքի բարձրանեներն բազմարիւ գերի հայ-կարմիր զինուրներ անխնօրեն անդունդ գլուրելով:

Ուրբար 10

- 1893 ՀԵԶ. հերոս Զելլո (Թուրաս Մառուկեան) Միհրան Փարոսեան, Յովի. Արգումանեան, Փնս. Եաղուպեան Կիւլ. Բարսեղեան կը կախուրն էնկիւրիի մէջ:
- 1909 Պարսիկ ազատագրուրեան առքիւ պարախկ Անճիւմնի մէին կուս. ը պատ. Շնորհակալուրիւն կը յայտնէ ՀԵԶ. կուսակցուրեան:

Նարար 11

- 1932 Արհեստակց. կոպերացիալի 4 րդ համագումարը Երեւանի մէջ:

Կիրակի 12

- 1890 Գում-Գաբուի ՀԵԶ. մեծ ցոյցին որոշումը կը տրուի:
- 1909 Կ. Փելսոյ մէջ կը գումարուի Ս. Դ. ՀԵԶ. կուս. Զ. պատ Ժողովը:
- 1921 Զեյրուի ընդի. հրամանատար Արամ պէյ Զօլագեան կ'սպանենուի Զեյրունեն դուրս Զերեկ հանիլերի մօս:

Երկուշաբթի 13

- 1933 Մանօր գրագէս ՆԱՐ-ԴՈՍ (Մ. Ցովհաննեսեան) կը մեռնի 66 տարեկանին:

1936

Յ Ա Կ Լ Ի Ս

1936

Երեքաբրի

14

1889 Բ. Միջազգայնականը կը հիմնուի Հայոցարք 1889
1934 Խ. Հայաստանի ուղղակի օգնող Ամերիկայի ժինա-
րաւական մարմինի Խ. պատ. ժողովը Ռւստիքի մէջ:

Զորեքաբրի

15

1890 Կ. Պօլոյ Գում Դարուի Հնչ. մեծ ցոյցը:
1904 Տրավիզոնի մէջ մատնիշ կայծակ աղա Արապեա-
նի սպաննութեան առքի ընկերներ ՀՃ. Խուեան,
Ահ. Խայեան եւ 32 Հնչ. ներ կը ձերբակալուին
վասակ Սահամերիմ Թահմազեանի ցուցմունքներով:
1927 Խ. Հայաստանի պատասխանութեան շաբարը:

Հինգաբրի

16

1914 Հնչ. գործիչները կը ձերբակալուին Կ. Պօլոյ մէջ:
1918 Ռուս Զար Նիկոլա Բ. Դոմանօֆ իր ընտանի-
քայ կ'սպաննուի Եսկասդրինպաւրկի մէջ:

Ուրբար

17

1922 Թիֆլիզի մէջ արկածի զոհ կ'երբայ հին օրերու
յեղափոխական ԿԱՐՈ:

Հայ կնոջ ազատագրութեան համար զործող Ա.
Քաղաքական կազմակերպութիւնը Հնչակեանու-
թիւնը եղաւ:

Շաբար

18

1918 Քերենսկի կը նետ Լենինգրադի բանւոր. ապր-
սամբութիւնը:

1936

Յ Ա Կ Լ Ի Ս

1936

Կիրակի

19

Վարդավառ

Հայաստանը աշխատանոց մըն է, ուր կը դարբ-
նուի հայուն ճակատագիրը:

Երկուսաբրի

20

Մեռելոց

1885 Մկրտիչ Գորբուզալեան Մարսելի մէջ կը հիմնէ
“ԱՐՄԵՆԻԱ”, օրարեւրը,
1922 ՀՕԿ ի Ա. համագումարը Երեւանի մէջ:

Երեքաբրի

21

1918 Հայուելյարդարի կ'ենթարկուի Յավիճեովի հակա-
յեղափոխական շարժումը:
Կարդացե՛ք դասիարակ բնկ. Արիս Դալմաեանի
«ԶՈՄԱԳԼՈՒ» գիրքը:

Զորեքաբրի

22

1933 Անդրկովկասի Ժողկոմիուրի հայսազահներէն Մու-
սաքէկով Խ. Հայաստան կ'այցելէ:
1931 Հնչ. վերերան ընկեր Անեմ Մանուկ (Մկրտիչ Մազ-
մանեան) կը մեռնի Շիխակոյի մէջ:

Հինգաբրի

23

Բեմադրեցէ՛ք-Ամերիկահայ ծանօթ մտաւորական
ընկ. Սեգրաք Շահէնի՛
Տանջուածներ, Կարկառուն Կամարներ, Զէյ-
թուն, 20 Կամազաններ, Կարմիր Աղջիկը, Թա-
լէաթի Անկումը, Մածակ Բիճա, Հայաստանի
Հարսանիքը, Բիշուներ,

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Ուրբար 24

1915 Հնչ. Զ. Բունդի Արի հրամանաւոր ընկ. Գր. Աւ-
տարեան Բասենի տակ կրուին մեջ կ'անմահանայ:

Շաբար 25 Ա. Թաղէոսի

1920 Գնդ. Պրեմոն Աւանայի Առաջնորդարանին միջո-
ցաւ հնչակեաններեն 100 հոգի կ'ուզէ Ախարեա
դրկուելու համար:

1925 Խելսրին Հնչ. Մ. ճիւղը Խ. Հայաստանին կը նը-
լիք «Հնջմակ» բրեքրը:

1934 Աւուրիոյ վարչապետ Տօֆիլս կ'սպանուի:

Կիրակի 26

1915 Քեաապ կը տեղանանուի:

Երկուշաբի 27

1893 Սասնոյ Սեմալ եւ Շենիքի կորիւնները կը յաղ-
թեն Թուրք եւ Քուրդ խուժանին:

1934 Գրանսայի մեջ Սոցիալիստ եւ համայնավարներ միա-
ցած կը պայքարին Ֆաշիզմի եւ պատերազմին դէմ

Երեքշաբի 28

1794 Ռոպէս Բիերի կը զիխաւուի:

1904 Ռուսիոյ վարչապետ Բլեվեն կ'սպաննուի:

1920 Ընկ. Վահրինի Հնչ. խումբը կը խանդէ Տերֆ. Եկ-
ենին-Պօզնինի գծին մեծ կամուրջը, որ եկմալա-
կան առափումներուն տաս վնասեց:

1936

ՅՈՒՆԻՍ

1936

Չորեքշաբի 29

Կարդացէ՛ք և բեմադրեցէ՛ք
20 Ներու առաջնորդ պաշտելի ընկ. Փարամազին
“Ձեռքերը վեր,, “Բամու բերածը, Քամին կը
տանի,, “Պաքս,, գաղափարախօս բիէսները:

Հինգշաբի 30

1935 Սուետիոյ հայոց տեղահանման հրամանը կը տրուի:

1920 Մարտնչող Հանրուն Ասանա կը հասնին անվեհեր
Մինր. Դագեսեան եւ Սսեցի Գաբրիելը օգնութեան
կոչով:

Ուրբար 31

1914 Ֆրանսացի աւշատաւորութեան մեծ Առաջնորդ Սօ-
ցիալիս ԺԱՆ ԺՈՒ-ԷՍ կ'սպաննուի:

1919 Հունգարիոյ մեջ կը տապալուի Խ. իշխանութիւնը:

Շաբար 1 09.08.80

1893 Սասնոյ Վրայ կը յարձակին 12 հոգ. զօրք եւ խուժան

1897 Վանի մեջ տեղի կ'ունենայ ընկ. Փարամազի եւ
իր խումբին դատավարութիւնը:

Կիրակի 2

1934 Հայաստանի Խ. գրողներու Ա. համագումարը, ուր
մեծ նառ մը կը խօսի ընկ. Աղ. Խաննեան :

Առանց վարձատրութեան սպասելու կատարէ՛
պարտականութիւններդ:

1936 Օ Գ Ո Ս Տ Ո Ս 1936

Երկուշաբթի 3

- 1904 Տրապիզոնի մեջ տեղի կ'ունենայ ընկ. Հմբ. խորենի դաւավարութիւնը։
1920 Ամերիկային եկած ձիւնիւնցի Աւեսիս կը կախուի Ատանայի մէջ։

Երեքշաբթի 4

- 1920 «Միջ-Քրիստոն. Խորհուրդ» ը կը յայտարակ կ'իլիկիոյ անկախութեան աքթը, Նոյն օրը կը մեռնի Զաքէ Հնչ. հերոսախումբի ղեկավար ընկ. Սննդուիկ ԶԱՎՈՒՇ։

Չորեքշաբթի 5

- 1895 Կ. Մարքսի գործակից Ֆրեսկրիխ էնեկելս կը մեռնի։
1920 Կիլիկիոյ մէջ Միջ-Քրիստոն ռառժամեայ կառավարութիւն» մը կը հիմնուի,

Հինգշաբթի 6

- 1915 Կեսարիոյ մէջ կը կախուին էվերեկցիներ. ընկ. Գր. Մումբեան, Գր. Դազարուկեան իրենց 6 թնկերակիցներով։
1920 Ֆրան. իշխան. ը իր յարափերութիւնները կը խզէ Միջ-Քրիստ. խորհուրդի նախագահ եւ ամբողջ Հայաստանի դիւան. ներկ. Պ. Մ. Տամատեանին հետ։

Ուրբար 7

- 1924 Խ. Միութեան լուսաւոր. կոմիսար Լունագարսի Երեւան կ'այցել։

1936 Օ Գ Ո Ս Տ Ո Ս 1936

Շաբաթ 8

- 1915 Ապստամբող Սուետիացի հայերան Ա. կրիւր կ'սկսի 1935 Ժողովրդ. բանասեղծ (Եխակ. Հեղակեան) Շեմ-ՎԱՆԶԱԴԱԿԻՆ (Ալեքս. Մավսեսեան) մեռաւ կ'ուղարկուսկի մէջ։ Մեած էր 1858 ին Շամախի մէջ։

Կիրակի 9 Բար. Ս. Աս.

- 1926 Ազգ. գործիչ Պետրոս Ադամեանը Սելանիկի մէջ կ'սպաննուի դաւանակներուն կողմէ։

Երկուշաբթի 10

- 1920 Սկվրիի մէջ խաղաղութեան դաւագիրը կ'սուրագուի. ուր ի շարս այլոց բուրերը նահշան Հայաստանի անկախութիւնը։
1920 Շեխմուրացի 5 հայեր կ'սպաննուին Թանըմանի մօս, որոնց մէջն էր ընկ. Մ. Մեհերեանի հայր (Ուստա Մելիքն) ը։

Երեքշաբթի 11

- 1920 Կիլիկիոյ ազգ հեռոս ընկ. Վահրին (Կեօնեկեան) ի եւ Այնքապցի ընկ. Նազար Զավուտ Նալպանեանի խմբապետութեամբ՝ Ֆրենս. զինւոր. իշխ. թեան հրանենգով Եենինէ Տօրագ գծին մեծ կամուրջը բանդող 18 Հնչ. Անձնուրացներու խումբը Ատան կը հասնի։

Չորեքշաբթի 12

- 1889 Անմահն ընկ. Յկր. Մատաղնեան կը ծնի Թօմարզայ։

1936 Օ Գ Ո Ս Ո Ս 1936

Հինգշաբթի 13

1915 Կեօարիո մէջ կը կախուին ՀԵՀ. զործիչ ընկ. Վ. Ա. Ամասունիք իր 15 թնկերակիցներով։
1934 «Նոր Տիգրանակեր» ը կը հիմնուի Խ. Հայաստան։

Ուրբար 14

1920 Հայաստանի դաշնակ իշխան քեան հրամանով. Մայական ապստամբութեան առթիւ հրացանազարկ կ'ըլլան հարիւրապես Մուսայելեան, եւայլ։

Շաբար 15

1914 Ընկ. Ենք. Տարտաղանեան Այրանեն Հանրն կը հրաւիրուի ինքնապատճանութեան զործին համար։
1924 ՀԵՀ. զործիչ ընկ. Ա. Տիգրունին Սուետիա կ'այցել։
1934 Մարտիլի մէջ կը զումարուի Ա. Դ. ՀԵՀ. կուս. 9 րդ տիեզերար. ընդհ. պատգ. ժողովր։
1914 ՀԵՀ. օնախ Մալարիոյ 1895 ի ինքնապատճանութեան Առաջնորդ եւ առ այդ մահուան դատապարուող Հերոս Եղիշե Ա. Ինի. Խաչատրւեան կը վախնանի Մալարիոյ մէջ։

Կիրակի 16 Վեր. Ա. Աս.

1918 Պատուի մէջ Անգլիացիները կը ձերբակալեն Անգրկովկասի կոմքուար Ա. Շահումեանը իր 25 զործակիցներով։

Երկուշաբթի 17

1936 Օ Գ Ո Ս Ո Ս 1936

Երեքշաբթի 18

1934 «ՕՐԵՆԱԿԱՑԻՒՅԻՆ, ՕՐ» Խ. Հայաստանի մէջ:
Օգոստի հայրենիքիդ գերաշինութեան։

Չորեքշաբթի 19

1934 Խացի հանրաբուկ Գերմանիոյ մոջ Հիրլերի հանր. նախագահն եւ վարչապետութիւնը օրինականացնելու համար։
Բնականօրէն ազգեցութիւնը հակազդեցութիւն կ'ստեղծէ։

Հինգշաբթի 20

1934 Մոսկուայի համալսարանի Փոթ. Զինկեվիչ եւ Քալկիրով Երեւան կուգան, Լոռիի հայկ. ազգաբնակութեան ծագման վերաբերեալ հարցերը ուսումնասիրելու։
Կարդացէ՛ք ընկ. Ա. Շահէնի «ՍԱՍՈՒԻՆԹ» ը որ Մասունի հրաշալի աւանդապէպն է։

Ուրբար 21

1916 Կիլիկեան Հեշ. զործիչներն ընկ. Գր. Գլնեան մեռած և Տպապանի մէջ։
1909 ին մահուան դատապարուած. Ծնած՝ 1878 Յն. 17 ին Ասանա։

Շաբար 22

Կարդացէ՛ք և բեմադրեցէ՛ք
Ա. Մարտիրոսեանի «ՅԱԿՈՅ-ՅԱՐԵԹ», Խարեւդի ՀԵՀ. Խահատակերու բիեսը։

1936 Օ Գ Ո Ս Ո Ս 1936

Կիրակի 23

1929 Հայեափի մէջ որպէս համայնալար կը ձերքակալուին ընկ. կ. Տէմիրենեան թ. Պօյանեան, որոնք իբր Հնչ. ազատ կ'արձակուին ամիսներ բան մնալէ վերջ:

Երեսաբբի 24

Կարդացէք
ամերիկահայ մտաւորական զործիչներէն ընկեր
վահան Չուգասրզեանի
Ճեղիս Գողգոթան, Ազատութեան Արշալոյսը,
Ռումը, Ճեղիս յայտարարութիւնը, թատերա-
կան բանաստեղծ. հեղինակութիւնները,

Երեսաբբի 25

Մարզաէր երիտասարդներ
Անդամագրուեցէն Հ. Մ. Մ. ին, որ Առւրիոյ եւ
Լիբանանի նայաւատ հայախներուն մէջ ունի իր
Մասնանիդերը:

Զորեսաբբի 26

Կարդացէք Ամերիկահայ աշխառու երիս. մատո-
րական ընկ. Վ. Ֆիրասի
Տիգրան Քազանը հայոց, Անրագործին սեր, (քա-
տերք) Ամուսնութիւն եւ Ամուսնաթւծում եւ Ար-
ևնափառութիւնը սիրահաններու աշխարհին մէջ
«Ընկեր» ուսումնափրութիւնները:

Հինգաբբի 27

1927 Ազգ ներս զօր. ԱՆԴՐԱՆԻԿ կը մեռնի Քալիֆորնիա

1936 Օ Գ Ո Ս Ո Ս 1936

Ուրբար 28

1924 Վրացի մէնչեվիկիներու արկածախնդրութիւնը և.
Վրաստանի դէմ.

Նաբար 29

Հայրենակցական միութիւնները պէտք է իրենց
բոլոր զործունէութիւնները նույիրեն և. Հա-
յաստանի շինարարութեան:

Կիրակի 30

1918 Վ. Ի. Լենինի վրայ մահափորձ Յօց. յեղափոխ.
Քաբլանի կողմէն:

Երկուսաբբի 31

1864 Գերման Յուանալոր Սօցիալիս Ֆերտինան Լասալ
մեռաւ. Մաս էր 1825 ին Գրեվոյի մէջ.

Երեսաբբի 1

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Մեծն Լիբանանի Անկախութեան տօն:

1920 Արեւելեան ազգաց համագումարը՝ Քաղուի մէջ:
Կարդացէք Հնչ. եւ Ռամկ. տեսակէտներու տար-
րերութիւնները հասկնողու համար ընկ. Սոկ-
րատ Խան Գելոփեանցի

ԿՈՒՍԱԿՈ. ԱԶՆԵԻ ՊԱՅԹԱՐԸ

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Զարեւաբրի 2

- 1915 Կեսարիոյ մէջ կը կախուի Հնչ. գործիչ եւ Կեսարիոյ սոխակ թնկ. Յավի. Պօյանեան իր 6 թնկերներով:
1920 Պուխարան կը հոշակէ խորհր. հանրապետութիւն:

Հինգաբրի 3

- 1886 Ա. Միջս զգայնականի Ա. Ճողովը կը գումարուի Ժընկվի սոց.

Ուրբար 4

ԵՐԻՑԱՍԱՐԴՆԵՐՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

- 1919 Սփազի Քեմալական ժոնկրէն կը հաստակ էրգումի ուխտը:

Շարար 5

- 1915 Թուրք բռնուրեան դէմ ապսամբող Սուէսիացի կուողներ հեռուեն կը նեմարեն Ազատարար Ֆրանսական Կինչ մարտանաւը:

Կիրակի 6

- Կարդացէ՛ք, հասկցէ՛ք եւ տարածեցէ՛ք
1.- Գործաւուր դասակարգը թնկ. Ս. Սապանի
2.- Հաւուկ, 3.- Կարմիր օւեր » Ասօի
4.- Կղեր, կրօն եկեղեցի եւ թնկրվ. թնկ. Ս. Խան Գելոնթեանցի
5.- Առանց հայրենիքի մարտը էվերէք Հելլ

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Երկուսաբրի 7

- 1913 Ս. Գ. Հնչ. կուս. Է. թնկի. պատգ. ժողովը գումարուեցան Քհօսքինների մէջ որ պատմական մեծ վճիռներ տուաւ:
1932 Հնչ. գործիչ թնկ. Սարգսի Կեօգիւրեան կը մեռ. նի Ռումանիոյ մէջ, որ եղած է մասնիչ Արևալիր Սահակեանի սպաննուրեան կազմակերպիչը:

Երեսաբրի 8 Ծնն. Ս. Աս.

- 1893 Հնչ. օրրան Մարզուանի արխինալի կուսին մէջ կը նահատակուին հերոս թնկերներ Մխ. Տ. Նշանեան Միհրան Զիւնկիւնեան, Բարսեղ Տէր Զաքարեան, Քերովի Թամամիան:

Չորեսաբրի 9

- 1919 Կ. Պօլսոյ մէջ լոյս կը տեսնէ Հնչ. Երկիր օրաբերը:
1922 Խզմիր կը գրաւուի նեմալ բանակէն ուր կը զինուի 12 հազար հայութիւն մը:

Հինգաբրի 10

- Կարդացէ՛ք եւ բեմագրեցէ՛ք
վերերան թնկեր Գր. Եղիկեանի «Հարազատներ»
եւ «Արեան ձանապարհով» բասերգութինները:

Ուրբար 11

- 1915 Ապօսամբ Սուէսիացիք ազատարար նաւ կ'ապաստանին ու կը փրկուին.

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Նաբար

12

- 1912 Ընկ. Ս. Սապահզիլեսն Բ. աճզամ ըլլալով իր Հեղ. գործի կ'այցելե Փոքր Հայքի տրանսի.
1929 Նեխսուրատի 1909 ի իննապատ դեկավարեներն թօփնու Տիգրան Խաչատուրեսն կը մեռնի Պէյրարի մէջ:

Կիրակի

13

Խաչվերաց

- 1920 Ատանայի մէջ կը բացուի Հեղ. Կեդրոն. վարժարանը:
1932 Ֆրես. հանր. նիսդի. ՏՈՒՄԵՐ լ սպանելո ։
Կորկուլօթ կիլյօրինով զիխատուեցաւ Բարիզի մէջ:

Երկուշաբրի

14

Մեռելոց

- 1920 Ֆրես. իշխ. թ Ատանայի հայ գաղրականութեան
(14 հազար հոգիի) կը հրահանգէ գաղրել.

Երեքշաբրի

15

- 1929 Պէյրութի հայութեան երեւ չորրորդը կազմող ժեմ. բեր ըմբուսանալով գաւենկց. Ազգ. իշխ. դեմ կառավար. առտօնութեամբ եւ Հեղ. դեկսվարութեամբ կ'ընտէ իր Ս. Խաչի Թաղ. Խորհուրդը, որ կառավարութենէն իր Մենլիսը Միլլի ճանչցուեցաւ.

Չորեքշաբրի

16

- 1923 Հայ Պէտ (անի) ԿՈՄ (իւնիս) Եերու Ա. համագումարը Երեւանի մէջ:
1933 Վասակաւոր կր. մշակ եւ Կարևոյ Խանոսարեանի Տեօրդ Աբովյան կը մեռնի Բարիզ:

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Հինգշաբրի

17

- Կարդազկի Գրագէս Արփիար Արփիարեանի
«Կարմիր Ժամուց» յեղ. վեպերը.

Ուրբար

18

- 1895 Պապալիի Հնչ. մէծ ցոյցը (Կ. Պոլիս):

- 1934 ԽՍՀՄ ը կ'ընդունուի Ազգ. ընկ. մողովին Ժընեվ:

Նաբար

19

- 1918 Ֆրես. Հայկ. Լեգենը Թրք. Գերմ. եւ Աւստրիոյ միացեալ Արարայի ուղմանակասը վիշտելով փառաւոր յաղթանակ կը շահի: 24 հոգի մեռ. 67 վիր:

- 1933 Համահայասանեան Սպարտակիս օր որ տեւեց 6 օրեր:

Կիրակի

20

- 1918 Բագուի 26 կոմիսարներու գնդականարումը

- 1931 Անմահն Ա. Շահումեանի արձանին բացումը Երեւանի մէջ:

Երկուշաբրի

21

- 1908 Անմահն ԺԻՐԱՅԻՐ ի մասունեները առաջնորդ հորեն Վրդ. Դիմախսանի կարգադրութեամբ կը բաղեն հայոց գերեզմանատուեր:

- 1931 Հանրեցի ընկ. Մանուկ Գասպարեան Պ. Այրեսի մէջ դաւադրաբար կ'սպանուի Դաւնակերու կողմէ:

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Երեքաբրի 22 Աշնամուս

Չեր շահուն համար զաւակնիդ Ազգ. Սահակ-
եան վարժարանը պէտք է դրկէք:

Չորեքաբրի 23

Կարդացէք բնկ։ Վ. Վասակունիի
Հրդեն, Բերլինի Մանկանց Կոտորածը Արին...
Հեղեղ արին... Մանիա, ի Դանիա, Պատերազմ.
Դարեն Գ. Սարսափներ, Արտօնիր Բարական եւ
Արտան Արակունի, Ցուղիս, Կին, Ցեղափոխ-
թւն եւ Վէպերը:

Հինգաբրի 24

1917 Սեւ ծովի նաւառորմը կը յարի և. իշխանութեան:
1933 Սպարտակիսի մասնակցող 10 հազար հայ մար-
գիկներու փառայել տողանցքը Երեւանի մէջ:

Ուրբար 25

1923 Խ. Թուսիոյ, Անդրկովկասեան (Հայաստան Վրա-
սան Աւրպէյան) խորհր. հանրապետութեանց եւ
Թուրքիոյ ներկայացուցիչներու մասնակցութեամբ՝
Կարսի խորհրդադոլովք:

Շաբար 26

1916 Ծանօթ զործիչ Սուրեն Սպանդարեանի մահը, Սի-
պէրիոյ ախորավայրին մէջ:

1936 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1936

Կիրակի 27 Վար. Խաչ

1921 Ազգ. զործիչ Մկրտիչ Փորբուզալեան մեռաւ Մուր-
սելի մէջ (ծն. 1845 Կ. Պօլիս):

Երկուշաբրի 28

1864 Ա. Միջազգայնականը կը հիմնուի Լոնտոնի մէջ:
1869 Երածիւս Կամիսաս Վրդ. (Սոլ. Գեղագէան) կը
ծնի Քեօրահիոյ մէջ՝
1895 Մարդկութեան բարերար Ֆրեն. գիտու Լուի Բաս-
թէօր կը մեռնի:

Երեքաբրի 29

1929 Ծանօթ բանասեղծ Յովի. Ցովհաննեսեան կը մեռ-
նի Երեւանի մէջ:

Չորեքաբրի 30

1926 Գերմ. բանւոր. պատուիր. բեան այցը՝ Եւեւան:

Հինգաբրի

ՀՈԿՏԵՄԲԵՐ

1895 Քաջագրւն Զեյրունը կ'ապսամբի Հճակեսն
կուսակցութեան ղեկավարութեամբ:

1905 Հայ. Թարար ընդհաւումները որոնց մէջ Անմահն
Փարամազը պաշտելի հերոսը դարձաւ հայութեան:

1930 Դամասի Հնչ. Աւս. Միութեան հիմնադիրներէն
ընկ. Անդ. Սուզիքասեան կը մեռնի:

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Ուրբար 2

1925 Անգլ. պարլամենտի բանուոր. խմբակի ներկայացույշներ Երևան այցելելով ներկայ կ'ըլլան ժող կոմիսորի նիստին :

Նաբար 3

1905 Մոսկուայի տպարանական բանուորներու գործադուլը, որ սկզբնաւորութիւնը եղաւ համառուսական շարժման:

Կիրակի 4

1792 Քօնվանսիոնը կը յայտարկէ բազաւորութեան անկումը Թրանսայի մէջ :

Երկուաբրի 5

1918 Պեյրութ կը գրաւուի դաշնակից բանակնեց :

Երեքաբրի 6

1925 Լօֆարեյի (Չուփերիա) Ռիստի հանդիսաւոր ստորագրութիւնը՝ Գերմանիոյ եւ համաձայնական պետութիւններու միջէւ :

Կարդացէք
Ա. Մարտիրոսեանի

ԱԽՏԱՒՈՐ ՄՏԱՅՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Չուեքաբրի 7

Նըրէ կուզեք որ Հայ Ազատագրութեան Պայքարի պատմութիւնը աւելի նոյն եւ նոգրիս ներկայանայ ապագայ պատմագրին. դուռ վերերան յեղափոխական, մասնուական եւ շարժային բնկեր, Ցոււերդ գրէ՝ բանի ուժ չէ եւ դրէկ՝ Hentchag Pub. Co. 1238 P. O. Box Prov. R. I. U. S. A.

Հինգաբրի 8

Հնչ. կեդրոնի հրատարակութիւններ (Ա.)
1.- Ծրագիր Հնչակ. կուսակցութեան
2.- Նոր Հոսանք եւ բաց նամակ Հայաստանցիներին :
3.- Տարեղարձ 1890 Ց. 15 ի յեղափոխութեան :
4.- Ո՞վ ինչով է ապրում:
5.- Մայիս մէկը եւ բանւոր. շարժում :

Ուրբար 9

1924 Նշանաւոր Ռուս բանասեղծ Վալերէ Բրիւսով կը մեռնի:

Նաբար 10

1923 Դիւղացիական Ա. համագումարը Մոսկուա.ի մէջ

Կիրակի 11

1933 Օ. Դ. ՀԵԶ. Կ. Պօլսոյ Ռուս. Միուրեան անդամ, ուսուցիչ բեմախւս «Լիբանան» իւ «Ժողովուրդ»ի արի (հակադաշնակ) խմբագիր Մինք. Աղազարեան դաշնակ զնդակմերով սպասնուեցաւ Պեյրութ Համասի փողոց .

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Ուրբար

2

1925 Անգլ. պարլամենտի բանեոր. խմբակի ներկայացույշներ Երեւան այցելելով ներկայ կ'ըլլան ժող կոմիտորի նիստին :

Նարար

3

1905 Մոսկովայի տպարանական բանեորներու զորձադրութ, որ սկզբնաւորութիւնը եղաւ համառուսական շարժման:

Կիրակի

4

1792 Քօնվանսինը կը յայտարակ քագաւորութեան անկումը Ֆրանսայի մէջ :

Երկուշաբթի

5

1918 Պեյրութ կը գրաւուի դաւակից բանակն :

Երեքաբթի

6

1925 Լօֆարենի (Չուփերիա) Ուխտի հանդիսաւոր ստորագրութիւնը՝ Գերմանիոյ եւ համաձայնական պետութիւններու միջէւ :

Կարգացէք

և. Մարտիրոսեանի

ԱԽՍԱՀՈՐ ՄՏԱՅՆՈՒԹԵԱՆ ԴէՄ

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Չորեկշաբթի

7

Երեկ կաւզելով որ Հայ Ազատագրութեան Պայքարի պատմութիւնը աւելի նոյն եւ նորից ներկայանայ ապագալ պատմագրին. դուք վերերան յեղափոխական, մտաւորական եւ տարխային բնկեր, Ցոււերդ գրե՛ քանի ուս չկ եւ դրէկ - Hentchag Pub. Co.

1238 P. O. Box Prov. R. I. U. S. A.

Հինգշաբթի

8

Հնչ. կեդրոնի հրատարակութիւններ (Ա.)

1.- Ծրագիր Հնչակ. կուսակցութեան

2.- Նոր Հոսանք եւ բաց նամակ Հայաստանցիւներին :

3.- Տարեգարձ 1890 թ. 15 ի յեղափոխութեան :

4.- Ա՞վ ինչով է ապրում:

5.- Մայիս մէկը եւ բանւոր. շարժում :

Ուրբար

9

1924 Նեանաւոր Ռուս բանասեղծ Վալերէ Բրիւսով կը մենանի:

Նարար

10

1923 Գիւղացիական Ա. համագումարը Մոսկվա.ի մէջ

Կիրակի

11

1933 Ս. Դ. Հեղ. Կ. Պոլսոյ Ուս. Միութեան անդամ, ուսուցիչ բեմախօս «Լիբանան» իւս «Ժողովուրդակի արի (հակադասեակ) խմբագիր Միհր. Աղազարեան դաւանակ զնդակներով սպաննուեցաւ Պեյրութ Համասի փողոց .

1936 ՀՈԿՅԵՄԲԵՐ 1936

Երկուշաբի | 12

1492 Յմերիկայի գիւտը ձեհովացի Քրիստովոր Գօլոմ-
պոսի զողմէ:

1924 Աւարհանուշակ Ֆարնացի գրագէս Անարօլ Ֆրանս
կը մեռնի:

Երեքշաբի | 13

1921 Կարսի գաճնագրի ստորագրութիւն Էնկիւրէի Ռու-
սասանի եւ անդրկովկասի խ. հանրապետութեանց
միջեւ:

Չորեքշաբի | 14

Հնչ. կեդրոնի հրատարակութիւններ (Բ)

6.- Հայերն Ամերիկայում եւ ի՞նչ է աշխատան-
քի վարձք:

7.- Սահմանադրութեան էութեան մասին:

8.- Իրաւունք ծուլանալու:

9.- Garden of Eden Defiled,

10.- Բոնութեան դէմ գաղատիոյ դատավր.թիւնը:

Հինգշաբի | 15

1895 Շուպին Գարանիսար թրքաց յարձական կը դիմադ-
րէ Հնչակեան դեկալաւութեամբ:

Ռւրաբ | 16

1793 Ֆրանսայի Մարի Անբուանէր քաղունին կը գլխա-
սուի Բարիզի մէջ:

1936 ՀՈԿՅԵՄԲԵՐ 1936

Շաբար | 17

Հնչ. կեդրոնի հրատարակութիւններ (Գ)

11.- Շիրին Ալի եւ իր սպաննիչը:

12.- Գարիբալտի:

13.- Գործաւոր զառակարգը

14.- Կապիտալիստ

15.- Սօցիալիզմը և հայրենիք: (Ա. Հատոր)

Կիրակի | 18

1895 Զեյթունի Հեջ. ապստամբութեան ատեն թրքաց զո-
րանցը իր 600 զինուուներով կը յանձնուի Հըն-
չակեաններու:

Երկուշաբի | 19

1903 Վերակազմեանները Տերօնի կենքարկեն ընկ. Ա. Նազարեկեանը Զուլիցերիոյ մէջ.

1917 Ժամանակ. կառավ. ը կը ջնջէ Ռուս պետ. Տուման:

Երեքշաբի | 20

1927 Ֆրանսացի մեծ յեղափոխական գրող Հանրի Պար-
պիւ Խ. Հայաստան կ'այցելէ:

1931 Ամերիկացի հնարիչ Թովման Էտիսը կը մեռնի:

Չորեքշաբի | 21

Հնչ. կեդրոնի հրատարակութիւններ: (Դ)

16.- Երիտասարդ թուրքիա

17.- Կազմ. կանոնագիր Հնչ. կոսակցութեան

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Հինգշաբթի 22

1920 Համեմի կուողներ կը հասնին Սոյ վանքապատկան թրլան ազարակը ուր բուռն կոփու մը տեղի կ'ունենայ:

1920 թրլանի կուին մէջ կ'սպաննուի հնչ. գործիչ ընկ. Միհր. Դայեան Ա. Կայծակի դաւադիր զնդակով:

Ուրար 23

1929 Խ. Հայաստանի ժողկոմիսորիի տեղակալ եւ լուսառդիկոմիսորիի գործապար Ասք. Մուաւեան յանկարձաման կ'ըլլայ երեւանի մէջ:

Շաբար 24

1931 Ֆրես. ՀՕԿ ի Գ. պատգ. ժողով՝ ի Բարիզ:

Կիրակի 25

1915 Դաւս. Միլիկիոյ մէջ Ա. անգամ թր. Հերեները Շեխմուրասի վրայ յարձակելով կ'սպաննեն հերոս Սեդրակ Միսաքին նիւ 5 հայեր,

1929 Երուսաղեմի ընկերութեր կը նիմնեն «Հայկ. Միութիւն» ը:

Երկուշաբթի 26

1903 Լուսոնի մէջ Հնչ գործիչ ընկ. Սագունին (Սղբ. Դեռգեան) Համբ (Արամ գրիգորեան) Ուսուդը (Տիգր. Իզմիրեան) տեղոր կ'ենքարկուին վերակազմներու կողմէ:

1936 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1936

Երեքշաբթի 27

1920 Ամերիկայի Հնչ. վարվունի գործիչ ընկ. Մրգ. Զագիկեան ուրացող Տէ. Ա. Տ. ի նիւ կուա. Արախյով Ասանա եր հասնին.

Զորեքշաբթի 28

1928 Քռնուրեան դէմ պայքարող բանից բանտարկուող Կիլիկեցի անուանի հերոս եւ Հնչ. գործիչ ընկ. Կրաք. Կեօֆտերկեան կը մեռնի Հապեհսանի մէջ

Հինգշաբթի 29

1923 Թուրքիայ մէջ սուլքանիզմի անկումն վերջ էնկիւրիի մէջ կը յայտարակի Թր. հանրապետութիւն:

Ուրար 30

1918 Դաշնակիզիւրու եւ թուրքիոյ միջեւ Մուտքասի զինագագարի ստորագրում.

1920 Մավկեհիսներու ապիկարութեամբ Կարս բերգահաղաքը կը գրաւուի թուրք զօքեւեն:

Շաբար 31

1925 ՍևՀՄ ի զինւոր. կոմիսար Զօր. Ֆրունզեն կը մեռնի

1929 Ակնցի Հնչ. գործիչ ընկ. Կրաք. Կանաւեան կը մեռնի Գանիրեի մէջ:

1936 ՆՈՅԵՄԲՐԻ 1936

Կիրակի

Ա. Դ. Հեղ. կուս. 9 թվ պատմաւորական ժողովը կ'որոշէ Խոյեմբ. ի Ա. տարաբը:
Խ. Հայաստանի ժինարարութեան նույրուած տարաբ հրահանգելով բելոր ժցանները գործել այդ ուղղութեամբ:

Երկուշաբքի

2

1914 Ռուսիան Թուրքիոյ դեմ պատերազմ կը լայտարարէ

Երեխաբքի

3

1896 Հեղ կուս. թեան ջամփով հայէկ. ջարդեռու մասին Ժողով Տրենի Քօչէն կամս սր Մեօն Ֆրենս. երեսի. Ժողովի մեջ հարցապնդում կը թնին.

1914 Զօր. Անդրանիկի հրամանատրութեամբ Ա. գունդը նակատ կը մեկնի.

Չորեխաբքի

4

1925 Պրօլետ գրողներու Ա. համագումարը Երեւանի մեջ

1933 ձարսն մեծ յեղափոխական Ս. Քարայրամայ կը մեռնի Մոսկուայի մեջ.

Հինգշաբքի

5

1855 Ամերիկայի աշխատութեան պատասն Է. Տեպս կը ծնի:

1936 ՆՈՅԵՄԲՐԻ 1936

Ռուբար

6

1895 Մարաշի հայոց ջուղին մեջ կ'ապահնուի նաև Հայ. ծանօթ գործի բան. Ասրգիս Ամառնելեան. Կարգացէք ծանօթ գործ եւ Առվիասի Հեղ. գործի Եւրեն բնկ. ԱՃՐՊԱՑ (Սրգ. Միւպահիանեան) ի լիոնեակ մը հրահարակութիւնները:

Շաբար

7

1917 Ռուսիոյ մեջ Քերենսկին կ'յինայ կը հաստատուի Առվիեր Ռեժիմը:

1922 Հեղ. կեդրոնը պատօնագրով մը կ'իմացնէ թէ Վրաստանի եւ Հայաստանի խ. Խ. բիւնը հաստատ են հնչ. կուս. ը տալով անոր գործելու արտօնութիւնը

Կիրակի

8

1928 Անդրկովկասեան Ֆեկերացիայի անուան Անաստրուժան ենութիւնութին բացումը Երեւանի մեջ:

Երկուշաբքի

9

1830 Ազգ. գործի Միքայէլ Նալբանձեան կը ծնի,

1917 Մոսկուայի մեջ (Հինումարով հոկտ. եան) յեղափոխութիւնը կ'սկսի:

Երեխաբքի

10

Ի մոռոյ կը հրատարակուի մարքսիստ տեսաբան Ընկ. Ս. Սապահցիւլեանի կեանքն ու գործը՝

Այրի Տիկին Բերուզ Ս. Սապահցիւլեանի կողմէ:

1936

Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր

1936

Չորեկշաբթի

11

1918 Հնչ. կովկասեան գօնմերանը կ'որոշել Հայաստանի դաշնակ մնատիրութեան տապալումը եւ հաստատումը բանւորագիւղացիական իշխանութեան :

1933 Հնչակեաններու կողմէ նիմնուած Սուրբոյ ՀՕԿ ին Ա. համագումար :

Հինգշաբթի

12

1917 Յեղափոխ բանակը կը ջախջախէ Քերենսկիի բանակը Ցարկօյէ Սկոյի մօս :

Ուրբար

13

1918 Խ. Ռուսիան չեղեալ կը նկատէ Պրէս Լիրովսկիի դաշնագիրը :
Կովկասեան շրջանի Հնչ. գործիչ ընկ. ԼԱԶՕՆ (Ցկր. Ղազարեան քրտական Ա. այրուբէնը հընարեց) :

Շաբաթ

14

1914 Ռէյսրնի գլխաւոր. Թօմարգացի Հնչակեանները կամաւոր կը գրուին :

1932 Գրագէս ԼՅՕՆ (Առ. Բաբախանեան) կը մեռնի :

Կիրակի

15

1917 Ռուսիոյ Ֆոլովրդերու ազատութեան յայտրքնը :

1925 Հայ դասական կատակերգութեան նիմնադիր Գ. Սունդուկեանի ծննդեան 100 ամեակի տօնք :

1936

Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր

1936

Երկուշաբթի

16

1933 ԽՍՀՄ ը կը նահցուի Ամերիկայի միացեալ նահանգներէն :

Երեկշաբթի

17

1929 Կարմիր բանակը կը գրաւէ մահչուրիան ,
Այսոր Հնչ. կուս. թեան հիմքերը կը կազմեն
Ա. Զի ըուժուած տաճկանայ արիւնալի դատը :
Բ. Գաղթանայ աշխատաւորութիւնը :
Գ. Կ. Հայաստանի վերելքին աչակցութիւնը :

Չորեկշաբթի

18

1918 Օմսկի (Սիբէրիոյ) կառուվարութիւնը Ամիրով Կոլշագը դիկտատոր կ'անուանէ :
Ով որ այսօր լաւ ննազանդիլ գիտէ վաղը պիտի կրնայ հրամայել :

Հինգշաբթի

19

Կարգացէք
Կովկասանայ Հնչ. գործիչ եւ բեղմնաւոր գրող
Պետք Պօստանցի «Աւշատանիի երգչուիին»
Շուշանիկ Կուրգիննեանի Բանասեղծ Ա. Շատրւեանի նեղինակութիւնները

Ուրբար

20

1923 Կովկասանայ նախակին դաշնակցականներու նամագումար եւստանի մէջ, ուր լուծեալ նոչակելով դաշնակցութիւնը կը յարին խորհր. կարգերու

1936

Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր

1936

Հաբար

21

1923 Հայ կինոյի բաժնետիրական Ընկերութեան կազմութիւնը Երեւանի մէջ:

Կիրակի

22

1917 Մուս-Թուրք նակատին վրայ կռիւր կը դադրի:

Երկուշաբի

23

1917 Հոկտեմբերեան յեղափոխութեան զոհերու նանդիսաւոր բաղումը Մուկուայի մէջ:

1928 «Կրասին» սառցահատ նաւի գեկավար Բրօֆ. Սամուելսիչ Երեւան կ'այցելէ:

Երեսաբի

24

1904 Փոքր Հայքի աննման ներսուներ ՅԱԿՈԲ (Քլո. Ա. Գրեասեան Մ. Յակոբանի պապա) ՅԱԲԻԹ (Թէվելենի Յան. ձանքօլար) կը զիւատուին ևարբերի մէջ:

Չորեսաբի

25

1930 Նոյ. 25-Դեկ. 10 թ Հայաստանի խոշնեդաշնացման 10 ամեակին առքիւ և. Հայաստանի Առուեսի Ա. Օլիմպիատան կը տօնուի Երեւանի մէջ ոռուն մասնակցեցան պետ. բարենք, կինոն. Երաժշտանոցը Տօբեկրաֆիկ սդիւտեան, առուղիներ Եւալին:

1936

Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր

1936

Հինգշաբի

26

1905 Տեղակալ Շմիտ Սեւ ծովի ապ տամբ նաւատումին ծովակալ կ'ան ուանովի:

Ուրբար

27

1907 ՀԵԶ. կեդրոնը ի սեր հայ դատին կը համաձայնի վերակազմեաներու հետ:

1908 Պարսիկ Էնքեմայունի Ամբին կուս. ը դաշնագիր կը կենք Ս. Դ. ՀԵԶ. կուս. հետ պարաիկ ազամաւրը յաջողութեամբ պակիելու համար:

Հաբար

28

Թաղ. Բարդ.

1820 Գիտական Սօց. Վարպետ և Մարգա աջբագուկ Ֆ. Էնուէլս կը ծնի Պարմենի մէջ:

Կիրակի

29

Հայս. Խորհ.

1393 Հայոց վերջին Լեւոն բագաւորին մահը Բարփոյ մէջ

1920 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՑՆԱՅՈՒՄ

Երկուշաբի

30

1922 Միջազգային կարմիր օգնութեան(ՄՊՄ) նիմնուիլը Մոսկուա:

1936 ԴԵԿԱՏԵՄԵՐ 1936

Երեքաբրի

1933 Կրօնօպիր մէջ ընկ. Մ. Մարուքեանի սպանութեան դատավարութիւնը կառարուելով Շ դատակցականներ կը դատապարուին :

Չորեքաբրի

2

1920 Դաւնակ անկեալ կառավարութեան ներկայացուցիչ Ա. Խատիսեան կ'սորագրէ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը բուրենու նհտ .

Հինգաբրի

3

1917 Անդրկովկասեան կոմիսարժանի կազմութիւնը վրացի Ս. Դ. Ակէջիկորիի նախախնամութեամբ (Դաւնակ-Մէնէկիկ-Մուսավար իշխանութիւն)

Ուրբար

4

1917 Ալ. Միասնիկեան (Մարտունի) զինուր. հրմաց. կ'ընտրուի Արեւմ. նախադ ոռու. եարմիր զորեւու

Շաբար

5

Աղջի մը մեծութիւնը իր զարդացած երիտասարդութենէն կախում ունի:

1936 ԴԵԿԱՏԵՄԵՐ 1936

Կիրակի

6

1920 Հայերենը պետ. պատօն լեզու կը յայտարարուի : Կարդացէք ընկ Կիւլկուր Տէմիրնեանի «ՀԱՅ ԽԱԶԵՐ» ը

Երկուսաբրի

7

1920 Լոյս կը տեսնէ Կոմիւնիս (ապա Խ. Հայաստան) պատօնաբերքին Ա. համարը Երեւանի մէջ :

Երեքաբրի

8

Կարդացէք
Սուրբական Մամուլ ի խմբագիր վասակաւոր կը բառակ եւ Հնչ. գործիշ ողբ. ընկ. Վարդ-Մեխակ (Վրդվո. Գարանջիկեան) ի

1.- Զեյրունի վերջին անցեւը
2.- Զեյրունի նահանջը: Հայատակութիւնները

Չորեքաբրի

9

1929 Հայաստանի գրողներու հանդիսաւոր նիս Երեւանի մէջ, ի պատիւ Անդրկովկասեան պրոլետարական գրողներու:

Հինգաբրի

10

Կարդացէք
Ամերիկանայ բանասեղծ եւ Հնչ գործիշ Ընկ. Արշակիր Շամիխանի Վրհմխնդիր Զայնեւը :

1936 ԴԵԿԱՅԻԲԵՐ

1936

Ուրար

| 1

1927 Քանիզն (Զինաստան) ի մեջ ապսամբուրիւն ծագելով կը հաստառուի և. իշխանուրիւն:

Նարար

| 2

1920 Դարաբիլսէի մեջ կը ձերբակալուին Տ. Օհանջանեան, Վ. Բ. Նաւասարդեան եւ այլ դաւենակց. ժեթեր:

Կիրակի

| 3

1887 Կ. Պօլսոյ մեջ իբր յեղափոխ. կը ձերբակալ- ւին Վանեցի Գարեգին Խանգիւլեան, Մկրտիչ Թէր- յամեզեան եւ Գրիգոր Աղաւենեան:

Երկուշաբքի

| 4

1931 Արենի Ֆիքս քաղաքասին մեջ Գաւենակները կ'ու- զեն խանգուրել Երեզաղբի լիազօր Գ. Շահվերսեա- նի սարքած մեկ ժաղովը եւ տեղորդ հերթակել զին:

Երեքաբքի

| 5

1886 Ալաւերսի մեջ իբր յեղափոխ. կը ձերբակալ- ւի Հ. Մ. ընկ. Տեսուչ Մկրտիչ Սարբեան, իսկ Մուտի մեջ Հ. Մ. ընկ. Մրկո. Նարանեան եւ կ'աֆ- սորուին Երուսաղեմ:

1932 Մարտիլին 96 Երեզաղբողներ կը մեկնին Բիրե, մրանալու համար Ա. Կարաւանին:

1936 ԴԵԿԱՅԻԲԵՐ 1936

Չորեքաբքի

| 6

Կարդազէի ընկ. Ե. Միրվարդի «Հայրենիքին Համար» (աւանդավել) «Սարսափի Սահուիին» (ՏՐԱՄ) «Զախաջախուած Գանկեր» (ՏՐԱՄ)

Հինգաբքի

| 7

1920 Խ. Հայաստանի լուսժողկոմի կազմակերպում եւ բացում պես. համալսարանի Երեւան:

1926 համամիուրենական ընդհ. վիճակագրութիւն:

Ուրար

| 8

1918 Մինսկի բանւոր. պատգ. խորհուրդը կը քուարկէ միացնել Պիլոռուսեան խորհ. Ռուսաստանին:

Նարար

| 9

1905 Ռուս. Ս. Դ. բանւոր. կուս. քեան կազմակերպած ընդհ. գործադուլը կը վերածուի զինեալ ապսամ- բու քեան:

Կիրակի

| 10

1908 Պարսիկ բռնակալուրեան դեմ կուսող Էնքեմայիւ- նը Ամիւն կուս. ը ՀԵՅ. կուս. քենեն կ'սանայ սն- տուկներով զեմ եւ ոազմամթերք:

1929 Վասակաւոր կրթ. մշակ աշազուրկ Հմբ. Երամ- եան կը մեռնի Գանիրեի մեջ:

1936 ԴԵԿԱՄԲԵՐ 1936

Երկուշաբթի 21

1920 Ցեղկոմի դիկրիտը (հրմգիր.) Խ. Ռուսիոյ օրենսութիւնը Հայաստանի մէջ կիրարկելու համար:

Երեքշաբթի 22

1898 Դում Գարուի ցոյզին ՀԵՅ. հեռոս անմահն Յ. Ճանկիւլեանը և բայց պատասխանը բանարկութենեն կ'ազատուի:

Չորեքշաբթի 23

1894 Ամասիոյ ՀԵՅ. Մ. ճիւղը խամ եւ քրիստոնեութիւն կոչ կ'ուղղէ բուրք բռնակալութեան դիմ կռուելու

1929 ՀԵՅ. կռու. թեան հիմնադիրներէն ընկ. Ռուբէն Խան Ազատ (Ն. Կարապետեան) կը մեռնի բաւրիզ:

Հինգշաբթի 24

1933 Նեւեօրի Ս. Խաչ եկեղ. մէջ պատարագի ընթացին գաւառակ Տերօրիսներ Ամերիկայի Առաջնորդ Ղեւնդ Արք. Դուրեանը դառնախար կ'սպանեն:

Ուրբար 25

1892 Մարզուանի ՀԵՅ. Մ. ճիւղը հայաջինջ թթ. ծրագրեները կը մերկացնեն:

1895 Արք. Արքիառեան դաւանակցութեան կողմէ Տերքի կ'ենթարկուի:

1936 ԴԵԿԱՄԲԵՐ 1936

Շաբար 26

1933 Խ. Ռուսիոյ լուսողոկու Անարօլ Լուսազարսի Կը մեռնի Ծօնքան (Ձրանա) ի մէջ:

Կիրակի 27

Կարդացէք Հնչակեան հիմնադիրներէն անմահն ընկ. Ռ. Խան Ազատի «Իմ Ցոււերը» «Մաքեփալիզմ» թէ իրեալիզմ» գրեղիները:

Երկուշաբթի 28

1873 Մարտիս տեսաբան եւ վերերան ՀԵՅ. զործիք ընկ. Ջ'նդ. Կէնձէւան կը ծնի Ասաբազարի մէջ:

Երեքշաբթի 29

1930 Տաղանդաւոր Երգահան-Երգիչ Կոմիտաս Վ. Սողոմոննեանի ծննդեան 60 ամեակը կը սօնուի Երեւանի մէջ:

Չորեքշաբթի 30

1923 Պետ. դատրոնի մէջ կը սօնուի Գրագէտ Յակոբ Յակոբեանի գրական զործուեութեան 30-ամեակը:

Հինգշաբթի 31

1917 Ֆենտյանեան վերջնականապէս Ռուսիային կ'անջատուի.

1930
ՏԵՐԵ

զայտոն

* *

27 Հոկտ. 935 Կիրակի երեկոյ ժամը 5 ին,
Պէյրութի ֆութպօլի միութիւններէն Հ. Մ. Մ. ի և
Արաբական Նէտի Սէլէմի խուժքին հետ եղած մրցու-
մէն Հ. Մ. Մ. ը 2ի դէմ 3 ով յաղթական վերադարձած
պահուն՝ Էշրէֆիէի ճերմակ տուններէն գաշնակ փողո-
ցայիններ սրօրի անգէն տղայոց վրայ զէնք կը պարպէն:
Կը վիրաւորուին ֆութպօլիստներէն Տիղբան Պօյու-
նան իսկ իրենցմէ գաշոյնով ծանր կիրպով կը վիրա-
ւորուի մի ոմն Յակոբ Գրամեան:

— 48 —

Ա. Դ. ՀԱՅ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԴԵՄ-ՔԵՐ ՈՒ ԴԵՎ-ՔԵՐՈՐ

ՓՈՒՆՉԱ ՄԸ

ՆՈՒԻՐ ՈՒ ԱԾ

ՀԱՅԱՀԻՄՈՒԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ

ՀԱՅ


Ա. Պ. ՀԱՅ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՔԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԴԵՄՔԵՐ ՈՒ ԴԵՊԵՐՈՒ

ՓՈԽՆՁ ՄԸ



Ն Ո Ւ Ի Բ Ո Ւ Ա Ծ

ՀԱՂԱՋԻԱՐՈՒ ՅԱՐՈՒԹԵԱՆ



27 Հոկտ. 935 Կիրակի երեկոյ ժամը 5 ին,
Պէլրութի ֆութպօլի միութիւններէն Հ. Մ. Մ. ի և
Արքաբական Նէտի Աէլէմի խումբին հետ եղած յրցու-
մէն Հ. Մ. Մ. ը 2ի դէմ 3 ով յաղթական վերադարձած
պահուն՝ Էշրէֆիէի ճերմակ տուններէն դաշնակ փողո-
ցայիններ սրօրի անզէն տղայոց վրայզէնք կը պարպեն:
Կը վիրաւորուին ֆութպօլիստներէն Տիղբան Պօյու-
նան իսկ իրենցմէ դաշոյնով ծանր կիրպով կը վիրա-
ւորուի մի օմն Յակոբ Գրաճեան:



ՎԱՐԴԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍ

ԿԱՐԼ ՀԵՆՐԻԽ ՄԱՐՔՍ

ԳԻՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻՆ ՀԱՅՐԸ

Կ. Հ. ՄԱՐՔՍ ծնած է 1818 Մայիս 5 ին Հռենոս-
եան գաւառի Տրիեր քաղաքը (Գերմանիա): Իր մեծ հայ-
րք հրեայ բարբի մըն էր, իսկ հայրը ՄԱՐՔՍ ի 6 տա-
րեկան եղած ժամանակը՝ ձգելով հրեուրինը դարձած
է Քրիստոնիա:

Ան՝ մինչեւ երկրորդական կրուրինը սացաւ իր
ծննդավայրին մէջ, ապա մատ Բօնի համալսարանը, ի-
րաւաբնուրեան համար: Իսկ Ենայի համալսարանին
սացաւ « փիլիսոփայուրեան տօքիոր » ան: Եղաւ

ուսուցիչ, Բօնի համալսարանը, սակայն ուսուով ձգեց
գիտ կաւելանդող այդ պատօնը. դարձաւ հրապարակա-
գիր եւ պայխանցաւ Գերման քաղաքական եւ սննդա-
կան մին դրութեան դեմ:

1843 ին 44 ին միւրնուեցաւ Սօցիալիստական գր-
րականութեան մէջ:

1845 ին Ֆրանսային արտախուեցաւ եւ անցաւ
Գրիւսիկը ուր միանալով Ֆ. Էնեկլսի հետ մասկեցին
նոր ծրագիրներ նորանոր յաղթանակեներու համար: Մի-
ասին գրեցին «Ս. Էնանիք» ը 1845 ին որը կը նկատուի
գիտական Սօցիալիզմին հիմնումին բուականը:

1848 ին լոյս լին լին ծրագիրն «Քրմիւնիստական Մանի-
ֆեստ» ը, որ Ասուածառունչեն յետոյ միակ գիրքն է որ
ուստ բարգմանուած, սպագրուած ու տարածուած է
ամենուրեք:

Իր հեղինակուրեանց գլուխ գործոց «Գաբիրալ», ը
Սօցիալիզմի Աւետարանն է:

Ա. ՄԱՐՔՍ ը նախ բանասեղծել տենչաց սակայն
ինքը հիմնապէս փիլիսոփայ, պատմագէտ, բնկերաբան
եւ սննդագէտ էր:

Տուապով մարդկուրեան այս նոր Մովսէսը Կ.
ՄԱՐՔՍ մեռաւ 1883 Մարտ 14 ին Լոնդոն: Բոլոր իս-
կապէս մեծ մարդոց նման բոււառ վիճակի մէջ:

Այսօր բազմամիլիոն աշխատաւորութիւնը ԳԻՏԱ-
ԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՀԱՅՐ կ'անուանն զինքը եւ կը դա-
դանի իր Յեղափոխական Մարքսիզմը իբրև Փրկու-
թեան միջոց:

Հայ իրականութեան մէջ Յեղափոխական Մարք-
սիզմը Ա. անգամ 1887 ին բնդունողն ու տարածողը ե-
ղած է Ս. Դ. Հեղ. Կուսակցութիւնը:

1.— Աւելի նույզը կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
2.— Օւ Մարդ կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
3.— Օւ Մարդ կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
4.— Գուրգի կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
5.— Համար կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
6.— Մանակի կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու
7.— Անդրիկ կամ պատճենահամ վեց շնչուածութեան մաս է առ ու




ՍՕՅ. ԹԻՄ. ՀՆՁ. ԿՈԽԱԿԱՑՈՒԹԵԱՆ ՀԻՄԱՍԴԻՐՅԵՐԸ



ՄՈՐՈՒՔ—ԺԻՐԱՅՐ

Հայ Յեղափոխական այս նախակարապես Առաք-
եալը բնիկ հաճրեցի է: Իր ծննդավայրեն յետոյ զոր-
ծած է նաեւ կեսարիոյ տօջանին մէջ: Ուպէս Հնչ. Ան-



Ա. Դ. Հնջ. Կմիս. Զինանշանը (1887)

Զատերուն հետաքրքրութիւնը գոհացնելու համար զանանիք բացատրել Հնջ. Զինանշանը:

Հին զինանշաններուն վերել ԶԱՂԳԱԿԱՆ մրճ ալ գույրիւն ունի. որ կը նօանակէ Արթնցնող ԶԱՂԳԱԿԱՆ: 1887 թիւր՝ կուս. թեան հիմնադրման թշականն է Մեջսեղի Դաւոյնը կը խորհրդանէ Արդիւնաւորող ու ժր Անոր աջ ձախ կողմը զիրար խաչաձեւող Մուրենը կը ներկայացնէ Աշխատաւորութիւնը իսկ հարմիք Դրօք Յեղափոխութիւնը,

Մուրեն եւ Դրօքի ձողերեն վար իջնող Շպրան՝ զերուրիւնն է, որը դաւոյնին անմիջապէս տակը փեռուած է Դալով զըրային երկու ծայերու պայտաձեւ մասերը կը կարծուի թէ ամբողջական օղակի մը բաժանուած երկու կիսաբոլորակներն են:

Աւեմն Հնջ. Զինանշանը ին իմասն է՝

Հնջ. Մայր կուս. ը 1887 ին ձնած ըլլալով Հայ Աշխատաւորութեան ծոցէն Յեղափոխութեան կարմիր Դրօչը բարձրացուց ու զէնքի ուժով պայտարուլէ յետոց կրցաւ փշրել ազիտութեան և գերութեան շզթան, որպէսզի մենք ողջունենք արիւնով նուիրագործուած Մայր Հայատանի Յարութիւնը,

խնջ մօակ, պատուելու չափ կը սիրուեր հայ. բուր չերքէզ, բուրդ եւ այլ ազգերէ, որոնի լացի՞ն երբ լսեցին թէ իրենց համար առխատող ՄՈՐՈՒԻՔ. Թէրզիլի սարը եկիւի կողմէ մատնուելի վերջ կախուեցաւ Խօզկատի մէջ 1894 Մարտ 15 թէ օրը, Փիրայք Գերեզմանը մողովրդային ուխտավայրիւն գալու:

Փիրայք Գերեզմանը մողովրդային ուխտավայրիւն գալու:



ՑԱԿՈԲ Ի ԶԳՈԼ ԱՅ ԱՆ

Կարնոյ շրջանի հայութիւնը արթնցնողներու Առաջիններէն է որ Յեղափոխական պրօպականտիստ գործիչը հանդիսացաւ, աշխատեցաւ ու իր անձը զոհ յօժարակամ:

Ենոր Իցգալացեանները որքան զաս ունին առնելիք Հին Իցգալացեաններէն



ՄԱՐՏԻՐՈՍԻԿԻ ՆԱԶԵՆԻ

Յեղափոխական Անժահն Առաքեալ Ժիրայրի արժանաւոր աշակերտներէն (այժմ Պէորդ Արք.) Արևանեանի կողակիցն էր ՆԱԶԵՆԻՆ, որ 1895 ի կոտորածին՝ (Բինկեանի մէջ) թրքաց չի յանձնուելու համար ինքինքը կրակի բացերուն մէջ նետեց ու ողջակիզնեցաւ:



ԴԻԻՑԱԶՆՈՒԻԿԻ ՇԱՔԵ

Հնչ. կուս. թեան ղեկավարած Սասնոյ ապստամբութեան հերոսուհի ՇԱՔԵՆ իր քոյքերուն հետ՝ կուող եղարց կողքին թշնամիին դիմագրեց մինչև վերջին շունջը և երբ անկարելի եղաւ դիմագրել թշնամիին չի յանձնուելու համար իր հերոսուհի ընկերակիցներուն հետ ամենի ժայռերէն դէպի անդունդ նետեց ու պատուով նահատակուեցաւ:



ԿԱՐԱՊԵՏ ԵՐԿԱՆԵԱՆ

(ՎԱՀԵ)

Խուսճուղի Հնչ. Մ. ճիւղին զործունեայ անդամ-
ներէն որ կամաւորագրուելով մեկնեցաւ վաս իրբեւ
Հնչ. Ֆէշայի ուր աւա՛ղ քաջաբար ինկաւ տաք կոի-
ւին մէջ։ Վիպասան ընկ. ԱՍՕՆ զինք անմահացուցած
է ՎԱՀԵ անուն զրքին մէջ։



ՍԱՐԳԻԿ ՊԱԼԱՅԱՆ

(ՔԵՐԻ)

Փոքի Հայքի Հնչ. անմահանուն զործ/Հներէն
ընիկ Արաբկիրցի, իր յաջորդը՝ ընկ. Մարտ. Պալա-
յանը, այժմ կը շարունակէ ողբ. ընկ. Քերիի պակառ
ձգած Հնչ. սրբազան զործը Գահիրէի մէջ։



ԿԱՐԱԳԵՑ ԵՐԿԱՆԵԱՆ

(ՎԱՀԵ)

Խուսափութի Հնչ. Մ. Ճիւղին դործունեայ անդամ-
ներէն որ կամաւորագրուելով մեկնեցաւ վան իբրեւ
Հնչ. Ֆէշայի ուր աւազ՝ քաջաբար ինկաւ տաք կոի-
ւին մէջ։ Վիպասան ընկ. ԱՍՕՆ զինք անմահացուցած
է վԱՀԵ անուն գրքին մէջ։



ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՆԵԱՆ

(ՔԵՇԻՒ)

Փոքի Հայքի Հնչ. անմահանուն դործ/Հակոբէն
Թնիկ Արարակիրցի, իր յաջորդը՝ ընկ. Մարտ. Պալո-
մանը, այժմ կը շարունակէ ողբ. ընկ. ՔԵՇԻՒի պակառ
ձգած Հնչ. սրբազն դործը Գահիրէի մէջ։



ՄԻՀՐԱՆԵ ՄԱՆԻՍԱՋԵԱՆ

Ամասիայ շրջանի Հնջ. գործիչ որ իր երիտասարդ կեանքին մէջ զոհուեցաւ իր ձննդավայրին՝ Ամասիայ մէջ, ինքնապաշտպանութեան վնկմ կուին ընթացքին:



ՀՈՒՏՈՒ ՀՆՋ. ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Հնջ. կուսակցութեան զատուղ յահամոլ եւ քինս խնդիր գերակազմեալ խմբակը Լոնտնի մ.ջ 1903 Հոկտ. 26 ին սպաննեցին ընկ. ՍԱԳՈՒԻՆԻՆ (Սաղաթէւ Գէորգեան) ՀԱԱՄ (Արամ Գրիգորեան) եւ ԱԽ ՍՈՂԲ Գէորգեան) ը որոնց նշխարները ամփոփուած (Տիգր. Իզմիրլեան) ը որոնց նշխարները ամփոփուած միան կուսակցութեան կողմէ շինուած մասնաւոր շիրմին մէջ:



Մ. ՆԱԼԲԱՆՑԵԱՆ Յ. ԴՈՒՄՐՈՒԵԱՆ Ա. ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Արուք ինկան 1890 թ. 15 ին գյում Գարուի արիւնոտ
ցոյցի ընթացքին ուսւն ապրով հերոսները հանդիսաւ-
ցան նաև Հեր, Պօյածեան (Մհծն Մուրատ) թրթ. ձան-
կիւեան (Կայծիկ) Ծիլ. Մովսէսեան (Հաղարուեայ)
այժմ Գարսկաստան և Նղրթ. Լուսիկեան (Կայծակ):



ՀՆՉ. ԱՆՆՄԱՆ ՀԵՐՈՍ ԶԵԼՈ
Ամբողջ թուրք բռնակալութիւնը սարսափեցնող
այս հայ Արիլլէսը՝ բնիկ կիւրինցի է և կը պատկանի
Ծառուկեան ծանօթ գերդաստանին: Հնչակեան ծոցին
մէջ զտած ըլլալով իր փայփայած երազներուն իրա-
կանացու՞ր, զէնքը ձեռին նետուեցաւ հայ յե-
ղափոխութեան: Իրը ներմակ ձիաւոր անոր գործու-
նէու թիւնը առասպելական դարձաւ: Սուլթան Համի-
տը շուարեցաւ, քոնի որ միւնոցն օր հեռագիրներ կը
տեղային Կարինէն, Վանէն, Խարրերգէն, Սվազէն եւ
կեսարիայէն թէ՝ ԶԵԼՈն ահուղողի կը մատնէ զիրենք:
Ամենուրե՞ք ժողովուրդը. քրիստոնեան եւ միւ-
լիւմանը զրեթէ կը պաշտէր աղքատներուն չի վըն-

սող և օգնող այս դիւցաղնին։ սկզբնական շրջանին՝ անոր որ ազգութեան պատկանին ալ չէին գիտէր, այդ զայն կը ճանչնային ներմակ ձիւոր, բռնակալ-ներուն դահինը եւ աղքաներուն հայրիկը։

Անոր հերոսախումբը ձիւոր հ-6 ընտրեալներէ հազիւ կը բազկանար։ Այսքան քիչ խումբով իսկ կը կուտէր թրք. բանակ և խուժանին դէմ։ Գիտէր խոր-հրդաւորութեամբ ջախջախել թշնամին։ Անոր մզած հերոսական կոխները, մանաւանդ Աւետիկ Զորի Մար-սը աննման հերոսամարտ մըն է որ հազիւ թէ ար-ձանագրուած ըլլայ համայնարհային պատմութեան էջերուն վրայ։

Թրք. կառավարութիւնը կուով չի կրցաւ նուա-ձել Հնջ. Զիլլօն և իր ընկերները, սակայն գաւով մը կրցաւ զինք ձերբակալել։ Գաղատիոյ մէջ տեղի ու նեցաւ իր հռչակաւոր դատավարութիւնը 1893 թնս. 8 ին և տրուած մահուան վճռին համաձայն՝ 1893 թն. 10 ին կախազան բարձրացան Զիլլօ (Թորոս Շառուկ-եան) Յվան. Արզումանեան, Միհր. Թորոսիան Փաս. Եազուպեան և Կիւլ. Բարսեղեան, բոլորն ալ նուիր-ուած Հնչակեաններ։



ԱՌԻՒԾ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԻԱՆԵԱՆ

Իր քաջազործութիւններով ծանօթ այս Արմե-տանցի Հնչ. կորիւնը իր հարստութիւնը, բնաւնիքը և անձնական երջանկութիւնները զոհեց ու չարչար-ուած իր ցեղին ձայնին անսալով՝ զէնքը գրկած բարձ-րածաւ իսուը հայ Աղատավորութեան զոհասեղանին առջև՝ իր կարմիր պատարագը մատուցանելու։

Քանիցս կոուեցաւ վոտ թշնամիին բան սկին զէմ, յաղթանակի պսակներ չանցաւ զովքի երգեր հիւսուեցան իր հերոսապատումի շուրջ, բոյց աւազ օր մըն ալ ինքինքը զտաւ բոնութեան վանդակ բանախն մէջ, ուր 14 տարիներ մաշուելէ վերջ իր հայրենիքի ազտառութեան կարօտովը վասուած։ Հոգին աւանդեց։

Արխանեանի պէս հերոսներ ունեցող Հնչ. կու-սակցութիւնը՝ փառքն է իր պատկանած ազգութեան։



ՆՈԶՈՐԻԹ ԼՈՒՌԻԿԵԱՆ
ԿԱՅԾԱԿԱՆ

Ծնած է Սեբաստիոյ մէջ 1868 Յնս. 30 ին։ Հաւմասպործ կարապետի զաւակն էր։ Երիտասարդ հասագին կը մեկնի Պօլիս ուր ընկ։ Ճանկիւլեանի ձեռքով Հնչ կը սկրտուի։ Գում Գարուի ցուցին ամենէն առաջ Ա. Գործին զլուխը հասնող խումբը կ'ըլլայ ընկ։ Նազարէթի խումբը։ Իր յանդզնութեամբ կը զաւնայ ցոյցին հերոսներէն մին։ Հոս կ'սպաննէ չափուշ մը, տասնապետ մը և զինւոր մը։ կը ձերբակալուի, 15 տարուայ բանտարկութեան կը զատապարտուի ի Միտիլիի իր ճարպիկութեամբ կը յաջողի բանտէն փախչի։

Աթէնքի Հնչ. կեղրոնին կարգադրութեամբ 1895 ին, Հնչ. խումբի մը զլուխը անցած կը մեկնի Վան,

ուր կիյնայ հերոսավայել կերպով տաք կոռուի մը մէջ 10 է աւելի թշնամիներ սպաննելէ վերջ։
Վանի հայութիւնը արժանավայել ու փառաւոր յուղարկաւորութեամբ մը թաղեց այս Հնչակեան Ֆէտային։



ՓՈԽԱՐՔԱՑ ԳՈԼԻՑԻՆԻ ՏԵՐՈՐ ՍՏՆԵՐԻՆ

ՇԱՆԻ, ԿՈՅԾԱԿԱՆ, ԳՈՅՑԱԿ

Զարական Ռուսիոյ վառաւոր եր մզն էր միոքը
ազգութիւնները ձուլել իր մէջ: Այս նպատակին հաւ-
մար Կովկասի փոխարքայ նշանակուեցաւ իշխան Գօ-
լիցինը: Փաքը ազգերը ձուլելու համար սկսաւ լուս-
բանութիւններու, դպրոցները, եկեղեցները և կեդ-
րոնները փակեց, կողմակերպութիւնները լուծեց,
մտաւորականները բանտարկեց ու աքսորեց և եթէ
այսպէս շարունակէր քիչ մըն ալ իր նպատակին մէջ
յաղթական պիտի ելլէր ան:

Ս. Դ. Հնչ. կուս. ը որ ցաւէն ծնունդ առած էր
ցաւը գարմաննելու կոչումով՝ այս բռնութեան դէմ
սկսաւ պայքարիլ: Կովկասի շրջանի պատասխանառու
մարմինը կ'որոշէ տէրօրի ենթարկել այս վատ Գօ-
լիցինը, որուն կազմակերպումը կը յանձնուի Անժա-
շըն ՓՈՒԹՈԶին: Իբրև տէրօրիստներ ինքնայօժուր
կերպով կը տրամադրուին Արիւծ Մները, Եանը, Փայլակը, Կայձակը:

1903 ի Նոյեմբերեան օր մը, երբ Գօլիցինը իր
կառքին մէջ տիկնոջ հետ նատած Թիֆլիզի պալատը կը
մերկէր՝ տէրօրիստները կը յարձակին կառքին վրայ
և դաշոյնով կ'ապաննեն փոխարքան, իսկ կնոջ կ'ը-
սեն թէ իրեն նետ գործ չունին:

Մինչ այդ՝ արդէն ետեւէն հասած ըլլալով պա-
հակազօրքերը, կ'ոկսի սաստիկ կոխ մը, ուրեկէ միայն
ողջ ազատողը կ'ուլլայ Առիւծ Մներ մանուկեանը:

Լուրը սաստիկ արագութեամբ կը հասնի սմե-
նուրեք: Ասէն առիթ շահագործել զիտցող գաշնակ-
ցութիւնը՝ նախ ուղեց խարել հանրութիւնը իբր տէ-
րօրի հեղինակը ու սկսաւ հանդանակութեան, սակայն
բարերախտաբար կովկասի Հնչ. պատասխանառու
մարմինը՝ յայտարարութեամբ մը պարզեց իրողու-
թիւնը և դաշնակ շանթաժին առաջըլը առաւ:

Պայ չար նուխանձ...

Գիտէ՞ք ինչպէս վարձատրեց այս աշխարհա-
սասան տէրօրի միակ սպրոլ Անմահանուն Հնչ. Մը-
հեր Մահուկեանը: Առլմաստի մէջ, զայն 40 եղբայ-
րուսպան գնդակներով մտհացուց գաշնակցութիւնը 27
Ոպրի 1904 ին: Երէկ ուրացան այս արարքը, սակայն
այսօր, մարզիկ իրենց «Հայրենիք» ամսագրին մէջ
հպարտօրէն կը յիշեն զայն:

Չորական Ռուսիոյ ամենազօր ճիրաններէն ա-
զատուող, խազախի զնդակներէն փրկող Մները՝ զո՞ն
զնաց գաշնակ սամսոններու զաւագրութեան: Այն
առիւծը՝ որ Գօլիցինի տէրօրը ստանձնելու ատեն ը-
սած էր.— «Եմ անձս զուրպան և հայոց ազգին, ևս իմ
բազուկը օրացուցած և լուսաւորիչը: Ես կը սատկե-
ցունեմ ուն Գօլիցինը!»



ԳՅՈՒՐԴ ՏԱՐԱՆԴ ԶՀՀ

Խ (ՄԱՍԻՄՈՎ Ա. Ա. 1903)

Զարական Առուսիոյ փառաւոր եր ողն էր վրաքը ազգութիւնները ձուլել իր մէջ: Այս նպատակին հումար կովկասի փոխարքայ նշանակուեցաւ իշխան Գուլիցինը: Փռքը ազգերը ձուլելու համար սկսաւ լուս բռնութիւններու , դպրոցները , եկեղեցիները և կիդրոնները փակեց , Կազմակերպութիւնները լուծեց , մտաւորականները բանտարկեց ու աքսորեց և եթէ այսպէս շարունակէր քիչ մըն ալ իր նպատակին մէջ յաղթական պիտի ելլէր ան:

Ս. Դ. Հնչ. կուսար որ ցաւէն ծնունդ առած էր ցաւը դարմաննելու կոչումով՝ այս բռնութեան դէմ սկսաւ պայքարի: Կովկասի շրջանի պատասխանատու մարմինը կ'որոշէ տէրօրի ենթարկել այս վատ Գուլիցինը , որուն կազմակերպումը կը յանձնուի Անդաշըն Փ'ԷՄԱԶին: Իրեւ տէրօրիսաներ ինքնայօժոր կերպով կը տրամադրուին Արիւծ Մհերը , Նանը , Փալլակը , Կայծակը ,

1903 ի Նոյեմբերեան օր մը , երբ Գոլիցինը իր կառքին մէջ ամիկնոջ հետ նստած Թիֆլիզի պալատը կը մեկնէր՝ տէրօրիսանները կը յարձակին կառքին վրայ և դաշոյնով կ'սպաննեն փոխարքան , իսկ կուոջ կ'ըսեն թէ իրեն նես գործ չունին:

Մինչ այդ՝ արդէն ետեւէն հասած թլալով պահազորքերը , կ'սկսի սաստիկ կորւ մը , ուրեկէ միայն ողջ ազատուողը կ'ուլայ Արիւծ Մհեր մանուկեանը :

Լուրը սաստիկ արագութեամբ կը հասնի ամենուրեք: Ասէն առիթ շահագործել դիտցող դաշնակցութիւնը՝ նախ ուղեց խարել հանրութիւնը իր տէրօրի հեղինակը ու սկսաւ հանդանակութեան , սակայն բարերախտաբար կովկասի Հնչ. պատասխանատու մարմինը՝ յայտարարութեամբ մը պարզեց իրողութիւնը և դաշնակ շանթագին առաջքը առաւ :

Մի չար նոխանձ...

Գիտէ՞ք ինչպէս վարձատրեց այս աշխարհասահման տէրօրի միակ սպրող Անմահանուն Հնչ. Մըներ Մահուկեանը : Աոլմատի մէջ , զայն 40 եղբայրուստին գնդակներով մահացուց դաշնակցութիւնը 27 Ուգրիլ 1904 ին: Երէկ ուրացան այս արարքը , սակայն այսօր , մարդիկ իրենց «Հայրենիք» ամսագրին մէջ հպատօրէն կը յիշեն զայն:

Զ որական Առուսիոյ ամենազօր ձիրաններէն աշգտուող , խազախի գնդակներէն փրկուող Մհերը՝ զո՞նաց գաշնակ սամսոններու դաւագրութեան: Այն առիւծը՝ որ Գոլիցինի տէրօրը ստանձնելու ատեն ըսած էր . «Իմ անձն զուրպան է հայոց ազգին , ես իմ բազուկը զօրացուցած է լուսաւորիչը: Ես կը սատկեցունեմ ունի Գոլիցինը:»



ՀՅՈՒՅՋ ՅԱՐԱՎԱ 255

(ԵՇԱԽՄԱՆ Ա. Պ. Բ. Հ.)



**ՀՆՉ. ԽՄԲԱՊԻՑ ԶԱՐՁԱՆԴ
(ՀԼՂԱԹ ՕՇԱԽՆԵՍԵԱՆ)**

Մնած է Մշոյ Պուլանրին Գիւղը, ուր ստացաւ
իր գպրոցական նիսնկն. Կրթութիւնը, երիտասարդ
ՀԼՂԱԹը շրջեցաւ Կովկասը. Ստեսան և Ռումանիան,
ուր զինուորագրուելով ստացաւ զինւոր. աստիճան:
Կ. Պօլսոյ մէջ յաւ Հնչ. դրօշին տակ: Անցաւ Ամե.
կ. Պօլսոյ մէջ յաւ Հնչ. դրօշին տակ: Անցաւ Ամե.

մասնակցեցաւ Յոյն - Թուրք պատութագին Յաղթանակ-
ներ շահեցաւ, դարձ ու օրուայ հերոս: Անցաւ Բա-
թում, իբրև խմբապետ Հնչ. խումբի՝ մեկնեցաւ Կարս
բուջ գոնց դաշնակ դաւագիր գնդակին: Ամ-
ուր զոհ գնաց դաշնակ դաւագիր գնդակին: Ամ-
ուր զոհ գնաց դաշնակ դաւագիր գնդակին: Ամ-
ուր զոհ գնաց դաշնակ դաւագիր գնդակին:

Գիւտեր Հայերէն, Քրդերէն, Թրքերէն, Ռումե-
րէն Ռումաններէն, Անգլիերէն և Յունարէն լեզուները:
Գրանէն եւաւ զինւոր. նշանաւոր վկայականներ:

Իր տէրօրիսանները տեղն ու տեղը դաշունահար-
եցան ընկ. Մուշեղի Կողմէն, իսկ իր յուղարկաւո-
րութեան յաջորդ օրը իր հայրենակից ընկերները բա-
պաննեցին դաշնակցութեան կարսի շրջանի կարեւոր
անդամներէն մին:

ՍՈՒՐԱՎԱՐԴԻՈՒ ՓԷՀԼԻՎԱՆ

(ՍԱԼԲԻՒ ՏԷՄՄԻՇՃԵԱՆ)

Թրք. բռնակալսւթեան «Թօգաթի բօստան» զար-
նող այս Հէրակլէսը զործ կը փնտաէր ընելիք, երգելով
«Տուեկ ինձ սաւեր, սաւեր կործանեմ»

Ծառն արմատով գետինեն հանեմ, Սուր ակռաներով երկար կը ծամեմ,
Մէս այդքան ուժ, ասէք, ի՞նչ անեմ,»

Իր տանջուած ազգին Մայր կուսակցութիւնը
այսպիսի զործ փնտողներուն գործ տուաւ, Յեղափո-
խականի Ս. գործը, որուն համար անոնք աշխատե-
ցանց տեսնելու Հայաշխարհի Ազատութիւնը,



Ա Զ Ա Տ Ո Ս Ա Ն Ի Կ
(ՄԵԼՔՈՆ ՄԻՐ ՍԱԳԹՈՅԱՆ)


Վասպուրականի շրջանի Հնչ. գործունէութեան մէջ, իբրեւ մարտիկ եւ կազմակերպիչ մեծ դեր մը ունի, պատմական դէմք Անմահ Փարամազի արժանաւոր այս վանեցի տասնապետը:

Որպէս Հնչ. գործիչ զրկուեցաւ Կեսարիա, ուր զինք Կ'անուանէին ՍՍ.ԶԼ.Ց ՖէջՍՍԻ, Կ/ լիկեան 1909 ի կոտորածին, Կեսարացիները կը խոստովանին թէ այս կարիճ Հնչ. հերոսը եղած է Կեսարիան փրկողը:

Իբրեւ կուող ուժ մասնակցած է Հնչ. հայթու- կային շատ մը փառահեղ կոիւներու, որոնց մէջ ցուցուցած է անհամեմատ քաջութիւն, խորամանկու- թիւն և ուզմավարութիւն,

Իթթիհատը ընկ. Ազատ Ուստանիկին արժէքը շատ լաւ ճանչնալով որոշեց այս ոխերիմ հակառակոր-

(Տես շար. էջ 109-ի մէջ)



Ա Ն Տ Ա Ն Ռ Ե Տ Ո Ւ Խ Ի

Հնչ. կեդրոնի կողմէ որպէս կուսակց. գործիչ զրկուեցաւ Փոքր Հայք, Կեսարիոյ շրջանին մէջ ար- դիւնաւոր կազմակերպական աշխատանք տարաւ:

Զէլլօ եւ իր ընկերներուն հետ ձերբակալուելով Գաղղոտիոյ դատավարութեան մէջ նշանաւոր հան- գիսացաւ բռնակալութիւնը խարանող եւ հայ Յեղափո- խութիւնը արդարացնող իր հոյակապ ճառով:



Սոյն պատկերին՝ մեծագիր բնանկարը կը զբանաբար կը գրանքւի Դամասկոս։ Գծուած է Ս. Գ. Հնչ. Ռւս. Թիւթեան որոշումով (ընկ. Մ. Սէֆէրեանի ճաշակով)

Դժաղրիչ ընկերներ, ոզբ. Յրթն. Թիւթիւննեանի եւ Յրթն. Զէքէնեանի կողմէ։ Ա. անգամ տեսնուեցաւ 20 Անմահներու սգատօնին, ուր բանախօսելու համար Պէյրութէն յատկապէտ եկած էր հրապարախօս ընկ. Ս. Տիւրունին։ Աւրախ ենք որ յաճախ այս պատկերը քերչէ վերածուած կը տեսնենք, սակայն կը կը ցաւինք որ ոչ սիայն աղքիւրը անձանօթ կը ձգուի, այլ հեղինակներուն սոսորագրութիւնն իսկ կը վերցուին, ինչ որ արդար է։

(Ուսաներկի տար.)

Դը մէջտեղէն վերցնել եւ այս պաշտօնը կատարեն Վանի ոստիկանապետ Ազմին. Վանի մէջ 1913 ին պիշեր մը, գաւագրաբար, փողոցէ մը անցած ժամանակնել տալով զայն։

Իթթիհատի Հայակործան քաղաքականութեան նախանշաններէն էր այս գաւագրութիւնը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ 20 ՆԱԽԱՎԿԱՅՑ ԱՆՄԱՀՆԵՐԻԻ

Մ Ա Հ Ա Վ Ճ Ի Ռ Ը

Ահա այն զեկոյցը, զոր 1915 Յունիսին Պօլսոյ պատերազմական ասեանը հազորդեց մամուլին 20 Հնչ. ընկերներու մասին. անոնց կախաղան բարձրանալէն յետոյ։

«Պատերազմ. ատեանին առջեւ, ի ներկայութեան տեղի ունեցած գատավարութեամբ հաստատուեցաւ թէ հետեւեալ անձերը անկախ եւ ինքնօրէն Հայատան մը կազմելու համար ոճափորձեր սարքած են եւ օտարները կայսերական կառավարութեան դէմ արքայի նշանական կազմակերպութեան մէջ»։

— 110 —

գոգրելու եղանակով ձեռնարկած են կայսեր. երկիր-ներուն մէկ մասը օսմանեան պետութենէն անջատելու, եւ այս նպատակով օտար երկիրներու զանազան տեղերը դադունի եւ յայտնի համաժողովներ գումարելով հանդերձ՝ հրատարակութիւններ, գրգռութիւններ և թղթակցութիւններ ըրած են: Այդ անձերը հետեւ եալսերն են.

1.— Հնչ. կուս. թեան ազգեցիկ անդամներէն և Ռուսահպատակ կովկասցի ՓԱՌԱՄՈԶ անունով ծանօթ Մաքրէս Սարգիսեան և կամ Թէքիրտաղցի Հմբը. Գըրիգորեան:

2.— Վառնացի Յակոբ Ղազարեան, որդի Մուրատեանի, ուրիշ անունով ՄՈՒՐԱԾ ԶԱԳԱՐԵԱՆ:

3.— Կիրասոնցի Մշակ ՄԻՒՆԱՍ, որդի Գաբրիէլ Քէշիեանի, ուրիշ անունով Սամսոնցի Սարը Խաչիկ կամ Մինաս:

4.— Պիթլիսցի գերձակ ՄՄԲԱԾ, որդի Վարդան Գըլըճեան, ուրիշ անունով Անկուտի Պետրոս:

5.— Զմկածաղցի Յանձնակատար Վահան Պօյաճեան, ուրիշ անունով Ռուբէն, որդի Մինաս Կարապետեանի:

6.— Խարբերդցի Տք. Պետրոս, որդի Պէնու Թորոս-եանի:

7.— Իզմիրցի վաճառական Արմենակ, որդի Համբարձումի:

8.— Կօչկակար Արբահամ, որդի Ա. Մուրատեանի:

9.— Արարէկիրցի կալուածական Ժիջնորդ ԱՐԱՄ, որդի Կարապետ Աչգաղանի:

10.— Իզմիրցի բժէկ. ուսանով ԱՐԱՄ, որդի Արահամ Եկաւեանի:

11.— Շապին Գարահիսարցի վրանադործ ԳԱՐԵԳԻՆ

որդի Առաքէլ Պօղոսեանի:

12. Քիլիսցի Սինկէրի Ընկրթն. հաւաքիչ եւ Մ. Ճի-նախագահ ՅԱԿՈԲ, որդի Ղազարոս Պասմանեանի:

13.— Քիլիսցի ուսուցիչ ԹՈՎՄԱՍ, որդի Վահան Քէնյ. Թովմանեանի:

14. — Թօմարզացի Կօչկակար ԵՐԵՄԻԱ, որդի Կիպրիանոս Մանուկեանի:

15.— Խարբերդցի ՄԿՐՏԻՉ, որդի Յ. Երեցեանի:

16.— Վահացի զինուոր. Վրժ. ի ուսանող եւ սպա-յութեան թեան թեկնածու ԳԵՂԱՄ, որդի Կ. Վանիկեանի:

17.— Պարտիզակցի ուսուցիչ ԵՐՎԱՆՆԻՍ. որդի ՄՕՓՈՒԶԵԱՆ:

18.— Կեսարացի Ռուսուցիչ ՅՈՎՀԱՆՆԻՍ. որդի Մատ-ֆան Եղիազարեանի:

19. — Գուրու Գահվէճի ԳՍՈՒՆԻԿ, որդի Գրիգոր Պօյաճեանի:

20.— Ակնցի ոսկերիչ ՊՈՂԱՄ, որդի Մ. Պօղոսեանի Այս վերջին նահատակին անունը այս շարքին մէջ չի գտնուիր, ինչ որ նոս դնել հարկ համարեցինք մենք:

Կ. Պօլոյ պատերազմ. ատեանը քաղաքային պատժական օրինագրքի 54 րդ յօդուածին համաձայն՝ վերոգրեալ անձերը մահուան դատապարտեց, Վեհ. Մութանը վաւերացուց վճիռը, որով եղած կայսերա-

կան կրատէի համաձայն վերոգրեալ անձերը Յունիս 2 ի առաջուն ժամը 3. 30 ին (ը. ե.) ըստ սովորութեան

բերուած կրօնական պաշտօնեալի կողմէն կրօնական բերուած կատարուելէ, կատարուելէ եւ արարողութիւնը կատարուելէ, կատարուելէ գրելէ եւ բժշկ. քննութեան ենթարկուելէ ետքը, պատերազ-

պաշտօնատան դիմացի կառավինատին տարուելով մա- հու պատիժին ենթարկուեցան:

վերոգրեալ ոճիուն համար ի բացակայութեան դարձեալ մահուան դատապարտուած Քօյիթէին Ընդ-

հանուր կեղրոնին նախագահ Սապահիւլեանի և ան- դամներէն Վարազգատի մասին ալ ձեռնարկուած է օրէնքին պահանջմանց գործադրութեան:



ՔԱՂԱՔ ԱՆՄՐԱՀՆԵՐՈՒ ԹԻՖԱՆՏԻԿԻՒՆ

Կ. Պոլոյ Սութիքան Պատպարակին վրայ կախուղ մեր Անժաման
նուն նահանգաց ուկողները ամփոփուած են;
Էտիբնէ Գաբրիէլ հայոց գերեզմանատան պատի դուրսի կողմէ, հասարակաց
կոսումը մէջ կը հանգչին անոնք համաձայն՝ Աչըդպաշի կտակին, եղբայրական

քունով մը, Զկայ շիրիմ. չկան ծաղիկներ, որով-
հետեւ Անոնք չի քայեցին ծաղիկներու վրայէն, այլ
նախընտրեցին փշոտ ճամբան եւ պէտք չունին ծա-
ղիկներու։

Ուխտավայր մըն է Անիկա ընկերներու համար,
մինչեւ այն օրը երբ նուիրական ամիսները կը փո-
խադրուին հայրենի հողին վրայ, ազատագրուած ա-
մէն տեսակ բռնութիւններէ։



ԱՌԱՔԵՆԸՆ ՓՈՐԱՄԱԶ

Հայաստանի Գողթնեաց գաւառի Մեղրի զիւ զէն էր ՓՍՐԱՄԱԶ՝ իսկական անունով Մասրես Սարգիս նանի: Ուսած է էջմիածնի մինչեւ 4 րդ գասարանը, սակայն հասարակութեան ծառայելու կոչումը արթնցած ըլլալով իր մէջ, ձգեց դպրոցը, հակառակ իր ծնողաց եւ ուսուցչաց խրատ-խնդրանքներուն:

Իր գաղափարներուն տարածման իրր միջոց ընտրեց ուսուցչութիւնը, չի շարունակեց զայն, մըտաւ երիտասարդ մասսային մէջ, իր յեղափոխ. ջահով լուսավառեց իր բնագաւառի, Հին Նախիջեւանի և Աթրպատականի երիտասարդաց հոգիները:

Փարամազը չէր բաւականանար խօսելով, գրելով այլ իրեւ մարտիկ՝ Հնչ. խումբեր կազմակերպեց կովկաս եւ Պարսկաստանի մէջ ու 1895 ին անցաւ Վասպուրական 13 ահեղ յաղթական կոիւներ մղելէ յետոյ, դաշնակց. Վաղգէնի զիւորներէն Հայայ Զորցի Մուրատ՝ վալիին կողմէ իրեն խոստացուած գօմիսէրի պաշտօնին փոխարէն մատնեց ու Վանի մէջ Փարամազն ու իր ընկերները ձերբակալուեցան: Տեղի ունեցաւ դատավարութիւնը, ուր Փարամազի խօսած ճառը պատմական է և ամփոփուած ընկ. Ասօի «Դատաստան» գրքին մէջ:

Վաստակաւոր կրթ. մշակ Աչագուրկ Հմբ. Երամեանի թափած ջանքերուն շնորհիւ Ռուս. հիւպատոսը իրր ոռուսահպատակ Փարամազը կաղատէ մահուան վճիռէն և կը զրկէ կովկասի բանտը:

Բանտէն ազատուելով կը կազմակերպէ կովկասի փոխարքայ իշխան Գոլիցինի նշանաւոր տէրօրը:

Հայ. Թաթարական կոիւներու ընթացքին՝ Շուշի եւ Զանգեզուրի շրջաններու ղեկավարը ինքն էր: Անոր կատարած զործերու մասին նոյնիսկ Թաթարներ հիացան:

Երեւանի այդ ժամանակի նահանգապետ մէնէրալ Նաբօլէոնը, անոր ճակատը համբուրեց, անոր ձիուն ասպանդակը բռնեց, ձի հեծցուց եւ ետեւէն՝ «Ի՞նչ իրաւալի մարդ է» գոչեց:

1905-7 Հնչակեանութեան մեջ կը ծագի, գաղափարի անհամաձայնութիւն, շատ մը ընկերներ կը լըքէն տաճկահայ դատը եւ կ'անձնին ոուս Ս. Դէմոկրատներու կողմը, Փարամազը հաւատարիմ կը մնայ տաճկահայ դատ հետապնդող Հնչ. կուսակցութեան:

Թուրք Սահմանադրութեան կեղծիքը մերկացնող ուժեղ պրապականատիւտն էր, շրջեցաւ Կ. Պօլիս եւ իր շրջանները, Տիգրանակերտ, Վան, Խարբերդ, Մալաթիա, Կարին, Կիլիկիոյ կեղրոնները (Այնթապ Ռուրֆա, եւալն): Այդ շրջաններու Հայերը, Թուրքերը անխտիր կը յարցէին զինքը, հոգ չէ թէ անոր հետ համախոհ չըլլային:

Հնչ. կուս. 9. րդ պատգ-ժողովին մէջ ընկերներ Սապահի եւ Սիւնիքի հետ ինքն էր որ 75ի դէմ յաղթանակ տարին և որոշում կայացուցին «հակաիթթիհատեան» գործունէութեան:

Քէօսթէննէլի պատգ-ժողովէն կ'ընտրուի Հնչ. Կեղրոնի անդամ:

Իթթիհատեան Հայաջինջ քաղաքականութեան առաջքը առնելու համար՝ որոշուած էր տէրօրի ենթարկել էնվէր - Թալէաթնները: Փարամազը միայն որոշողը, հրամայողը չէր, այլ գործադրողը, որով լաւագոյն տէրօրիսաներու գլուխը անցած եկաւ Պօլիսուրաց աւազ՝ իր քիչ էր մնացած գործը յաջողցնել վատահամբաւ Արշաւիրի մատնութեամբ ձերբակալուեն կախուեցան Սուլթան Պայազիտի հրապարակը: Փարամազը տիրացած էր որքան Սօցիալիզմին

Հայաստանի Գողթնեաց զաւառի Մեղրի գիւղէն էր ՓՄՐԱՄԱԶ՝ իսկական անունով Մատքեռ Սարգիս եանը: Ուսած է էջմիածնի մինչեւ 4 րդ դասարանը, սակայն հասարակութեան ծառայելու կոչումը արթնցած ըլլալով իր մէջ, ձգեց դպրոցը, հակառակ իր ծնողաց եւ ուսուցչաց խրատ-խնդրանքներուն:

Իր գաղափարներուն տարածման իբր միջոց ընտրեց ուսուցչութիւնը, չի շարունակեց զայն, մըտաւ երիտասարդ մասսային մէջ, իր յեղափոխ. ջահով լուսավոռեց իր բնագաւառի, Հին Նախիջեւանի և Աթրապատականի երիտասարդաց հոգիները:

Փարամազը չէր բաւականանար խօսելով, գրելով այլ իբրեւ մարտիկ՝ Հնչ. խումբեր կազմակերպեց Կովկաս եւ Պարսկաստանի մէջ ու 1895 ին անցաւ Վասպուրական 13 ահեղ յաղթական կոիւներ մղելէ յետոյ, դաշնակց. Վազգէնի զինուրներէն Հայկայ Զորցի Մուրատ՝ վալիին կողմէ իրեն խոսուացուած գօմիսէրի պաշտօնին փոխարէն մատնեց ու Վանի մէջ Փարամազն ու իր ընկերները ձերքակալուեցան: Տեղի ունեցաւ դատավարութիւնը, ուր Փարամազի խօսած մառը պատմական է և ամփոփուած ընկ. Ասօի «Դաստատան» գրքին մէջ:

Վաստակաւոր կրթ. մշակ Աշազուրի Հմբ. Երամեանի թափած ջանքերուն շնորհիւ Ուռւա, հրւապատուը իբր ուսուսհպատակ Փարամազը կազմատէ մահուան վճիռէն և կը զրկէ Կովկասի բանարը:

Բանտէն ազատուելով կը կազմակերպէ Կովկասի փոխարքայ իշխան Գօլիցինի նշանաւոր տէրօրը:

Հայ. Թաթարական կոիւներու ընթացքին՝ Շուշի: Եւ Զանգեզուրի շրջաններու զեկավարը ինքն էր: Անոր կատարած զործերու մասին նոյնիսկ Թաթարներ հիացան:

Երեւանի այդ ժամանակի նահանգապետ մէնէրալ Նաբօլէոնը, անոր ճակատը համբուրեց, անոր ձիուն ասպանդակը բռնեց, ձի հեծցուց եւ ետեւէն՝ «Ե՞նչ իրաւալի մարդ է» գուեց:

1905-7 Հնչակետնութեան մեջ կը ծագի, գաղափարի անհամաձայնութիւն, շատ մը ընկերներ կը լըքէն տաճկահայ դատը եւ կ'անձնին ուսու Ս. Դէմոկրատներու կողմը, Փարամազը հաւատարիմ կը մնայ տաճկահայ դատ հետապնդող Հնչ. Կուսակցութեան:

Թուրք Սահմանադրութեան կեղծիքը մերկացնող ուժեղ պրապականտիստն էր, շրջեցաւ Կ. Պոլիս եւ իր շրջանները, Տիգրանակերտ, Վան, Խարբերդ, Մալաթիա, Կարին, Կիլիկիոյ կեդրոնները (Այնթապ Ուրֆա, Եւայլն): Այդ շրջաններու Հայերը, Թուրքերը անխտիր կը յարգեին զինքը, հոգ չէ թէ անոր հետ համախոն չըլլային:

Հնչ. կուս. Ձ. բդ պատգ-ժողովին մէջ ընկերներ Սապահի եւ Սիւնիքի հետ՝ ինքն էր որ 75ի գէմ յաղթանակ տարին և որոշում կայացուցին «հակաիթթիհատեան» գործունէութեան:

Քէօսթէնձէի պատգ. ժողովէն կ'ընտրուի Հնչ. Կեդրոնի անդամ:

Իթթիհատեան Հայաջինջ քաղաքականութեան առաջքը առնելու համար՝ որոշուած էր տէրօրի ենթարկել էնվէր - Թալէաթները: Փարամազը միայն որոշողը, հրամայողը չէր, այլ գործադրողը, որով լաւագոյն տէրօրիստներու գլուխը անցած եկաւ Պոլիս ուր աւազ երբ քիչ էր մնացած զործը յաջողցնել վատահամբաւ Արշաւիրի մատնութեամբ ձերբակալուեցաւ ու իր 19 ընկերներուն հետ 1915 Յնս. 15 ին կախուեցան Սուլթան Պայազիսի հրապարակը:

Փարամազը տիրացած էր որքան Սօցիալիզմին

Նոյնքան եւ հին մտայնութեան, որուն շնորհիւ շատ մը բրօֆէսէօրներ չէին կրցած. վիճիլ իրեն հետ:

Շատերուն նման իր սկզբունքը միայն լեզով չէր պրօպականտէր, այլ կ'ապրէր եւ կենդանի օրինակը կ'ըլլար: Այս մասին իրեն հանօթները շատ հետաքրքրական պատմութիւններ կը պատմեն: Շատ իրաւամբ զինք կը կոչեն ՀԵԶ. ՄԵԾ ՏէրՎիՇԼ:

Ան՝ ճառատասան մըն էր, որ կը հմայէր ունկնդիրները: Ունէր ուժեղ գրիչ, պատկերալից կը տրուկ (յաճախ երգիծող) առենդնող ոճ մը:

Ահա վաթսունամեայ մեծ յեղափոխականին հանրանուէր գործունէութեան ուրուագծումը:



ՏՕՐԹ. ՊԵՆՆԵ
(ՏԲ. ՊԵՏՐՈՍ ԹՈՒՐՈՍՅԱՆ)

Մնած է Խարբերգի Հիւսէյնիկ գիւղը. 9 տարեկանին՝ հայրը կը մեռնի: Նախնական ուսումը կ'առնէ ծննդավայրը, ապա ամէն զրկանքներու տրամադիր մայրը այս խոստմալից զաւակը կը դրէտ եփ-

րատ վարժարանը ուրտեղէն շրջանաւարտ կ'ելլէ 16 տարեկանին: Ուսուցչ պաշտօն կը կատարէ Արարակիր և Հիւսէյնիկի մէջ, միւնոյն ժամանակ ինքնաշխատութեան կը լծուի և 3 տարիէն կը լրացնէ ե. գումար 1903 ին (ինչպէս միշտ) մեծագոյն յաջողութեամբ:

Դարձեալ ուսուցիչ կ'ըլլայ իր ծննդավայրը յետոյ Թէկատենցիի Կարմիր Գոլինը: Չէր բաւականանար այդքանով, կ'ու զէր բարձր. և մասնագիտական ուսում ստանալ: Ամերիկա փորձեց փախչիլ, չի յաջողեցաւ: Անցաւ Գէյրութ, մտաւ ամերիկեան համայսարանը, իր աշխատասիրութեան և նկարագրին շրնորհիւ սիրուեցաւ տեսչութենէն տակաւին ուսանող վարի կարգերուն համար օգն. ուսուցիչնշանակուեցաւ:

Իրեւ գիտակից Հնչակեան ուսանողութիւնը թրծեց յեղափոխ. շունչով եւ հիմը դրաւ Գէյրութի Հնչ. Ուս. Միութեան:

1910, ին փայլուն նիշով շրջանաւարտ ելաւ բըժշկական ճիւղէն: Անցաւ Խարբերդ, ապա եւրոպա և Նոր Աշխարհ, իր այցելած վայրերուն մէջ մեծ զարկ ուալով Հնչ. գործունէութեան:

Հաստատուեցաւ Պօլիս (բէրա) մեծ համբաւ. շահեցաւ իրեւ հմուտ բժիշկ: Աղքատներու զինուորներու եւ ընկերներու ձրի խնամակալ բժիշկ էր այս նուիրեալ գործիչը:

Թուրքիոյ Հնչ. կեղրոն, վարչութեան անդամ ընտրուեցաւ: Իթթիհատի զէմ պայքարողներուն Ա. շարքին վրայ կը գտնուէր այս բողոքական Յեղափոխականը:

Հիբօկրատի այս արժանաւոր աշակերտը ձերբակալուելով՝ շարքը կազմեց ՔՍԱՆ ԼՈՒՍԱՊԱԿ նախակներուն. զոռալով գահիճներու երեսին — Դուք մեզ խանճեր ու կը կախէք, գիտցած եղիք քի:

ետեւ հազարներ պիտի գան մեր վրեմբ լուծելու ։
իրականացած մարդարէութիւն, վրեմբ լուծած
է, Հայաստանը ազատուած է արօր։



ԱՐԱՄ ԱԶՅԹՊԱՇԵԱՆԸ

(ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ)

Ծնած է 1867 ին Արարակիր: Երբ Հնչ. կռւսութ
մուտք գործեց Պօլիս, Անիկա միացաւ անոր իրբեւ
պատրաստուած յեղափոխական: Շուտով ձգեց Կ. Պօլսոյ
իրաւաբան, վարժ. ը, ուր Կ'ուսանէր, դարձաւ գործիչ
և զեկավարներէն հանդիսացաւ Գում Գարու իշոյցին:
Ապա զրկուեցաւ Փոքր Հայք, գործիչի պաշտօնով,
ու դարձաւ պաշտելի եւ Շ. Գարահիսարի հոգին:
Նշանաւ որ Հնչ. Դանիէլ Զավու շի խումբին կազ
մակերպումը՝ իրեն կը պարտինք: Փոքր Հայքը Հնչ.

Պործունէ ութեան դատերաբնման էր ու որուն զլուաւոք
զերակատարներէն սին ինքն էր, այս արտաքինով
հեղ եւ լուս մարդը, որ 12 տարիներ շարունակ զե-
կավարեց յեղափոխական աշխատանքը իրբեւ Հնչ.
կեղծոնի լիազօր ներկայացու ցից: մասն ուն
եղած է Հնչ. կեդրոնի (1904-9) պնդամ: Ժողո-
վրդական մարդ էր Ան, զրկուած շարչարուած: բան-
տարկուած ու ապա կախուած այս մեծ հայրենասէրը:



Գ. Ա. Ն. ի կ

(ԳԵՂԱՄ ՎԱՆԻԿԵԼԱՆ)

Ծնած է 1889 ին Վան: Հայրը մեռնելով փոքր/կ
տարիքին մնացած է որր: Իր ընտանիքին հօգը ծան-
րացած էր մօքեզրօր Հնչ. ծանօթ գործիչ ընկ. Ցակը
Աւետիսեան (Արծունինի): ի վրայ: այս մասն ունեցա
1907 ին կը լրացնէ միջնակարգ վարժուանը:

Ապա իր մօրեղքօր հետ կ'անցնի կովկասէն Պօլիս, ուր պահ մը հետեւեցաւ իրաւարանութեան. շվման եկաւ մտաւորական երիտասարդութեան հետ եւ 1910 ին յաջողեցաւ կազմել Կ. Պօլսոյ Հնչ. Ուսո. Միութիւնը :

Միութեան օրկան «ԿԱՅԾ» ի հրատարակութեան մէջ մեծ բաժին մը ունի գաղափարանուէր Վանիկը : Հակառակ ներկայացուած դիւրութեանց յանձն չառաւ նպաստ ստանալ պատրիարքարանէն, երբեւ ուսանող, այլ աշխատելու միջոցներ կ'ատեղծէր թէ ապրուստը հոգալու եւ թէ ուսանելու համար :

Գաղափարական աշխատանքին այնպէս մը կը լծուէր, որ շատեր կը կարծէին թէ Անիկա վճարեալ գործիչ մըն էր :

Սիրահար մըն էր սօցիալիստական գրականութեան Յամառ պրպտող եւ հմուտ վերլուծող մըն էր ընկերային հարցերու։ «ԿԱՅԾ» ի մէջ ստորագրած յօդուածները սօցիալիստական արժէքով՝ մէյմէկ գոհարներ են :


Զինւոր. վարժարանին մէջ կ'ուսանէր, իրը ըսպայութեան թեկնածու, երբ ձերբակալուեցաւ :

Իր սիրեցեալ Փարամազին հետ կախաղան բարձրացաւ եւ 20 անմահներէն մին հանդիսացաւ :

Վանիկի պէս ուժեր, մայրեր՝ քիչ կը ծնին :



Մարդկային ընկերութեան մէջ չափազանց հարստութիւնն ու չափազանց աղքատութիւնը ոճրագործութեան և անբարոյականութեան աղքիւրներն են : ԱՐԻՍՏՈՏԵԼԻ



ԱՅՕ (ՏԻԳՐԱՆ ՕՏԵԱՆ)

Մնած է 1880 ին վան, իր փոքր տարիքէն ըսկոնալ հետաքրքրուած է Հնչ. գործով և գաղափարով ու առաջդ լծուած է կազմակերպական աշխատանքին իրեւ ուսուցիչ գաստիարակած է մատաղ սերունդ մը :

Պարոկաստանի յեղափոխ շարժումներուն, հայութաբարական կոիւներուն մասնակցող Հնչ. խումբերուն կը միանայ յաճախ իրեւ մտաւորական ուժ :

Որպէս գործիչ գտնուած է իր հայրենիքէն զատկովկաս պարսկաստան, Ամերիկա, Պօլիս, Յեղափոխ, մարքսիզմի խօսքը շրթին մերթ կուշտ, յաճախ կիսաքաղց ապրած է իրեւ գաղափարանուէր տէր իշմը, հակառակ ծանօթ տոնմի մը պատկանելուն :

Աշխատակցած է Հնչ. թերթերէն զատ հայ մամուլին, Եղած է անվախ, կորովի եւ վերլուծող հրապարակագիր մը :

Հեղինակած ունի բանաստեղծութեամբ խառն վէպեր— ՚Իատատան, Կարմիր օրեր, ՚Իարձեալ մէկը, Եօրը հոգի, Հաւսէ, Վահէ, ՚Իիցազնունին զրքերը ո. րոնք հայ իրականութեան մէջ կը մնան Առաջին պըտուղներ սօցիալիստ. զիտասանութեան :

Իբրեւ պայքարող հակաիթթիհատական ընդհ. պատերազմի սկիզբը ձերբակալուեցաւ Վանի մէջ Հնչ. զործիչներու հետ : Եւ երբ քաջարի Վանը ինքնապաշտպանութեան կորիւը կը մղեր (որուն նախապատրաստութեան մէջ աշխատանքի բաժին ունի) իրենք բանտին մէջ կացինով խողխողուեցան վայրադ իթթիհատի կողմէ :

Ի՞նչ դառն ճակատագիր . . . :



Ա.ԲՐՈՒ.ՀԱՄ ԲՐՈՒՏԵԱՆ
(ԿԱՅԾՈՒՆԻ)

Իր հայրենակից վանեցիները սքանչացումով կը խօսին այս ծաղկահասակ երիտասարդ Հնչ. զործիչին

մասին, որը զիտակից երիտասարդութեան յառաջապահը եւ Հնչ. կազմակերպութեան սիւներէն էր :

16 տարեկանին արդէն իսկ համոզուած Հնչակեան մըն էր, երբ լրացուց կեղրոն. վարժարանը եւ մտաւ ուսուցչ։ իր նախասիրած ասպարէզը :

Վանի Հնչ. գործունէութիւնը շատ բան կը պարտի անձնութիրութեան, պրօպականտի. աշխատասիրութեան և խանդի այս տիպարին։ Ով որ կոչումով յեղափոխական այս նուիրեալ հոգին ճանչցած է անկէ անհատնում հայրք մը, ազգեցութիւն մը պահած պիտի ըլլայ իր մօտը :

Վանի յաղթական հայութիւնը շատ բան կը պարտի ինքնապաշտպանութեան հոգին արթնցնող Բրուտեաններուն, որոնք իրենց երազին իրականացումը չը տեսան :

Վհատիլ չի զիտցող այս հայրենասէրը Վանի մէջ կը ձերբակալուի Հնչ. զործիչներու կարգին։ Բանտարկեալ ընկերները ազատելու համար դիմում կ'ըլլայ վալիին զործակից դաշնակց։ Արամ Մանուկեանին որը առանց խղճի խայթ ունենալու կը պատասխանէ. «Եթէ դուք համաձայնիք որ Քրուտեսնը անպայման զոհուի, այն ատեն մենք խօսք կուտանի կուտակալը համոզել, միւս չուրսը ազատելու համար։»

Այո՛, Բրուտեանը աշխի փութեն էր ոչ միայն իթթիհատին այլ անոր հայ զործակից դաշնակցութեան։ Բրուտեանը զոհուեցաւ, բայց դաշնակցութեան հայակնաս զործը գատապարտողներ չի լրացան։

Փոխանակ կաթիլ առ կաթիլ իյնալու եւ անեանալու, Հայը մի անգամ էլ պիտի մեռնի որ Հալը ազատրի:

ՓՈՐԱԼՄ ԱԶ



ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԱՆԿԻԼԵԱՆ
(ԿԱՅՑԻԿ)

Հայ ազատագրութեան պայքարին մէջ հնչանաւ կելի գեր խաղացող այս Հնչ վարվուն գործիչը բը-նիկ վանեցի է: Ան՝ նախքան Հնչ կուսակցութեան հիմունելուն՝ արդէն իսկ հայ գատի Ս. Գործին ուխտեալներէն մին էր, այնպէս որ առաջին օրէն միացաւ Հնչ կուսակցութեան կ. Պոլսոյ մէջ:

Գումա Գաբու ի ցոյցին գլխաւոր հերոսներէն մին է որուն համար մահուան ապա ցուեանս բանտարկութեան դատապարտութեաւ և զրկուեցաւ Արքեայի բերդը ։ Կուսակցութեան տարած աշխատանք-

ներուն շնորհիւ ազատուեցաւ Յնցաւ արտասահման: Այդ ատեն Հնչակեանութենէ բաժնուող հերձուած վերակազմեալները իրենց ընկերադաւ գործունէութեամբ կը վեասէին հայ գատին: Նա աշխատանք թափեց միացման գործին համար սակայն վերակազմեալները մնացին Անառակ որդիի գերին մէջ:

Հնչ, այս անվհատ գործիչը, հակառակ իր քաշած զրկանքներուն, չարչարանքներուն մնաց հաւատարիմ Հնչակեան մը:

Ֆիզիքականով որքան ծերանար հոգիով այնքան երիտասարդ կը դառնար:

Իթթիհատը, համբիտին քունը փախցնող այս հերոսը ձերբակալեց կ. Պոլսոյ մէջ մեր մտաւորականներու շարքին և զրկեց Այաշի բանոը, ուրկէ անդին մահը դժաւ զի՞նք:

Հոգին անմահ է իր գործին մէջ:



Աշխատաւորութեան դասակարգային շահերուն մէջ հակասութիւն ստեղծողները, պրօլետարիատի դատին դաւանանողներ են:

Կ. ՍՈՒՐԱՏԻԿ

Խ. Հայաստանը գանձանակ մըն և ոռուն մէջ ձգելով Զեր լուսաները, ապագայ դրամագլուխ մը պիտի կազմէի:

Կ. ԿԻԼԻԿԵՅԻ



ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԱՆԿԻԼԵԱՆ

(ԿԱՅՑԻԿ)

Հայ ազատագրութեան պայքարին մէջ նշանակելի գեր խաղացող այս Հնչ. վարվուն զործիչը բընիկ վանեցի է: Ան՝ նախքան Հնչ. կուսակցութեան հիմնուելուն՝ արդէն իսկ հայ դատի Ս. Գործին ուխտալներէն մին էր, այնպէս որ առաջին օրէն միացաւ Հնչ կուսակցութեան կ. Պօլսոյ մէջ:

Գումա Գաբրուի ցոյցին գլխաւոր հերոսներէն մին է որուն համար մահուան ապա ցիւանս բանտարկութեան դատապահ միացաւ կուսակցութեան գատապարտուեցաւ և զրկուեցաւ Աքքեայի բերդը, կուսակցութեան տարած աշխատանք-

ներուն շնորհիւ ազատուեցաւ Անցաւ արտասահման: Այդ ատեն Հնչակեանութենէ բաժնուող հերձուած վերակազմեալները իրենց ընկերագաւ գործունէութեամբ կը մնապէին հայ դատին: Նա աշխատանք թափեց միացման գործին համար սակայն վերակազմեալները մնացին Անառակ որդիի դերին մէջ:

Հնչ. այս անվճատ գործիչը, հակառակ իր քաշած զրկանքներուն, չարչարանքներուն մնաց հաւատարիմ Հնչակեան մը:

Ֆիզիքականով որքան ծերանար հոգիով այնքան երիտասարդ կը դառնար:

Իթթիհատը, համիտին քունը փախցնող այս հերոսը ձերբակալեց կ. Պօլսոյ մէջ մեր մտաւորականներու շարքին և զրկեց Այաշի բանոը, ուրկէ անդին մահը գտաւ զի՞ւք:

Հոգին անմահ է իր գործին մէջ:



Աշխատաւորութեան դասակարգային շահերուն մէջ հակասութիւն ստեղծողները, պրօլետարիատի դատին դաւանանողներ են:

կ. ՍՈԿՐԱՏԻԿ

Խ. Հայաստանը զանձանակ մըն է ուռւն մէջ ձգելով Զեր լումաները, ապազյ դրամագլուխ մը պիտի կազմէի,

կ. ԿԻԼԻԿԵՅԻ



ՄԵԾՆ ՄՈՒԻՐԱՏ
(ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱՐԻՊ ՊՕՅԱՃԵԱՆ)

Հայ Յեղափոխութեան նախակարապետներէն Անմահն Ժիրայր ի կրտսեր եղբայրն է Մեծն Մուրատը որը ծնած է վաթսունական թուականներուն՝ Հաճնոյ մէջ:

Իր նախնական կրթութիւնը ծննդավայրին մէջ ստանալէ վերջ՝ մեկնեցաւ Պօլիս, ուր մտաւ բժբշկական համալսարանը իրբեւ ուսանող:

Մուրատ՝ Հայ Յեղափոխութեան նուիրուած Ժիրայրէն մեծապէս ազգուած երբ Պօլիս ցնաց հոն իր շրջանակին մէջ (Ա. Աչըգպաշեանի, Մ. Մոմճեանի, Գ. Ամպարճեանի, Յ. Ճանկիւլեանի հետ) կազմակերպութիւն մը հիմնեց, հայ ցաւով յետաքրքրւող:

Այսպէս որ երբ Հնչ. կուսակցութիւնը մուտք գործեց Պօլիս, այս կազմակերպութիւնը հանդիսացաւ անոր հիմնական ուժը:

Գումա Փարուի ցոյցին երրեակ հերոս ղեկավար. ներէն մին կը հանդիսանայ:

Ապա ինքնամատոյց կերպով յանձն կ'առնէ ձըգել բժշկ. համալսարանը և մեկնիլ Սասուն: Ինքն էր որ Միհր. Տամատեանին հետ կազմակերպեց Սասոնյ Հնչ. ապստամբութիւնը, ու Տամատանի ձերբակալուելէն յետոյ՝ զարցաւ միակ ղեկավարը այդ աշխարհասասան շարժումին: Ամբողջ շրջան մը ապրեցաւ բանտի դժոխալին կեանքը, ուրիշ ազատուելով անցաւ Եւրոպա եւ Ասերիկա, երբեւ Հնչ. գործիչ:

Հանրանուէր հարուստ անցեալով այս մեծ հայրենասէրը՝ Սսոյ շրջանի կողմէն օսմ. բարլամէնթի երեսփոխան ընտրուեցաւ:

Մինչեւ վերջ՝ մնաց ընկերվարական յեղափոխականը, անխախտ նկարագրի տէր, աննահանջ գրօշակիրը համամարդկային եղբայրութեան:

Հայկ, արհաւելիրքի նսխօրեակին՝ ինքն ալ մտաւ որակ անութեան հետ ձերբակալուեցաւ եւ զրկուեցաւ կեսարիա ուր անլսելի չարչարանքներու ենթարկուելէ յետոյ՝ 1915 Օգոստ. 12 ին կը կախուի:

Յարգանքի արժանի եւ անմոռանալի մեծութիւն մըն էր Սասոնյ հերոս Մեծն ՄՈՒԻՐԱՏ ՓԱՇԱՆ:

Հան՝ ուր բանակալուրիւնն է ննում, յեղափոխութիւնն է մօսալուս, հոն՝ ուր կախաղաններ են նօնում, ազատութիւնն է ման զալիս:

ՓԱՐԱՄՈԶ



**ԱՐԵԲՈՒԽԻ
(ՅԱԿՈԲ ԱԽՍՏԻՍԱՆ)**

Վանեցի խանդսվառ այս Հնչ. գործիչը մօրեղրայրն ու ինամակալը եղաւ մեր անմոռանալի Վանիկին, որուն գաղտփարտյին դաստիարակութեան և նկարագրի կազմին մէջ խոշոր գեր ունեցած էր ընկ. Արծրունին:

Սեղաններու շուրջ նստելով հանդարտօրէն որոշումներ տուող չէր Արծրունին, այլ գործին ետեւէն կը վազէր, կը խօսէր, կը կազմակերպէր: Վհատիլ չէր գիտէր ան:

Իրեւ ձանօթ Հնչ. գործիչ Պօլսոյ մէջ ձերբակալուելով կարգ մը հայ մտաւորականներու հետ աքսորի համբուն վրայ նահատակուեցաւ:



**ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒԽԻ
(Վ. Պ. ԳՕԶՈՅԱՆ)**

Ծնածէ 1870 ին Մուշ, ուր լրացնելէ յետոյ կեդրոն, վարժ. իրեւ խոստմալից ուժ՝ կը զրկուի Պօլսոյ կեդրոնականը, ուրկէ կը վկայուի իրեւ մասնագէտ Ալմէպրացի, երկրաչափ, տիեզերագր, և Ազգ, ու բնդէ, Ազգաց պատմութեան ուսուցիչ:

Կրթ. մշակի ֆշոտ ասպարէզին մէջ կը վարէ ուսուցի և Տնօրէնի պաշտօններ Փոքր Հայքի զանազան Հայաշատ բաղաքներուն մէջ:

Իր գտնուած վայրերուն մէջ մեծ զարկ կուտար Հնչ. գործունէութեան, որուն ծառայող ուխտեալ գործիչներէն էր:

Հաճնոյ որբանոցին աեւոչութիւնը կը վարէր երբ Հաճնոյ (Տե՛ս աղ 131)



(ՅԱԿՈԲ ԱՒԾՏԻՍԽԱՆ)

Վանեցի խանդովառ այս Հնէ. գործիչը մօրեղբայրըն ու ինամակալը եղաւ մեր անմոռանալի Վանիկին, որուն զաղափարտցին զաւտիարակութեան և նկարագրի կազմին մէջ՝ խոշոր գեր ունեցած էր ընկ. Արծրունին:

Սեղաններու շուրջ նստելով հանդարտորէն որոշ շուրմներ տուող չէր Արծրունին, այլ գործին ետեւէն կը վազէր, կը խօսէր, կը կազմակերպէր։ Վճարիլ չէր գիտէր ան։

Իրբեւ ծանօթ Հնչ. գործիչ Պօլսոյ մէջ ձերբակալուելով կարդ մը հայ մտաւորականներու հետ աքսորի ճամբռուն վրայ նահատակուեցաւ:




ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ
(Վ. Պ. ԳՕԶՈԵԱՆ)

Ծնածէ 1870 ին Մուշ, ուր լրացնելէ յիտոյ կեդրոն, վարժ.՝ իրքեւ խոստմնալից ուժ՝ կը զրկուի Պուստայ կեդրոնականը, ուր կէ կը վկայուի իրքեւ մասնագէտ Արմէպրայի, երկրաչափ, տիեզերագր, և Ազգ, ու ժնդէ, Ազգաց պատմութեան ուսուցիչ:

Կրթ. մշակի փշոտ ասպարեզին մէջ կը գարե ու-
սու ցչի և Տնօրինի պաշտօներ Փոքր Հայքի զանազան
Հայաշատ բաղաքներուն մէջ :

իր գտնուած վայրերուն մէջ մեծ զարկ կուտար Հնչ. գործունէութեան, որուն ծառայող ուխտեալ զոր քիչներէն էր:

(Sh'ur, ხ 131)



ՅՈՎԱԿԻՄ ԹԱՆՉՈՒՑԵԱՆ

(ՎԱՀԱԳՆ ԱՄԱՏՈՒՆԻ)

Մնած է Օրտուի մէջ 1887 ին: շրջանաւարտ
եղած է Մովսէսեան վրժ. էն, ուր ապա հրաւիրուած
է իբր ուսուցիչ պաշտօնավառելու համար:

Հնկ. Յովակիմը շատ փոքր տարիքէն ազգը-
ւած էր իր ծնողաց Հնչակեանի զործունէութենէն,
այնաէս որ հրապարակ ելաւ թրծուած կուսակցա-
կան մը:

Անցաւ Սօխում զալէ, հոն եւս նուիրուեցաւ
Հնչ. Ա. զործին: Երբ 1904 Դեկտ. 14 ի Սօցիալիս-
տական Յեղափոխութիւնը ծաւալ ստացաւ Ռուսիոյ
մէջ՝ Սօխումը անմասն չի մնաց, նոր իշխանութիւն
հաստատուեցաւ հոն, կառավարիչութեամբ՝ մեր Օր-
տուցի ընկ. Եղ. Քէսուեան կրակ ու բոց Յովակիմը Հնչ.
կարմիր գրօշակիրն էր այդ ժողովրդ. ցոյցերուն:

Հակառակ իր ջերմ փափաքին չի կրցաւ համալ-
սարանական ուսում ստանալ, սակայն յամար կեր-
պով լծուած էր ինքնապաշտպանութեան, պաշտօնա-
վարելով իսկ իբրեւ տնօրէն կամ ուսուցիչ:

Աշխատակցած է Հնչ. թերթերուն:

Շատ սիրուած «Հնչիր դու հնչիր, աննման Հըն-
չակ» երգը իր յեղինակութիւնն է: Վարած է կուսկց.
պատասխանատու պաշտօններ:

1915 ի հայկ. արիւնոտ շրջանին՝ Ա. զոհերէն
կ'ըլլայ այս երիտասարդ, խոստմնալից ու վարվուն
Հնչ. մտաւորականը:

(Նար հջ 129-ի)

Պոլսէն եկած հրամանին վրայ ձերբակալուելով զրկը-
ւեցաւ կեսարիա, ուր կուսկց. ահազին աշխատանք
կատարած սերունդ էր հասցուցած:

Իթթիհատի հրէշածին գանկէն յղացուած բոլոր
տեսակի չարչարանքները կրեց այս զաղտնապահ Յե-
ղափոխականը ու ապա 1915 օգոստ. 13 ին կախուե-
ցաւ կեսարիոյ մէջ:



ԳԱՅԻԿ ՕՉՈՆԵՍՆ

Կը ցաւինք որ կը պակսին կենսագրական մահարամասութիւններ Փօքր Հայքի կը թթ. անխոնչ մշակին ու Հնչ. աննկուն գործիչին, որ սերունդներ թրծած է եւ որոնցմէ ապրողներ եւ մեր ընկերները պարտականութիւն պէտք է զգան այս ջանակիցը ամփոփել հատորի մը մէջ:


Ծնած է ութսունական թուականներուն, ծառաին Գարահիսարի մէջ, կը պատկանի Օգանեսն ընտանիքին. որոնցմէ էր նաեւ Աղգ. հերոս Զօրավար, Անդրանիկը:

Եղած է Փօքր Հայքի Հնչ. կազմակերպութեան աչքառու մտ սւոր սկան գործիչներէն մին: Պերճախօսքեմբասաց մըն էր: Հրապարագրական տաղանդը ի յայտ կուգայ Հնչ. Մամուլին բերած աշխատակցութիւններուն մէջ, Հեղինակած է «ՀԱՅԱՊԱՏՈՒՄ» ը

ուր քննական բովէն անցուցած է Հայկէն մինչեւ մեր օրերը, իբրեւ հմուտ պատմագէտ:

Ինքն էր որ կազմեց եւ հոգին հանդիսացաւ Մարզուանի կանանց զարգացական եւ «Հայորդի» պատանեկան Միութեան:

Եղած է ուսուցիչ եւ տնօրէն. Մարզուանի Աղգ. Մահակեան Վարժարանի Տնօրէնութիւնը վարեց ամբողջ 10 տարիներ, այդ կրթ. հաստատութեան մակարդակը բարձրացնելով Գոլէճին եւ սակայն վրայ հասաւ 1915 ի հայկ. նախաճիրը, երբ ձերբակալու ելով Մարա 19 ին կացինի հարուածներուն տակ կ'անմահանայ Զերչի Տերեսի ի ձորը:



ՄԻՆԱՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ
(ԱՍՈՒՊ—ՊԵՏԱՐ)

Կեսարիոյ Հնչ. Մ. ճիւղի հիմնադիրներէն եւ

անոր ջիզը հանդիսացող ընկ. Միւասը, Պրունդշլայցի
է Փոքր հայքի փառքը կազմող Զելօներու Ազատ Ռո-
տանիկներու մտերիմ գործակիցն է, քանիցս ճաշա-
կած է բանտի դժոխատիպ կեանքը:

Լրացուցած է Արքու վարժարանը:

30 տարիներ անդադար ծառայեց նաեւ հայ դպ-
րոցին, իրեւ ուսուցիչ եւ տնօրէն: Տիրացած էր հայ.
Թրք. եւ Յունարէնի:

Ճարտար բնմբասաց էր եւ կ'ելեւ տրականացնէր
զինք լսողները:

Որպէս բանաստեղծ ինչպէս նաեւ աշուղ զրած
է չատ մը հայ. թրքերէն կտորներ, որոնք կեսա-
րացի հայ եւ թուրքին սիրած երգերն են եղած:

Աշխատակցած է մեր բոլոր օրկաններուն:

Կեսարիոյ մէջ ձերբակալուելով 1915 թնս. 21 ին
իր 23 ընկերակիցներուն հետ դէպի Տիգրանակերտ
կ'աքսորուի, սակայն թնս. 24 ին բոլորն ալ սրա-
խողիով կ'ըլլան կէմէրէկէն դուրս Ղըզզար ձորին մէջ:



Մեր գողգործանեցը բուրք բռնակալութեան աւե-
րակներուն վրայ, տնկուած կորողներ պիտի լինին.

Ա. Ա. Գ. Գ. Պ. Ա. Ն.

Վաս և այն՝ որ նեմարտախօսը զնդակով կը լուեցնե:

Ա. Տերունի



Կեսարիոյ Հնչ. վարչութեան անդամներէն

1.— Սարգիս Ճէպէմեան

2.— Հաճի Եագուապ Սիւտճեան, եռանդուն եւ անձ-
նուէր Հնչակեան մը, որը իր 10 էնկերակիցնե-
րուն հետ կախուեցաւ Կեսարիոյ Թէօմի ր պա-
զրը 1915 թնս. 15 ին:

3.— Մ. Յ. Գաղաղեան Կեսարիոյ Հնչ. աչքառու վե-
րապրով Հնչակեաններէն մէկը, որ եղած է նա-
եւ Քէմալական շարժումի ընթացքին՝ Մերսինի
Հնչ. խըմբապետներէն մին:



անոր ջիզը հանդիսացող ընկ. Միւասը, Պրունդշլացի
է Փոքր հայքի փառքը կազմող Զելօներու Ազատ Ու-
տանիկներու մտերիմ գործակիցն է, քանիցս ճաշա-
կած է բանտի դժոխատիպ կեանքը:

Լրացուցած է Արքէոս վարժարանը:

30 տարիներ անդադար ծառայեց նաեւ հայ զպ-
րոցին, իրեւ ուսուցիչ եւ տնօրէն: Տիրացած էր հայ.
թրք. եւ Յունարէնի:

Ճարտար բեմբասաց էր եւ կ'ելեքտրականացնէր
զինք լսողները:

Որպէս բանաստեղծ ինչպէս նաեւ աշուղ զրած
է շատ մը հայ. թրքերէն: Կտորներ, որոնք Կեսա-
րացի հայ եւ թուրքին սիրած երգերն են եղած:

Աչխատակցած է մեր բոլոր օրկաններուն:

Կեսարիոյ մէջ ձերբակալուելով 1915 Յնս. 21 ին
իր 23 ընկերակիցներուն հետ դէպի Տիգրանակերտ
կ'աքսորուի, սակայն Յնս. 24 ին բոլորն ալ սրա-
խողիսող կ'ըլլան Կէմէրէկէն դուրս Պըզըշար ձորին մէջ:



Մեր գողգորաները բուրք բոնակալութեան աւե-
րակներուն վրայ, տնկուած կորողներ պիտի լինին:

Ա. ԱԶԲԴՊԱՇԵՎԻՆ

Վաս է այն՝ որ նեմարտախօսը գնդակով կը լոեցնի:

Ա. ՏԵՐՈՒԻՆԻ



Կեսարիոյ Հնչ. վարչութեան անդամներէն

- 1.— Սարգիս Ճէպէճեան
- 2.— Հաճի Եագուպ Սիւտճեան, եռանդուն եւ անձ-
նուէր Հնչակեան մը, որը իր 10 ընկերակիցնե-
րուն հետ կախուեցաւ Կեսարիոյ Քէօմի ր պա-
զարը 1915 Յնս. 15 ին:
- 3.— Մ. Յ. Գագազեան Կեսարիոյ Հնչ. աչքառու վե-
րապրող Հնչակեաններէն մէկը, որ եղած է նա-
եւ Քէմալական շարժումի ընթացքին՝ Մերսինի
Հնչ. Խըմբապետներէն մին:





ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՀՆՁ. ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ

- 1.— ՍԵԴՐԱԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ — ԾՆԱԾ՝ 1880 ին,
Խարբերդի Ամեր. Գուէճի ուսանողներէն: Մէկը

որ եղած է Տիգրանակերտի Հնձ. վիառաւոր դոր-
ծունէութեանց մէջ նշանակելի աշխատող մը:

- 2.— ԿՈՐԱՊԵՏ ԶԱՐՇԱՖԵԱՆ — ԾՆԱԾ՝ 1888 ին. ու-
սած է տեղւոյն Ազգ. վարժ. ին մէջ եւ ապա հե-
տեւած՝ լուսանկարչութեան: Իր սիրած Հնձ. զա-
ղափարին եւ գործին համար միշտ տրամադրած
է իրմէ պահանջուած պարտականութիւնը:
- 3.— ԿՐՊՃ. ԹԷՐՋԵԱՆ — ԾՆԱԾ՝ 1879 ին. նիսնկ.
ուսումէ յետոյ դարձած է դերձակ, իր ըմբոստ
ոզին՝ որ սնունդը Հնչակեանութենէն ստացաւ,
որուն հաւատարիմ եւ գործունեայ զինւորներէն
մինչ եղաւ մինչեւ իր մահը:
- 4.— ՅԿԲ. ԶԱՐՇԱՓԵԱՆ — ԾՆԱԾ՝ 1894 ին. Հմուտ
երկաթագործ-զինագործ մ'էր Ան. 1910 ին մատւ
Հնձ. շարքերուն մէջ, գործեց եռանդով եւ հա-
ւատարմութեամբ, որով սիրելին դարձաւ իր
ընկեր եւ ծանօթներուն:
- 5.— ՄԿԲ. ՀԱՄԱԼԵԱՆ — ԾՆԱԾ՝ 1893 ին. համեստ
արհեստաւոր մընէր: Կուսակց. իրեն վստահած
գործերը կը ջանար անթերի կատարել եւ քանի-
ցա արժանացած է գնահատանքի:

— Բոլորն ալ զոհուած աքսորի ճամբուն վրայ:

X X

Այս գույքը առաջարկութեան բարակ և տառիչ ան դաշտ
ու անդամ է առաջարկութեան ամենամեծ ամենամաս-
տ առաջարկ և առաջարկութեան ամենամաս-
տ առաջարկ և առաջարկութեան ամենամաս-
տ առաջարկ և առաջարկութեան ամենամաս-



ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՀԵԶ. ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

- 1.— ՄԵԴՐԱԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ — ԾՆԱԾ. 1880 ին,
Խարբերդի Ամեր. Գոլէճի ուսանողներէն: Մէկը

որ եղած է Տիգրանակերտի Հնչ. փառաւոր զոր-
ծունեւթեանց մէջ նշանակելի աշխատող մը:

- 2.— ԿՈՐԱՊԵՏ ԶԱՐԾՈՅԵԱՆ — ԾՆԱԾ. 1888 ին. ու-
սած է տեղւոյն Ազգ. վարժ. ին մէջ եւ ապա հե-
տեւած՝ լուս նկարչութեան: Իր սիրած Հնչ. զա-
զափարին եւ զործին համար միշտ տրամադրած
է իրմէ պահանջուած պարտականութիւնը:
- 3.— ԿՐՊՃ. ԹէրջեԱՆ — ԾՆԱԾ. է 1879 ին. նիսնկ.
ուսումէ յետոյ գարձած է ղերձակ. իր ըմբոստ
ողին՝ որ սնունդը Հնչակեանութենէն ստացաւ,
որուն հաւատարիմ եւ զործունեայ զինւորներէն
մին եղաւ մինչեւ իր մահը:
- 4.— ՑԲԻ. ԶԱՐԾԱՅԵԱՆ — ԾՆԱԾ. 1894 ին. Հմուտ
երկաթագործ-զինագործ մ'էր Ան. 1910 ին մտաւ
Հնչ. շարքերուն մէջ, զործեց եռանդով եւ հա-
ւատարմութեամբ, որով սիրելին դարձաւ իր
ընկեր եւ ծանօթներուն:
- 5.— ՄԿՐ. ՀԱՄԱԼԵԱՆ — ԾՆԱԾ. 1893 ին. համեստ
արհեստաւոր մըն էր: Կուսակց. իրեն վատահած
զործերը կը ջանար անթերի կատարել եւ քանի-
ցա արժանացած է գնահատանքի:
- Բոլորն ալ զոհուած աքսորի ճամբուն վրայ:





ՅՈՎՈԿԻՄ ՍՊԼՈՎԵԱՆ

(Ժ. Ա. Ն Ի Ք)

Աստրախանի հաստրակական կետնքի առաջնորդ
Հնչ. կուս. թիւնը, իր այդ փառքին հասաւ բնկ. ժա-
նիքի պէս անվճատ եւ կարող աշխատողներու շնորհի:

Գաղութին՝ մտաւորական ընտրանիներէն՝ կը
վարէր հայկ. կիմնազեայի տեսչութիւնը: Հնչ. օրկան
«Լրաբեր» ի հրատարակութեան եւ պարունակու-
թեան մէջ մեծ բաժին ունի:

Մեր վէթէրան ընկեր Վհն. Մարսեան, որ այդ
շրջանի կազմակերպիչ գործիչը հանդիսացած էր հիաց-
մունքով կը խօսի ընկ. Սոլովեանի մասին:



(ՀԱՅ. Զ. ԳՈՒՆԴԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ)
ԱՆՄԱՀՆ ԳՐԻԳՈՐ ԱԽՇԱԲԵԱՆ

Ծնած է 1891 ին Պաքու: Բարեկեցիք ծնողքի
մը զաւակ: Ռուս. կիմնազիոնի շրջանաւարտ: Պա-
տանի հասակին մտած է Հնչ. դրօշին տակ, որուն
կրակուբոց գործունէութեան ի տես, Փարամազը մար-
դարէացած էր ըսելով. «Գրիւան (Գրիգորի) մի հրա-
ւալի ուժ է դառնալու. ՄԱՐՏԱԿԱՆ մի նզօր ուժ:
Այսպէս ալ եղաւ յետագային:

Հնդկ. պատերազմին հաղարակետի պաշտօնով

Կը դանուէր Քալրաթի եւ վարչաւիոյ Ռուս. ճակատին վրայ, ուր Յ անդամ վիրաւորուեցաւ եւ սակայն երրեք չի լրեց կոխւը:

Կովկասեան Հնչ. Երգ գունդի հրամանատար ընկ. Ճանրուատեանէն վերջ հրաւիրուեցաւ գլուխն անցնիլ այս պատմ. Հնչ. գունդին եւ յաջողւեցաւ: Ան իր ռազմագիտական բարձր կարողութեան շնորհիւ Հնչ. այս բանակին վերապահեց այնպիսի յաղթանակներ, որոնք գնահատուեցան ճակատի ընդհանուր մասնաւորութենէն:

Ամենավտանգաւոր կարինի եւ Երգնկայի ճակատը կը պաշտպանէր Հնչ. այս կորիւնները:

Կոփւներու ընթացքին, Սրբ Աւշարեանը սուրի ձերին միշտ առաջ կ'անցնէր իր զինւորներէն, խրախուսելով զանոնք որ հետեւին իրեն: Թերեւս իր այս յանդգնութեան համար էր որ Բասենի դաշտի կոիրին մէջ ինկաւ հերոսարար, 1915 Յ. 24 հունիս, իր մահամերձ վիճակին պատզամեց. «Հայկ. վեցրու առւրա, եւ անցիր բանագի զիսին, չ'ըլլայ որ նահանջիք. Իսկ հոգին աւանդելէ առաջ հարցուց «ՅԱՂԹԵՑԻՆ, Բ»:

Զինուոր, մեծ պատիւներով մարմինը փոխադրուեցաւ իր ծննդավայրը, ուր փառաշուք թաղում ունեցաւ:

Այս առիթով զօր. Պարութով թուվը թիֆլիզի քաղաքակետ Ալ. Խատիսեանին զրկած պաշտ. հերագրով գովքը կ'ընէր հերոս Աւշարեանին եւ իր զինւորներուն, որոնք ճակատագրական զեր խաղցան թրքա ճակատին վրայ ու մեծ յաղթանակներու տիրացան:



ԵՐՈՒԱՆԴ ՍԱՖԵ

(Ե. ՍԱՖՐԱՎՍԵԱՆ-ՄՈՒՐԱՏԵԱՆ)

Կը կարծուի թէ Վանեցի է, այս երիտասարդ մտաւորականը, որ իբրև Մեծն Մուրստի որդեզիրը հետեւեցաւ Բարիզի իրաւութան. համալսարանը: Ըստ համատերազմին՝ Հնչ. կեդրոսի կողմէ իբրեւ ներկայացուցիչ գնաց Աւերիկա, ուր մի քանի տարիներ խըմբագրեց «Եր. Հայոստան» ը: Իր ջղուտ և վերլու ծողի խմբագրականները զինք կ'անմահացնեն որպէս պատրաստուած հրապարակագիր:

Դժբախտաբ սր իր մէջ բոյն գնող թոք ոխուը որէ օր մաշեցուց ու կարեց անոր կեանքին թելը ծաղիկ հասակին մէջ:



ՀՆՉ. Զ. ԳՈՒՇԻ ՍՊԱՅԱԿՈՅՑԸ

Վեցերորդ Հնչ. գունդին Ա. հրամանատարի ը ե-
ղու Աղանիկ ձանալաթեանը որուն յաջորդեց ան-

ժանանուն Գր. Աւշարեան : Անոր Ժանէն վերջ Պ. րդ
հրամանատար նշանակուեցաւ Ամերիկայէն կամաւո-
րական խումբով կովկաս հասնող ընկ. ՊԱՆԴՈՒԽԵՏ
(Մքայէլ Սէրեան) ը : Բնիկ Մշեցի, իբր Հնչ. մար-
տական մտաւորական գործիչ աշխատած է կովկաս,
Պոլիս, եւրոպա, Պալքաններ եւ Ամերիկա, ինքն էր
որ իր յաղթական բանակով Ա. անգամ մտաւ կարին:
Իր այս աշխատանքին որպէս վարձատրութիւն՝ գաշ-
նակցութիւնը զինք թունաւորեց 1920 ին :

Ըսկեր Պանդուխաը վերի լուսանկարին մէջտե.
զը նստողն է : Իր աջ կողմը կը գտնուի Ուռւսահայ
(սպայ ընկ). Արծուիկ: Գ. վարդապետ Տէրոփմցի,
Դիրշանցի ընկ. Անդր. երեցեան, իսկ ձախ կողմը
ընկ. Նշան Միրաքեան (Ա. վաշտապետ) Սերաստացի
ընկ. Սարգիս, Արմազանեան (Բ. վաշտապետ) :

Ոտքի վրայ (ընկ. Արմազանեանի կողմէն) Շա-
պին Գարահիսարցի ընկ. Սեղրակ Մարկոսեան (հա-
րիւրապետ) Մէջտեղի ծերուկը՝ կարինցի Հնչ. Քերին,
անոր քովինը Խնուսցի ընկ. Միիթարը (հարիւրապետ)

Վարը ծալլապատիկ նստողնեցն են. ընկ. Արամ
(հարիւրապետ) իսկ սուր կրողն է հրամանատարի օգ-
նական ընկ. Հայկ Բժշկեան, որ ապա դաշտու Խ.
Հայաստանի ռազմ. կոմիսար, որմէ վերջ նշանակ-
ուելով Խ. Միութեան Բ. հեծելազօր բանակի ընդհ. հրամանատարը, այս Հնչ. կորիւն գործիչը դարձած
է կարմիր բանակի պարծանքներէն մին :





ՅԵՐԹ. ՏԵՔՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

(ՏԵՔԵՆԱՆ)

Բնիկ թօմարզացի է: Բնդհ. պատերազմին Ռմբ-
րիկայն իբրեւ Հնչ. կամաւոր՝ մեկնած է Կովկաս,
ինքը նախապէս մարդուած եւ մասնակցաւ բլլայով
— իբր թրք. զինւոր — Պալքանեան պատերազմին
հակառին վրայ ցուցուցած է մեծ ճարպիկութիւն և
քաջութիւն: Եղած է Հնչ. Զ. զունդի հարիւրա-
պիտներէն:

Նահատակուած է տաք կռուին մէջ, ու պա-
կըն է բոլոր ուազմիկ հերոսներուն:



ԳԱՎՐԱ. ՃԵՀԵՆՆԵՑ

Բուժ Տիկինցի է այս Հնչ. կորիւնը, որուն քա-
ջարի համբաւը տարածուած էր այդ շրջանին մէջ:
Մահը իրեն համար նշանակութիւնը կր կորութն-
ցնէր, երբ անդին Յաղթանակի մր նշոյլը տեսնէր:
Հաձնոյ հերոսամարտին մէջ իբր խմբապետ Ա-
նոր ցուցուցած մարտունակութիւնն ու կոռուելու հը-
տութիւնը պաշտամունքով մը կը յիշէ ամէն մէկ վե-
րապրող Հաճնցին:
Գարա ՃԵՀԵՆՆԵՑԻՆ սոսկ անունը կը բաւէր թշ-
նամին սարսափի մատնելու համար:
Ինկաւ Աս այդ պատոյ գաշտին վրայ, փառա-
ւոր անուն մը ձգելով, իբ 35 տարեկան Ճաղիկ հա-
սակին մէջ:



ՅՐԹ. ՏԵՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ
(ՏԵՇԵԱՆ)

Բնիկ թօմարզացի է: Հնդհ. պատերազմին Ամերիկայէն իբրեւ Հնչ. կամաւոր՝ մեկնած է Կովկաս, ինչը նախապէս մարգուած եւ մասնակցած ըլլայով — իբր թրք. զինւոր — Պալքանեան պատերազմին՝ ճակատին վրայ ցուցուցած է մեծ ճարապիլութիւն եւ քաջութիւն: Եղած է Հնչ. Զ. գունդի հարիւրապետներէն:

Նահատակուած է տաք կռուին մէջ, ու պաշկըն է բոլոր ուազմիկ հերոսներուն:




ԳԱՐԱ ՃԵՀԵՆՆԵՄ

Պում Տիկինցի է այս Հնչ. կորիւնը, որուն քաջարի համբաւը տարածուած էր այդ շրջանին մէջ: Մահը իրեն համար նշանակութիւնը կր կորուցնցնէր, երբ անդին Յաղթանակի մը նշոյլը տեսնէր:

Հաճնոյ հերոսամարտին մէջ իրը խմբապետ Անոր ցուցուցած մարտունակութիւնն ու կոռւելու հըմատութիւնը պաշտամունքով մը կը յիշէ ամէն մէկ վերապրող Հաճնցին:

Գարա ՃԵՀԵՆՆԵՄին սոսկ անունը կը բաւէր թշնամին սարսափի մատնելու համար: Ինկաւ Աս այդ պատույ գաշտին վրայ, փառաւոր անուն, մը ձգելով, իր Յ5 տարեկան ծաղիկ հասկին մէջ:



ՎԵՐԱՆԴՈՒՆ

Կայսեր կեցուր, կեցուր, պատ
ից ինչ ով եղի նաշը մը ինչ նա
դոք նախ պայծ նաշ եռամաւ,
մը մը եղի ոսկեց հեզոյ



ՅԱԲԵԹ Մ. ԻՍԿԵՆՏՐԵԱՆ
(ՎԱՀԱՆ ԱՐԱՄԱՆԻ)

Ծնած է 1893 ին Սուետիոյ Համբիպի գիւղը, կը պատկանի ծանօթ եւ յարգըւած Մարտիրեան-իսկենտէրեան տոնմին:

Գոլէճական բայց միեւնոյն ժամանոկ տքնացան աշխատող մը եղած է, որուն չորհիւ գիտէր Հայ Արար. Թրք. Թրնս. Անզը. լեզուները:

Ստորագրած է Գրական, Բանաստեղծ. հրապարագ. յօդուածներ, ցրուած մեր մամուլին մէջ: Հեղինակած «Սուետիոյ Խնճապաւանութիւնը» Սուետիոյ Բարեերը» եւ «Սրբիս Գիրը»:

Սուետիոյ ինքնապաշտ. թեան Յ զինւոր. վերահսկչներէն մին (Տօնուզ Տուղաղը) էր.

Հայկ. լէզէոնին Ա. անգամ կամաւորագրողներէն եղած է, զառնալով սէրժան:

Ճիշտանի Տ. Եօլի, Պէյլանի Սուէտիոյ Հ. Մ. ճիւզ
զերը հիմնուած են իր աշխատանքով:

Ըսկ. Յարէթի հետզհետէ ընդլայնւող ժողովրդա-
կանութիւնը նախանձը շարժելով դաշնակներուն ի-
րենց դաւադիր գնդակին զոհ գնաց 1922 Ապրիլ 9 ին
Սուէտիոյ մէջ:

ԿՈՐԱԳԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ

(ԿՈՉՆԱԿ ՍԵԲԱՍՏԻՈՑ)

Բնիկ Սեբաստացի է այս վաստակաւոր կրթ.
մշակ եւ Հնչ. գործիչը, ծնած՝ 1875 ին:

Նկարագրով այսքան մաքուր եղած է որ, սիր-
ուած է նոյնիսկ իր հակառակորդներէն: Մեր Մեծ
Փարամազին պէս, եղած է Տէրվիշ մը, որը կեանքը
կը նկարէր միջոց մը ուսումնասիրելու, օդտակար լո-
յալու:

Սեբաստիոյ Հնչ. Մ. ճիւզի հիմնադիրներէն Փոքր
Հայրի Հնչ. գործունէութեան զլիս, խորհրդատուն էր:
Քանիցս բանտարկուած, չարչարուած է իր պաշտած
գաղափարին համար:

Պատմ. գրական հայկ. արժէքներու անխոնջ պր-
պտող եւ հաւաքողն է: Անոր հին գրամմերու, ծա-
ղիկներու հաւաքածոն եղակի էր, որոնք՝ կորա՞ն...
(ինչպէս ինքը պիտի ըսէր):

Եղած է Փոքր Հայքի Հնչ. աւանդապահը, իրեն
կը վստահէին ամէն բան, որովհետեւ զիտէին թէ նա-
զանոնք կը պահէր մասունքի մը պէս:

Հայ գրական անդաստանին մէջ եղած է անոնց
մէ որոնք արժանացեր են Խզմիրեանց Մրցանակին: Պա-
ւառաբարբառի եղակի հաւաքիչն էր ան:

Հայկ. տեղահանութեան եւ նահատակութեան

արհաւ իր քի մէջ հրաշքով ապրող մը նզած է, որը
քովանդակած է իր ԵղիսանԱՊԱՏՈՒՄ մեծ հատորին
մէջ (նախապէս ե. ՀՈՅՑԱՏԱՆ ի մէջ որպէս թերթօն
հրատարակուելէ ետքը):

Վարած է Հայէպի միջ. գաւառային Միութեան
քարուզարութիւնը, որուն պատրաստած հայկ. տե-
ղեկագիրը գնահատանքի արժանացեր էր Բարիզի Ազգ.
պատուիրակութեան կողմէ, իրեւ լիակատարը իր
տեսակին մէջ:

Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանէն կը
հրաւիրուի իբրեւ բազմամեայ կրթ. մշակ, ուր կը
մեկնի իր ընտանիքով եւ 11 աշակերտցուներով 1920
Յնս. 10 ին, ուր յորս տարիներ յնտոյ իր մահկանա-
ցուն կնքեց այս Անհման Ազգային, Հնչակեան, գը-
րական ու կրթական բազմավաստակ գործիչը:

ՅԱՐԱՒԻԹԻՒՆ ԹԻՒԹԻՒՆՃԵՍՆ

(Յ. ՊԱՅՔԻՐ)

Ծնած է 1905 ին Այնթապ, իր նախնական կըր-
թութեամբ չի գոհանալով՝ կը մղուի ինքնաշխատու-
թեան: Իր պզտիկ հասակէն հետաքրքրուուծ է Հնչ.
գաղափուրաբանութեամբ: Ըսկ. Վահրիմի Այրթապի
մէջ ունեցած աշխատանքը, իր նման նորահաս սե-
րունդին՝ յարգանքով կը յիշէր:

Այնթապի պարպուսէն վերջը կու զան Հայէպ եւ
ապա կը հաստատուին Դամասկոս: Կը մտնէ լուսո-
նկարչութեան, իր մայրը, քոյրը եւ փոքրիկ եղբայրը
ապրեցնելու համար: Գծագրութեան եւ գեղագրու-
թեան մէջ ունէր մեծ ընդունակութիւն: Բան կա-
խալաներու պատմ. մեծագիր պատկերը՝ ինքը եւ ընկ.

Յ. Զէքչէնեանը արտադրեցին:



ՅԱՐ. ԹԻՒԹԻՒՆԾԵԱՆ

Դամասկոսի Հնչ. Աւա. Միութեան ամենէն առաջ արձանագրողներէն եղաւ, միշտ մնալով վարչութեան անդամ: Մ. ճիւղին մէջ եւս ճանչցուածէր իրքիւ պարտաճանաչ եւ զոհւող ընկեր մը:

1922 ին՝ ինքը եղաւ էլմագիրը այսօրուայ հրաչակ ստացող Հ. Մ. Մ. «ՏԱԼԻՌԻԿ», Մարմ. Ակումբին Դամասկոսի մէջ:

Հնկ. Յարութիւնի նման գիտակից եւ նուիրուած երիտասարդ ընկերներուն խիստ պէտքը կայ այսոր:

Մեր պաշտելի Փրթինց (այսպէս կը կաչենք զի՞նք) անմոռանալի պիտի մնայ:

Անգութ թոքաղթը 1924 ի աշնան՝ խլեց Անործաղկահասակ կեռնքն ալ: Իր յուղարկաւորութիւնը այնքան փառաւոր եղաւ. որուն իտես շատեր հարցուցին ո՞ր հարուստն է մեռնողը...: Առանց գիտալութէ որք մըն էր մեռնողը:

Հնկ. «Փըթի» ն շուտ գնաց. բայց իրեն յաջորդ մը ձգելով: Ան իր եղբայրը Գէորգն է, որ իրեն կիսատ ձգած զործը կը շարունակէ Դամասկոսի մէջ,



ԴԱՅՆԻԿ ԱՇՃԵԱՆ

Ննած է 1905 ին Խարբերդ, ուր հազիւ թէ նախ նական ուսումը կ'ստանայ: Փոքր տարիքին կը մըտնէ Հնչ, ազդեցութեան տակ, մանաւանդ իր մօտիկ ազգականին եւ մեր Զէյթունի Յ պարոններէն, վէթէ թան զործիչ ընկ. Նշան Ղաղարոսեանի հմայքով:

Զինադադարէն յետոյ Խարբերդէն իր մօր եւ քրոջ օր, Մարիձարն հետ կը հասնին Հալէպ: Բնկ. ու հի Մարիձան կը միանայ մեր Անդրանիկ դատերախումբին, որուն բեմական շնորհալի ձիրքերը ի յայտ կու զան Օթէլլօ ի մէջ Տէզտէմօնայի դերով: 1923 ի վերջերը կը հասնին Դամասկոս, ուր ընկեր Գառնիկը կը սիանայ Հնչ. Աւա. Միութեան, Որքան զեղատեսիլ, նոյնքան իր բնաւոր թեամբ եւ աշխատանքով համակրելի այս երթասարդը, կը սիրուի բոլորէն: Ապա կը գառնայ Մ. ճիւղի զոհաբերող անդամը եւ զանձագանը:

1925 ին Ամերիկա երթալու համար կը մեկնին Մարսէլլ, ուր սակայն 1926 ի սկզբները կը մերնի երիկամունքի հիւանդութենէն, ծագիկ հասակին մէջ: Իր մահէն 40 օր յետոյ կը մեռնի իր մայրը, իսկ ընկ. ուհի Մարիձան Այժմ կը զտնուի Շիքակո:



ԱՏԵՓԱՆ, ՍԱՊԱՀԳԻՒԼԻԱՆ
(ԷՎԴԻՖԵՆ, ԱՅԳ-ՎԱՐԴ)

Ս. Դ. Հովհ. կուս. տեսաբան եւ կարեւոր Առաջնորդներէն ընկ. ՍԱՊԱՀ ը ծնած է 1861 Փետր. 14 ին Նախիջեւանի Զահուկ կամ Զահրի գիւղի. Զաւակն է Տէր Դանիէլ Տէր Գրիգորեանին, որուն վախճանումն յետոյ՝ իր մայրը, որուկ Ստեփանը շատ սիրելուն համար զայն կը կոչէ իր անունով ՍԱՊԱՀ-ԳԻՒԼ. (Այդ վարդ), իր նախնական ուսումն յետոյ՝ կը այդ այդ ժամանակուայ կովկասի լուսոյ վառարան՝ Թիֆլիզի Ներսէսեան վարժարանը, որմէ շրջանաւարտ կ'ելլէ 20 տարեկանին եւ կը նշանակուի Նախիջեւանի երկսեռ դպրոցներուն տեսուչ։ Այդ ժամանակէն կը ծանօթանայ ընկեր Փարամագին ու միասնաբար կը տանին յեղափոխական կազմակերպ. աշխատանք վարձ է երուսաղէմի Հայ քաղաքային վար-

ժարանի վերատեսչութիւնը։ (Պետրոս Կիւրեղեան կը կոչուէր այդ ատեն)։

Երջանաւարտած է աշխարհի եւ Ֆրանսայի քաղաքական առաջնորդներ հասցնող՝ Ecole libre des sciences politique, մեծագոյն համալսարանէն։ Եղած է Ֆրանսայի հանր. նախադահ եւ Վարչապետ Բելյմոն Քուանդարէ ին գասընկերը։ Ընկ. Սապահը զայն յաղթեց նոյնիսկ թէզ եւ հակադէզի մրցումի մը մէջ, բոլորին հիացումը իր վրայ հրաւիրելով։

Անկէ ետքը ոչ միայն կը զառնայ Հնչ. կուս. առաջնակարգ ուժը, այլ աչքառու հասարակական գործիչը։

1903 ին կը հիմնէ ե. ՀԱՅԱՍՏԱՆ ը, ապա ՀինգԱկ, ՎերԱՌՆՈՒՆԴ, ՆՈՐ ԱՇԽԱՐՀ եւ ինքնԱՎԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ թերթերու խմբագրութիւնները կը վարէ։

Որպէս Հնչ. զործիչ իր նուիրեալ գործունչութեան առաջքը առնելու քինախնգրութեամբ՝ վերակազմեալ Հնչ. ներու կողմէ (Արտակիրցի Սամուէլ Կիւլիզեանի ձեռամբ) տէրօրի կ'ընթարկուի 1903 Յլս. 7 ին։ Մինչեւ իր մահը զնդակը կրեց իր փորին մէջ։ Ա. անդամ իթթիհատին գիմակը պատողը ինքը եզաւ, իր խորաթափանց քաղաքական հմտութեամբ։ Ի նպաստ հայ գատին գիւանագիտական աշխատանքներու լծուեցաւ եւրոպայի մէջ։

Փոքր Հայքի շրջանի հայկ. կեղրոններու իր այցելութիւնները, դասախոսութիւնները թմրող հայութիւնը արթնցուց։ Իթթիհատը այդ ժամանակէն վճռեց իր մահը։

20 անձաներու շարքին կախաղանի վրայ անոր մարմնին ճամեն աղ երազեց իթթիհատը, սակայն Ան իր ճարպիկութեամբ փրկուեցաւ, բայց նույն ի բացակայութեան՝ մահուան զատապարտեցին

գինը թարչաթեւ իր գործակիցները։
Պատերազմի ընթացքին Գահիրէն իրը պատուիրակ Ամերիկա մեկնեցաւ Տաճատեանի եւ Հանրեանի հետ կամաւորական շարժման համար։ Իր մեսեան լաւագոյնս կատարեց ան։

Դարձեալ անցաւ իր սիրած Ե. ՀՅԱՍՏԱՆ թղթը լուիրը, վերլուծեց Հայկ, դատը, գծեց անոր ուղղութիւնը, ընդունեց Հայաստանի հանրապետութիւնը, որպէս քաղաքական մի իրսողութիւն, որը յարմար առիթով պէտք էր փոխել եւ դնել զայն Սօցիալիստական հիմքերու վրայ, հարուածեց Մանտայի հարցը, հայութեան ցուցուց Յեղափոխական Ռուսաստանը որպէս զրացի եւ ինամակալ։

Անցան տարիներ, եւ եղաւ այն ինչ որ Հնչ. կուսը ընկ. Սապահի բերնով պատգամած էր շատ առաջ։

Հնչ. կուս, անխուսափելի նկարած Սօցիալիստական կարգերը երբ հաստատուեցան մեր բնուշխարհին մէջ, մենք էինք դարձեալ պաշտպանողը զայն, ըստիրքի մէջ ընկ. Սապահի գլխու ւորութեամբ։

Իր բազում հեղինու կած զրքերէն «Գործաւոր Դաստարգը, Պատախանատոները, Փոքր Հայքի Յիշատակները, Սօցիալիզմ եւ Հայրենիքը, Ինք. Հայաստան, ՀնՉԱԿԻԶՄ ի կոթողներ են, իսկ Բառերի եւ Եղերի Քացարութիւնները Հնչակեան՝ կտակարանն ե։

Ան ծնած էր Յեղափոխական ըլլալու, Վեհանձնութեան մէջ՝ տիպար, զոհաբերութեան մէջ՝ անմըրցելի, թշուառութեան տոկացող, երկաթեայ կամքունեցող գերմարդ մրն եր, որ ամէն բան յանձն առաւ Յանուն գաղափարին։

Հակառակ խոչնդուներուն՝ նա երազեց ու աշխատեցաւ Հնչակեանութիւնը միջազգային կապերով

արդիականացած եւ ամրապնդուած տեսնել, բայց հիւծախտը զայն զգետնեց եւ անմահացաւ 1928 Ապրիլ 28 ին Նիւ-Եօրք։

Իր մահուան առթիւ Ռ. Բուանգարէն հեռազրեց՝ «Սապահ աւխարիի մէջ մատնաւուելիք տաղանդաւոր միտք մրն եր, աննման բաղախագէտ մը, սակայն մէկ յանձանել ուներ, Փոքր ազգի մը զաւակն եր։»

Սրտայոյզ ձշմարտութիւն Բուանգարէն հանը. նախագահ, վարչապետ եղաւ, իսկ Սապահը թշուառութիւնը ճաշակող Հնչ. գործիչ մը։

ՍԱՐԳԻՍ ՏԵՐՈՒԻՆԻ

(Ռ. Յ. ՔԷՏԵՐԵԱՆ)

Ծնած է 1895 Յնվ. 27-ին Արև. Զաւակն է հըմուտ օրէնսդէտ եւ յարգուած Յթն, Քէտէրեանի։ Իր նախն կրթութիւնը կ'ստանայ։ Միս, ապա կը մեկնի Այնթապի գոլէճը, վրայ կը հասնի ընդ. տեղանութիւնը, Հայրը Խարբերդի մէջ զատաւորի պաշտօն կը վարէր, ուր սպաննու եցաւ։ Տարագրուած են Դամասկոս։ Զհնագագարին վերագառնալով Սիս՝ պահ մը ուսուցչութեամբ զրազած է։

Պղտիկ հասակէն մտած է Սիսի Հնչ. Ուս Միութեան շարքերուն մէջ։ Իր ժրածան զործունէութեամբ կը գունայ՝ աչքառու։

Սիսի պարպումէն Ատանա կը հասնի, կը խմբացրէ «ՏԱԼԻՐՈՒՄ» ապա «ՆՈՐ ՍԵՐՈՒԻՆԴ» Հնչ. օրկանները։

Կիլիկիոյ արտագաղթով՝ կը հաստատուի Պէյրութ։ Կը հիմնէ Սիսի երթու. Միութիւնը, Սուրբոյ գործադիրը կինք կը նշանակէ զործիչ, կ'այցելէ Մ. Ճիւղերը, կը խօսի, կը խանգալավուէ, կ'արթնցնէ Հնչ.

զինք թարէաթ եւ իր գործակիցները :

Պատերազմի ընթացքին Գահիրէէն իրը պատուիրակ Ամերիկա մեկնեցաւ Տամատեանի եւ Հանրապեանի հետ Կաօւաւորական շարժման համար։ Իր մեսեան լաւագոյնս կատարեց ան։

Դարձեալ անցաւ իր սիրած ե. ՀՈՅՈՒՍԱՆ ի գըլուիը, վերլուծեց Հայկ, դատը, զծեց անոր ուղղութիւնը, ընդունեց Հայաստանի հանրապետութիւնը, որպէս քաղաքական մի իրողութիւն, որը յարմար առիթով պէտք էր փոխել եւ դնել զայն Սօցիալիստական հիմքերու վրայ, հարուծեց Մանտայի հարցը, հայութեան ցուցուց Յեղափոխական Ռուսաստանը որպէս զրացի եւ խնամակալ։

Անցան տարիներ, եւ եղաւ այն ինչ որ Հնչ. կուս ը ընկ. Սապահի բերնով պատգամած էր շատ առաջ։

Հնչ. կուս, անխուսափելի նկարած Սօցիալիստական կարգերը երբ հաստատուեցան մեր բնաշխարհին մէջ, մենք էինք դարձեալ պաշտպանողը զայն, ըստիւրքի մէջ ընկ. Սապահի գլուխ և որութեամբ։

Իր բազում հեղինու կած գրքերէն «Քործաներ Դասաւորացը, Պատախանատուերը, Փոքր Հայքի Յիւատակները, Սօցիալիզմ եւ Հայրենիքը, ինք. Հայաստան, ՀՆՉԱԿԻԶԱԲ ի կոթողներ են, իսկ Բառերի եւ Եղբերի հացարութիւնները Հնչակեան կտակարանն ե։

Ան ծնած էր Յեղափոխական ըլլալու, Վեհանձնութեան մէջ՝ տիպար, զոհաբերութեան մէջ՝ անմըրցելի, թշուառութեան տոկացող, երկաթեայ կամքունեցող գերմարդ մրն եր, որ ամէն բան յանձն առաւ Յանուն զաղափարին։

Հակառակ խոչնդուներուն՝ նա երազեց ու աշխատեցաւ Հնչակեանութիւնը միջազգային կապերով

արդիականացած եւ ամրապնդուած տեսնել, բայց հիւծախոր զայն զգետնեց եւ անժահացաւ 1928 Ապրիլ 28 ին Նիւ-Եօրք։

Իր մահուան առթիւ Ռ. Բուանգարէն հեռագրեց՝ «Սապահ աշխարհի մէջ մատնանուելիք տաղանդաւոր միտք մրն եր, աննման բաղակագէս մը, սակայն մէկ յանձակալ եր։» Փոքր ազգի մը զաւակն եր։

Սրայոյզ ճշմարտութիւն Բուանգարէն հանր. նախագահ, վարչապետ եղաւ, իսկ Սապահը թշուառութիւնը ճաշակող Հնչ. գործիչ մը։

ՍՍ. Բ. Տիգրանի

(Ա. Յ. Քեչէրենեն)

Ծնած է 1895 Յնկ. 27-ին Սիս, Զաւակն է հըմուտ օրէնսդէտ եւ յարգուած Յրթն, Քէտէրեանի։

Իր նախն կրթութիւնը կ'ատանայ։ Սիս, ապա կը մեկնի Այնթապի գոլէճը, վրայ կը հասնի ընդ. տեղանութիւնը, Հայրը Խարբերդի մէջ զատաւորի պաշտօն կը վարէր, ուր սպաննուեցաւ։ Տարագրուած են Դամասկոս։ Զենադադարին վերադառնալով Սիս՝ պահ մը ուսուցչութեամբ զրազած է։

Պղտիկ հասակէն մտած է Սիսի Հնչ. Ռու Միութեանշարքերուն մէջ, իր ժամանակակիր գործունէր կը գոռնայ՝ աչքառու։

Սիսի պարպումէն Ատանա կը հասնի, կը խմբագրէ «ՏԱ. Ի. ՌՈՒ» ապա «ՆՈՐ ՄԵՐՈՒԵԴ» Հնչ. օրկանները։

Կիլիկիոյ արտագալթուով՝ կը հաստատուի Պէյրութ։ կը հիմնէ Սիսի երիտ, Միութիւնը, Մուրիոյ գործազիրը զինք կը նշանակէ գործիչ, կ'այցելէ Ա. Ֆիւղերը, կը խօսի, կը խանգալառէ, կ'արթնցնէ Հնչ.



Ս. Տերոսին

մասսան։ Շարքերը կը խտանան։ Ողբ. ընկ. Վարդակի մահէն յետոյ կը իւմբագրէ Սուր. Մամուլը, որուն հրատարակման տեւականութեան մէջ ընկ։ Տիրունիին զոհաբերութիւնը կար։

Իր այդ դիրքով ու կարողութեամբ դարձաւ Սուրիոյ հասարակական գործունէութեան առաջնորդը, Վրայ հասաւ մատնութիւնը, բանտարկութիւնը եւ աքսորը, ուր 8 ամիս մնալէ վերջ կ'ազատուի։

Կը հասնի Պէյրութ, կազզուրուելու համար, ուր հրաւիրուեցաւ ծանօթ Ազգ. Մահակեան վարժարանը, Աւագ ուսուցչի պաշտօնով, Յ ու կէս ամիս հաղիս պաշտօնավարած՝ դաշնակ դաւադիր գնդակին

դո՞ գնաց 1929 թնդ. 17 ին Պէյրութ,

իր սիստեմաթիկ աշխատանքին շնորհիւ տիրացած էր Հայ. Թրք. Թրնս. Անդլ. լեզուներուն, կը խօսէր նաեւ Արաբերէն։

Կոչումով Մարքսիստ յեղափոխական այս Հնչ. գործիչը մեծ ապագայ կը խոստանար, իրեւ համարական գործիչ, ճառտասան, հրապարակագիր եւ կրթ. մշակ։

Մեր վէթէրան եւ պաշտելի Սապահը՝ ի տես իր գործունէութեան զինք նկատած էր իր արժանաւոր յաջորդներէն մին, ճշմարտութիւն մը, որուն համար դաշնակ գնդակները ճաշակեց։

ԴԱԼԻԻԹ ՍՈՒԼԹԱՆԵԱՆ

Բնիկ էվէրէցի այս Հնչ. գործիչը մեծ ծառայութիւններ մատուցած է իր սիրած կուս. թեան, էվէրէկ եւ Աներիկա։ Իսկ իբրեւ մարտիկ եղած է պարտաճանաչ զինւորներէն՝ հայկ. լէգէոնին։

Մերսինի մէջ գնահատելի աշխատանքը աչքառուեղած է։

Թոքախտէ վարակուած ըլլալով կ'անցնի Զահէլէ, ուր անցուց իր կեանքը մինչեւ իր մահը։ Հաւկառակ իր հիւանդութեան նա իր գաղափարին ու ազգին ծառայեց մինչեւ իր վերջին շունչը։ Հանչ դիսանալով Զահէլի հասարակական եւ կրթ. աշխատանքներուն զեկավարը։

(Լուսանկարը ՏԵ՛Ս յաջորդ էջի վեայ)





ԴԱԻԻԹ ՍՈՒԼԹԱՆԵԱՆ

ՈՈՒԹԵՆ ԽԱՆ ԱԶԱՏ
(ՆՇԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ)

Ծնածէ 1862 Փետր. 17 ին Երևան; Իր բարձր, ուսումը
ստացաւ Մոնպէլիէ համալսարանին մէջ՝ Այս առթիւ-
ծան օթացաւ Ռուսահայ ուսանողներէն Ա. Նազար-
յէկեանին, Մարօնի, (Թիֆլիզցի) Գաբրիէլ Կաթեանին,
Գհորգ Ղարաչեանին, Քեփաւափոր օհանեանին, և. ըՍ-
տեփանեանին, Մ. Մանուկարեանին, Մ. Շահազդիեա-
նին եւ Պղս. Աքրիկեանին:

Անոնք անդրագարձումով մը, գաղտփարը կր յը-
զանան հայ Յեղափոխութեան կազմակերպութեան,
Մաքերու տարակարձիքութեան հետեւանքով իրենց
մէջ ծայր կուտայ վիճաբանութիւն մը, որ 2-3 ամիս-
ներ տեւելէ յետոյ՝ այս խումբէն կ'անջատուին Մ. Մա-
սուլագարեան, Մ. Շահազիզեան եւ Պղս. Աֆրիկեան:



ԱՐԵՎԵՆ ԽԱՆ ԱԶՈՅ

Դալով եօթը ՏիգԱՆՆԵՐուն Անոնք աչքի առաջ ունենալով տնտեսական եւ քաղաքական ահաւոր կացութիւնը մեր բնագաւառին մէջ, զարու նորագոյն, Սօցիալիստական առողջ վարդապետութեամբ (ժընէջի մէջ):

1887 Օդոստ. ին կը չիմեն ՀՆՉԱԿԵԱՆ ՅԵՂԱ-
ՓՈԽԱԿԱՆ ՄԱՍԻ ԿՈՒՑԱԿՈՎՈՒԹԻՒՆԸ, որուն օրեան
ՀՆՉԱԿ թերթու ալ լոյս կը տեսնէ այդ տարուայ նու-
թերթին. (Առջն քաղաքը):

Առաքեալներու պէտքը կար, որը կենսական էք Մամուլի պրօպականութիւն հետ Ահա այդ եօթը հականերուն ընտրեալները եղան ՌՈՒԲԵՆ ԽԱՆ ԱԶԱՏ և ՔԱՅԹԻՔ, ԿԱՅԵԼԻՆ, ՄՐՈՒՔ զինուած ՀՆԳԱԿԻԶՄ ով, Համալսարանական պատրաստութեամբ ինքնայօժար ցանձն առին երթալ ու միանալ տարապեալներուն



ԴԱԻԻԹ ՈՈՒԼԹԱՆԵԱՆ

Խաղա թիւսու ՌՈՒԲԵԿՆ ԽԱՆ ԱԶԱՏ
(ՆԵԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ)

Ծնածէ 1862 Փետր. 17 ին Երևան; Խր բարձր, ուսումը բարձր ստացաւ Մոնպէլիէ համալսարանին մէջ, Այս առթիւ ծանօթացաւ Ռուսահանք ուսանողներէն Ա. Խազար-բէկիսանին, Մարօնի, (Թիֆլիզի) Քաբրիկը Կաֆեանին, այդ Գորգ Ղարաչեանին, Քեփասափոր օհանեանին, և. ըՄ-տեփանեանին, Մ. Մանուկարեանին, Մ. Շահազիգեանին ևին Պղս. Աֆրիկեանին;

Անոնք անդրադառմով մը, զաղափարը կր յը-
զանան հայ Յեղափոխութեան կազմակերպութեան, Մտքերու տարակարձիքութեան հետեւանքով իրենց մէջ ծայր կուտայ վիճաբանութիւն մը, որ 2-3 ամիս-ներ տեսելէ յետոյ՝ այս խումբէն կ'անջատուին Մ. Մա-
նուկարեան, Մ. Շահազիգեան եւ Պղս. Աֆրիկեան:



ՌՈՒԲԵԿՆ ԽԱՆ ԱԶԱՏ

Գալով ԵՕԹԸ ՏԻՏԱՆՆԵՐՈՒՆ ԱՆՈՆՔ աչքի ա-
ռաջ ունենալով տնտեսուկան եւ քաղաքական ահաւոր
կացութիւնը մեր բնագաւառին մէջ, զարու նորա-
գոյն, Սօցիալիստական առողջ վարդապետութեամբ
(Ժընէջի մէջ):

1887 Օգոստ. ին կը հիմնեն ՀԵԶԱԿԵԱՆ ՅԵՂԱ-
ՓՈԽԱԿԱՆ ՄԱՅՐ ԿԱՐԱՎԱԿՑՈՒԹԻՒՆԸ, որուն օրեան
ՀԵԶԱԿ թերթն ալ լոյս կը տեսնէ այդ տարուայ Նո-
յեմբերին, (նոյն քաղաքը):

Առաքեալներու պէտքը կար, որը կենսուկան էր
Մամուլի պրօպականութիւն հետ, Ահա այդ եօթը հայու-
ներուն ընտրեալները եղան ՌՈՒԲԵԿՆ ԽԱՆ ԱԶԱՏ եւ
ԵԱԲԲԻՔԸ, ԿԱՖԵԱՆ, որոնք զինուած ՀԵԶԱԿԵԱՆ ՄԱՅՐ,
համալսարանական պատրաստութեամբ ինքնայօթար
յանձն առին երթալ ու միանալ տարապետներուն

գանոնք պատրաստելու համար :

Անցան Պօլիս, Տրապիզոն, Փոքր Հայք, Կովկաս: Ապրեցան ձնչուած ժողովրդին հետ, եւ իրենց խօսքով, զործ քով ու նկարագրի ցայտուն առաքինութիւններով՝ դաստիարակեցին զայն, պատրաստեցին մտքի եւ բաղուկի յեղափոխութիւնը:

Այս հոյակապ Զոյզին կատարածը գերմարդկային էր. երբ նկատի ունենանք Անտոն միշտ փայտի ընտանեկան կեանքը, ուսանողի փափուկ կենցաղը, ֆիզիքականը. երիտասարդական հաճոյքն ու երջանկութիւնը, որոնց բոլո՞րը բոլո՞րը զոհեցին Անոնք, ձնունդ տայու եւ վառ պահելու համար լուսոյ աստղը տառապանքի ծովուն վրայ:

Այս խաչելութեան չափ ծանր գործը տանելու ճամանակ Անոնք անարգուեցան կարգ մը Հայանուններէն, հալածուեցան բռնակալութենէն, ձերբակալւեցան, չարչարուեցան, շատ անգամ մահուան բարեւ մը տուին ու անցո՞ն միշտ յաղթանակի անխախտ հաւատքով մը դոտեպնդուած:

Եւրոպայի, Հայուսարէի իր այցելութիւններէն եւ զործունէութիւնն զատ՝ Առաջին հայ քաղաքական Առաքեալը զաղութիւն (1893 Յունիսին) եւ իրեւ Հնչ. զործիչ Սոցիալիզմի, Յեղափոխական Մարքսիզմի. սերմը կը ցանէ Ամերիկանայ աշխատաւորութեան մէջ,

Մեղմէ բարձր ուժերէն կ'սպասենք այս պատմ. գէմքին բեղուն զործունէութիւնը պատկերացնելու աշխատանքը: Քալով չՀայրենիք ասաւագրին մէջ լոյս տեսած իր “Յեղափոխականի մը յոււերը,, աշխատանքին, կը լսենք թէ՝ Անոնց մէջ չար ոդիներու գրիշները շարժած են, որուն պատճառաւ, չի լրացած՝ դադրեցուած է հեղինակին կողմէ՝ անոր հրատարակութեան

շարունակութիւնը:

Մեր մեծանուն այս Հեղակեան նահապետ Առաքեալը անմահացաւ 1929 Դեկտ. 23 ին ի Թավրիզ, իր նոյնքան մեծարժէք տիկնոջ՝ ընկերունից Շուշանիկի հոգեխառն ինաժամկերուն մէջ:

Հայուսարէի անձուած բանակայ պարզ միշտուած ով շորեւ ուն անուաման ազգաւած շղացու աղմու միշտու



Խորադա

Կը մզչու

պատակ մէր

համակածա

ուսւանչ. Դ

ամ նախ

լուս-սիրու

ամ գղփաշ

ամ գու

ամ անհանչ

իրար օդունի

ամ ամ ամ

ԶԱՆԻԷԼ ԶԱՎՈՒԾ ԹՈՐՈՍԵԱՆ

Անմահն ժիրայրի յեղափոխ. զործունէութեան կեղրոն, Եօզկատէն է այս խիզախ. Հնչ. խմբակեար:

Զանիէլ Զավուծ, իր քաջամարտիկ խումբով՝ մասնակցած է նաև Հաճոյ 8 ամեայ, զոյամարտին Անոր կոիրի ժամանակ տրուած հրամանները, առիւծի մանչիւններ էին, որոնք ան ու զողի կը մատ.

ՆԵՐԻ ԹՐՔ. ԶԷԹԷՆԵՐԸ:

Համնէն աղատուելով՝ հասաւ Ատանա:
Ապա անցաւ Իզմիր: Հոն՝ կամաւորագրուելով
Յունական բանակին, իր քաջութեամբ սիրելի դար-
ձաւ բոլորին մօս:
Իզմիրի խայտառակ նահանջեն վերջ՝ ապաս-
տանեցաւ Յունաստան եւ հոն անցուց իր կեանքին
վերջին օրերը:

ՀՆՉԱԿԵԱՆ ՀԱՅՐԻԿ ՔՈԼՈԶ

(ՅՈՎԱ. ԿԻՐԱԿՈՍԵՍՆ)

Ըսկ. Քօլոզ ծնած է 1860 ին Մուշի Մքրազոմ
գիւղը: Իր յեղափոխիչ զործունէութեամբ աչքի կը
զարնէ: Հայրը զինք կը դրկէ Պոլիս, ուրտեղէն կ'անց-
նի Իզմիր, յետոյ Յունաստան: Հոն կը ծանօթանայ
Ա. Նաղարբէկեանին, Ռ. Խան Աղատին եւ Մ. Տամատ-
եանին հետ եւ կ'արձանագրուի Հնչակեան: Գում Գա-
բրուի արիւնահեղ ցոյցին Ա. տարեղարձի հանդէս-ցոյ-
ցին, որ Աթէնքի մէջտեղի ունեցաւ, զրօշակիրը ին-
քը եղաւ:

Աթէնքէն կեղրոնի որոշումով Մ. Տամատեա-
նին եւ Հնչ. խոմբի մը հետ ճամրայ կ'ելլեն զէպի
Ասուն, զայն կազմակերպելու եւ ապսամբեցնելու
պաշտօնով: Կը ցամաքին Մերսին, անկէ Տայսոն,
Ատանա, Սիս, Օսմանիէ, Մարաշ, Այնթապ, Թիլիս,
Պէլէճիք, Ուրֆա, Կարսուն, Սեւերիկ, Տիգրանա-
կերտ եւ վերջապէս Առաքելոց վանքը:

Տամատեան կ'անցնի իր զործին գլուխը, Քօ-
լոզին կը վստահուի նոր Միսիս մը, կարեւոր նա-
մակները վերստին աթէնք փոխագրել: Գիշեր ցորեկ
ճամբայ քալելով իր ընկեր կարապետին հետ վեր-
ջապէս կը հասնին Եափա, ուրկէ նաւով նախ Աղէք-



ՀՆՉԱԿԵԱՆ ՀԱՅՐԻԿ ՔՈԼՈԶ

սանդրիա, ապա կը հասնին Հնչ կեղրոնատեղին, Ա-
թէնք:

Նստիլը մեղանիչել է յեղափոխութեան:

Իբրեւ խմբապես կը մասնակցի Սասնոյ ապըս-
տամբութեան, Մեծն Մուրատին հետ կը ձերբակալ-
ւի (Տամատեան նախապէս ձերբակալուած էր Մար-
զոյենց Տաւօի մատնութեամբ) կը տարուին Մուշ:
Անկարացրելի չարչարանքներէ յետոյ կը դատա-
պարուուի 15 տարուայ բանտարկութեան:

1919 ին եկաւ Ատանա: Հնչակեանութիւնը ոսո-
կորին թափանցած էր, կը յարգէինք զինքը, իբր
մեր յեղափոխական կեանքի կենդանի պատմութիւ-
թիւնը: Անոր կեղրոնատեղին ակումբն էր: Աշքիս առ
ջեւն է ինք, երբ ժողովի մէջ, յանկարծ խոյացաւ զէ-
պի սեղան ու զողզոշուն ձեռքավ դաշոյնը մէջքէն հա-
նելով զայն սեղանին միսեց, զուելով. «Այս դառյնը
այն ընկերոջ կուրծելը պիտի մխուի, որ կը համարձա-

կի ներուն միանալ:

Զինք ապահովեցին, հանդարտեցուցին ու նստեցաւ տեղը:

Երբ պէյրութ եկայ, զինք տեսայ նոյն հաւատաւոր Հնչակեանը: Ալեհեր, ցուպը գոզոջուն ձեռքով բունած տքալով կը քալէր: Վէմրի հայութիւնը կը յարգէր զինք իրը Հնջ. ՀԱՅԹԻԿ Ողբ. Պատ. Բարունակը իրեն հետ կատակած ժամանակ ըստ էր որ գուք ծերացած էք այլեւս օգտակար չէք կրնար ըլլայ, որուն մեր Հայրիկը պատասխանոց. և իմ մազն է ներմկել, իսկ ու խելքն է ներմկել, խելքը:

Աննախանձելի պայմաններուն մէջ մեռաւ Ան, 1931 Ապրիլ 24 ին, Ազգային նահատակութեան օրը, որուն դագաղին վրայ խօսեցաւ նաև իր յեղափոխական վաղեմի գործակից Մ. Տամատեանը:

ԱՃԵՄ ՄԱՆՈՒԷԼ

(ՄԿՐՏԻՉ ՄՈԶՄԱՆՍԱՆ)

Հնչ. գործունէութեան վարվուուն Շապին Գառահիսարէն է այս քաջարի Մուրհանդակ. մէտային, ծնամ՝ 1870 ական թուտկաններուն, Բնկ. Այրգպատշեսի հասցուցած նոր Մերունդին կը պատկանէր Ան: Փոքր տարիքէն սիրահարուեցաւ Հնչակեան հանրանուէր գործին եւ հոգեւին նուիրուեցաւ Անոր:

Յեղափոխական, հայդուկային շարժու մերու ընթացքին որքան զինուորական ուժի պէտքը կարայնքան եւս շեշտուած էր կոսպ հաստատելու. յարաբերութիւն մշակելու աշխատանքը, Բնկ. Աճէմ Մանուէլը այդ այրող քացը լեցնողներէն եղաւ —, իրեւ ֆէտայի եւ սուրհանդակ: Անոր համար կովկասի, գարսկաստանի կամ Թրքահայաստանի, իրարմէ ու զարսկաստանի կամ Թրքահայաստանի, իրարմէ ու

— զի այլ տպանու զոյլանք մարտիւթիւն ու մայլացիցից



ԱՃԵՄ ՄԱՆՈՒԷԼ

նեցած հեռաւորութիւնները, հոդ չէ թէ հաղարաւոր քիլօմէթրներ, նշանակութիւն չունէին. ողնած վեճու իրեւ վստահելի ուժ՝ յաճախ կուսակցութեան, կարեւոր եւ պատասխանատու պաշտօններ՝ վարեց: 1902 էն յետոյ անցաւ Ամերիկա. Շիքակոյի Մ. ճիւղի հիմաշղիքներէն կը համարուի:

Տատ քիչերէն է որ իր հոգեկան, բարոյական

Քիզիքական ու նիւթական նուէրը՝ սրտարուղին կերպով տրամադրած է Հնչ. գործին, յաղթանակին ու փառքին համար:

Անիկա ոչ մէկ բանով այնքան հրճուած եւ խանդավառուած է, որքան Հնչակեան յաջողութիւն եւ վերելքով:

Աճէմ Մանուէլ իր մահկանացուն կնքեց 1931
թլս. 22 ին Շիքակօյի մէջ:

Վատահ կղէք որ անոր հոգին կը խայտայ, երբ
Հնչ. շինարարութիւնը կը շարունակուի:

ՆՅԱՆ ՄԻԹԵՔԵԱՆ

(ՀնՉ. Զ. ԳՆԴԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԵՆ)

Յեղափոխական խորապետ ընկ. Նշանը, կ'ենթադրուի թէ՝ ծնած է 1862 ին Նիկոսր. Ան՝ կը սեսի Միրէքեան պատմ. տոհմէն:

Մարզուանի մէջ Հնչակեան կ'արձանագրուի Յեղափոխական Սուաքեալ ընկ. Շմաւոնի ձեռամբ:

Կուս. թեան հրահանգով Հնչ. գործիչ Մարտիքառտի հետ կը զրկուի Զէյթուն: Եարբուզի մէջ կոռուի կը բոնուին, կ'սպաննուի միւտիւրը:

Կը ձերբակալուին եւ կը դատապարտուի 101 տարուայ բերդարգելութեան: Ապա 1000 ոսկիի երաշխաւորութեամբ ազատ կ'արձակուի:

Ընկ. Շմաւոնի եւ Դանիէլ հացագործեանի Տէրսիմի ճամբուն վրայ ձերբակալութեան զուժկանը կը հասնի Սեբաստիա, Մ. ճիւղը ընկ. Միրէքեանը կուս. միսիայով կը զրկէ Մարզուան, որպէսզի զանոնք Փայտընելու ճառը գտնեն սակայն Թոքաթ չի հասած կը ձերբակալուի, կ'ըստ. Յագազեանի մատնութեամբ, Բանտէն փախելով կը միանայ Հնչ. Մինաս Օղ-



ՆՅԱՆ ՄԻԹԵՔԵԱՆ

զուի խումբին, կուս. պաշտօնով Զէյթուն երթալու ժամանակ՝ կիւրիւնի մէջ կը հանգիպի թորոս նառուկան (ապա Հնչ. ժանօթ Զէյթուն) ին, զայն Հնչ. մկրտելով՝ միասին կը հասնին Զէյթուն: Վերադաշտուած առեւն՝ կ'այցելն մրնուզ տէրէ կը տեսակ-

ցին նշանաւոր խաչակիր ներոս Դանիել վրդ. ին հետ:
կը ծանօթանան Թալասցի Փանոս եւ Նիւլաէնկին հետ
կը կազմեն Զէլլօի խոռմբը եւ կսկսին հերոսական
գործունէութեան :

Հնչ. կեղրոնի ներկայացուցիչ Անտոն Ռշտունին,
ծանօթ եաֆթաները փակցնել կ'ուտայ ամենուրեք:

Կառավարութիւնը կսկսի աշխատանքի, ծայր
կուտան մատնութիւններ, կ'սկսին ձերբակալութիւններ, Զէլլօն կիւրինի, Փանոս Թալասի կիւլպէնկ և
Ռշտունին էֆքէի մէջ կը բռնուին: Ընկ. Նշան Ան
մահն ժիրայրի խորհուրդրվ կ'անցնի կէմէրէկ յետոյ
Զէյթուն, ու կը գործէ երկու տարի: Ապա կը մեկնի
Կ. Պօյիս: կը մասնակցի Պապ-Ալիի ցոյցին: Գաղտնի
կը մեկնի Եղիպատոս, ուր կ'սպաննէ լրտես Կ. Թա-
թուսեանը, Նիւեօք հասնելէն հազիւ 2 ամիս անցած
էր, երբ կը պայթի 1897 ի Յունո-թուրք պատերազմը:
Կոռի սիրահար այս մարտիկը՝ նախ Լոնտոն ապա
Բարիկ անցնելէ ետքը, իր 600 կամաւորներով կը
մասնակցի պատերազմին, Յունական բանակի կողքին:
Գերի կ'առնէ 40 թուրք զինւորականներ, 1700 զինւոր
4 թնդանօթ, 150 ձի: Ի տես այս յաղթանակին ընդհ.
հրամանատար զօր. Վառոսը կը գոչէ. «Կեցցէ Հայ Երի-
տասարդը իսկ բարլամէնթի չէնքին առջեւ Յոյները
երեք անդամ կը պոռան «կեցցէ Հայր»: Ընկ. Նշան
կ'ստանայ պատուանշան, սուր մը եւ 30 ոսկի նուէր,

Համաշխարհային պատերազմին զօր. Անդրանի-
կի հետ համախորհուրդ յանձն կ'առնէ ճակատ մեկնիլ
կը հանդիպի գաշնակ Ազգ բիւրօի սադրանքներուն:
Թիֆլիզի մէջ կը տեսնուի գործիչ բնկերներ՝ Արտեմիս
(Յթն, Գասպարեան) ին, Սիւնիքին, Լոզովին եւ այլ
Հնչ. զեկավարներուն հետ: Կ'որոշուի կազմակեր-
պել Հնչ. երդ գունդը, որուն ուժ խոստանան տալ

ընկերներ Մելքոն Աղապէկով՝ (Փարամազին եղբայր
Մեղրիցի Սարգիսը, խուրչուտը եւալն՝ Պաքուէն:
Անկէ կ'այցելէ Պալըխանէ, ուր 800 հոգիով կը կազ-
մէ խումբ մը, եւ փոխան հազարի՝ 3000 զինւորներ
կը դիմեն մասնակցելու Հնչ. այդ գունդին:

Հնչակեան քառասնամեայ Յաբելեանը տօնուելու
ժամանակ՝ Հայ տաղանդաւոր նկակիչ Միհրան Ոէրայ
լեանը Հայ Յեղուփոխութիւնը խորհրդանշող նկար մը
արտադրեց, որուն պատափին վրայ՝ լերանց արա-
հետին վար իջնող ձերմակ ձիւաւոր ֆէտայի մը կը ցըց-
ուի աչքիդ արջեւ, գա խմբապետ ընկ. Նշան Մի-
հրեմեանն է: Ան մի քանի տարիներ առաջ հրամեցա-
տուաւ կեանքէն, իր եւ ցեղին դսուաւոր երազը՝ վե-
րածնած Հայաստանը տեսնելէ վերջ:

ՀՆՉԱԿՈՂՅՀԻ ՄԱՐՈ ՆԱԶԱՐԵԿ
(Ծննդալ Մարիամ Վարդանեան)

Հայ քաղաքա-տնտեսական աղատազրութեան Ս.
սեղանին ինքնամատոյց կերպով նուիրուող Ս. Հայ
զիտակից կինը եղաւ:

Իր ժամանակին հայ իգական սերունդին նոյն-
իսկ կը լինայուէր երկրորդական գրթութիւն մը,
սակայն օր. Մարիամին կրթասէր ծնողքը զնահատե-
լով իրենց աղջկան կարողութիւնը, տրամադրութիւ-
նը եւ բարեմանութիւնները, Կովկասէն զինք զրկե-
ցին Եւրոպա (Բարիզ, Ժընէվ) ուր ստացաւ համալսա-
րանական բարձր ուսումն: Ամուսնացաւ ընկ. Ս. Նո-
զարրէկին հետ ու միասնաբար ոչ միայն հիմք դրին
Հնչ. Կուսակցութեան, այլ 15 տարի անընդհատ զե-
կավարեցին հայկ. աղատազլայքարը:



ՄԱՐՈ ՆԱԶԱՐԵԿ

Մարօն իր ամուսնոյն պէս մինակ կեղրոն նրա-
տելով չի զեկավարեց հայ դիւցազնական շարժումը,
այլ ծպտեալ շրջեցաւ ամէն կողմ. Յեղափոխական
աշխատանք կատարելու, անոր հոգին արծարծելու
ծպտեալ կերպով բանարկեալ ընկերներու հետ տես-
նուելու, փրկութեան սիջոցներ խորհելու համար:
Հակառակ թրք. բռնակալութեան ձեռք առած բոլոր
միջոցներուն չի ձերբակալուեցաւ Ան:

Նա իր կենդանի աչքերով տեսաւ Հնչակեան ե-
րազին՝ Սօցիալիստական կարգերու հաստատումը:

Ապրեցաւ անոր դառն որ երջանիկ պահերը, ու
աչքերը փակեց հանգիստ քունով մը հանգստանալու
ասկէ քանի մը տարիներ առաջ:

Հողդ թեթեւ ըլլայ ՀնջԱԿԵԱՆ ՄԱՅՐԻԿ:



ԱԼԵՏԻՄ ՆԱԶԱՐԵԿԵԱՆ

(ԱԻՕ ԼԵՌԵՆՑ)

Ա. Դ. Հնչ. կուս. հիմնադիրներուն կեղրոնախր
նը եւ պատմ. ՀնջԱԿի (երգիծաթերթ) ԱՊՏԱԿի կո-
րովի խմրագիրը: Ստացած է համալսարանական ու-
սում: Իբրեւ բանաստեղծ ուր յեղափոխանաշունչ կը-
տորներ:

Իբրեւ Մարքսիստ տեսարան ամբողջ 15 տարի-
ներ վարեց հայ քաղաքական միտքը:

Հրապարազգական ասպարեզին վրայ փայլեցաւ
ան որսէս լուսաւոր աստղ մը: Տիրացած ըլլալով հա-
յերէնի եւ գաւառաբարբառի պահեր եղած են որ Հն-
ջԱԿի բովանդակութիւնը ծայրէ ծայր ինք արտա-
դրած է: Յաճախ երկրի ներսերէն գրուած ապշեցու-
ցիչ թղթակցութիւնները, իր հնարամտութեանց ար-
դիւնք են եղած:

Հայ կեանքի իբրեւ տիրական դէմքը ոչ միայն
Համիտեան բռնակալութեան հետապնդումներուն են-



ՄԱՐՈ ՆԱԶԱՐԵԵԿ

Մարօն իր ամուսնոյն պէս մինակ կեղրոն նրատելով չի զեկավարեց հայ դիւցազնական շարժումը, այլ ծպտեալ շրջեցաւ ամէն կողմ. Յեղափոխական աշխատանք կատարելու, անոր հոգին արծարծելու ծպտեալ կերպով բանտարկեալ ընկերներու հետ տեսնուելու, փրկութեան միջոցներ խորհելու համար։ Հակառակ թրք. բռնակալութեան ձեռք առած բոլոր միջոցներուն չի ձերբակալուեցաւ Ան։

Նա իր կենդանի աչքերով տեսաւ Հնչակեան երազին՝ Սօցիալիստական կարգերու հաստատումը։

Ապրեցաւ անոր դառն որ երջանիկ պահերը, ու աչքերը փակեց հանգիստ քունով մը հանգստանալու ասկէ քանի մը տարիներ առաջ։

Հողդ թեթեւ ըլլայ ՀնջԱԿԵԱՆ ՄԱՅՐԻԿ։



ԱԻԵՏԻՄ ՆԱԶԱՐԵԵԿԵԱՆ

(ԱԻԹ ԼԵՇԵՆՑ)

Ա. Դ. Հնչ. կուս. հիմնադիրներուն կեղրոնասիւնը եւ պատմ. ՀնջԱԿԻ (երգիծաթերթ) ԱՊՏԱԿԻ կորովի խմրագիրը։ Ստացած է համալսարանական ուսուում։ Իբրեւ բանաստեղծ ուր յեղափոխանաշունչ կըտորներ։

Իբրեւ Մարքոսիստ տեսաբան ամբողջ 15 տարիներ վարեց հայ քաղաքական միտքը։

Հրապարագրական ասպարէզին վրայ փայլեցաւ ան որպէս լուսաւոր աստղ մը։ Տիրացած ըլլալով հայերէնի եւ գաւառաբարբառի պահեր եղած են որ ՀնջԱԿԻ բովանդակութիւնը ծայրէ ծայր ինք արտադրած է։ Յաճախ երկրի ներսերէն գրուած ապշեցուայիչ թղթակցութիւնները, իր հնարամտութեանց արդիւնք են եղած։

Հայ կեանքի իբրեւ տիրական դէմքը ոչ միայն Համիտեան բռնակալութեան հետապնդումներուն են-

թակայ եղաւ, Լոնտոնի, Աթէնք, Բարիկ, Ժենէվ,
այլ մայր կուս. անջատող վերակազմեալ հերցուա-
ծին կողմէ 1903 հոկտ. 19 ին Զուիցերիոյ մէջ ասյա-
ջող մահափոքձի մը ենթարկուեցաւ:

1923 ին Ամերիկայի ընկերները զինք հրատ իրեցին «Ե. Հայաստանի» խմբագրապետութիւնը վառելու : Եթէ ընդունինք քէ Հնչ. մՏին լեզուն Սապանն է խոկ գրիչը Նազարեէկը, այս երկու մեծագոյն արժէ քնները իրենց գերին մէջ էին այլեւս ու Ամերիկայի շրջանը կը ներկայացնէր պատկառելի, հեղինակաւոր ուժը, Ազգ. ու դասակարգային շահերու տէսակէտէն :

Վարայ հասաւ 1924 ի Ամերիկայի բանւորական-ներուն Ս. Դ. Հ. կուս. միանալու դործը, (որուն մէջ գլխաւոր գեր խաղացած էր Նազարեէկը) որը մեղրալուսնի շրջանը չի բոլորած՝ չեղեալ նկատուեցաւ:

Ծերացած Նողարիէկը տարուեցաւ բանւորականներու հոսանքէն:

Ասկէ մի քանի տարի առաջ Խ. Հայաստանի կոռավարութիւնը զինք ամերիկայէն Հայաստան հը- րաւիրեց Հնջ Էկելլն ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ պատրաստելու իսրեւ կուս. թեան հիմնադիր ղեկադրաններէն մին:

Այժմ ահին Նազարեկին հետ մենք եւս կ'սպասենք նոր Նազարեկի նոր գործին, անոր ճշգրիտ արժեքին:



An oval-shaped black and white portrait of a man with dark hair, wearing a dark suit jacket, a white shirt, and a dark tie. He is looking directly at the camera with a neutral expression.

ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

(Ա. ԽԵԿՈՒՆԻ)

Ծնած է 1908 ին Մարաշ (Չորպաձեան ընտանիքէն), Տարտուգրութեան մէջ իր հայրը մեռած ըլլալով մայրը կ'ամուսնանայ ընկ. Մկրտիչ Սուքիասեանին հետ, Արք եղած է կ. Պօլսոյ Հնչակեան խմբապետներէն, մասնակցած Գում Գարուի ցոյցին, ձերբակալուած, ապա իբրև փախստական կ'անցնի Պուլ-Կարիտ, վերջ ի վերջով կը հաստատուի Դամասկոս, ուրտեղի Հնչ. Մ. ճիւղի հիմնադիրներէն մին կ'ըլլայ: Եղբայրն է Զէյթունի 6 Հնչ, պարագլուխներէն ընկ. Կրպտ. Սուքիասեանին (Հայէպ):

Հնկ. Անգրանիկ Բօթ-Մայափր որբանոցէն
կը հասնի Դամասկոս։ Նախ կուսանի Բողոքական առ-
կագեմին, յետոց շրջանաւարտ կ'ելլէ Ազգ. Վարդա-
րանէն։ Իր պղտիկ հասակէն կը թրծուի Հնչակեան
քանի որ Հնչակեան հին կաղնիի մը շուքին տակ
կ'ապրէր։

Այս սիրոյ թիթեռնիկը վաղահասօրէն ինկաւթոքախտի միրաններուն մէջ; Անցաւ հարաւ Ամերիկա (Պրազիլիա) միացաւ իր փոքրիկ եղբօր ընկ Ստեփանին ուր ապրեցան իրենց քըոջ օր. Պարզեւուհին (այժմ տիկ. Ե. Կարմրակ) հետ երրորդութիւն մը կազմած: Ընկ Անդրանիկ հակառակ իր հիւանդ վիճակին, Մ. ճիւղի վարչութեան Ատենապետութիւնը վարեց ու իրենք էին որ Պէյրութի Հնչ. Մ. ճիւղին կոչին անսալով կարեւոր գումար մը հասցուցին ի նը պաստ բանտարկեալ ընկերներուն:

Հասաւ Դամասկոս: Դարձանուկի համար իր ծընողքին զոհողութիւնները ապարդիւն մնացին ու 1932 Հոկտ. 1ին նա մեռաւ 24 տարեկան ծաղիկ հասակին մէջ:

ՄԻՀՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ

(Մ Ի Դ Բ Ա)

Ծնած է 1892 Ալպիսթան (Զէյթուն), ուսած է 1904-8 Զէյթունի կեդ. վարժարանէն վերջ՝ կը զրկուի Կ. Պոլսոյ կեդր. վարժարանը, որուն ընթացքը կ'աւար տէ 1914 ին. Կ. Պոլսոյ Հնչ. Ռւս. Միութեան գործոն ուժերէն մին կը դառնայ: Խրբեւ Զէյթունի պատգամաւոր՝ կը ժամանակցի Քէսութէնձէի Հնչ. 7 րդ ընդհ. պատգ. ժողովին եւ կը վարէ Ատենադպիրի պաշտօնը: Կ. Պոլսոյ Հնչ Ռւս. Միութենէն պատմելու ժամանակ անխառն հիացումով մը կը խօսէն համալ սարանական հմուտ ընկերաբան. Մանքսիստ վէթէրան Թիֆլիզի ընկ. ՍԱ.Բ.Օ ի մասին, որուն հեղինակա. ուր շունչին տակ Հնչ. թրծուած Պոլսոյ երիտասարդ ժտաւորականութիւնը:

Կ'ուքարուի Ռասիւլայն, բայց չնորհիւ իր ճար-



ՄԻՀՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ

պիկութեան կը տիրանաւ կարեւոր դիրքի մը, որով հարիւրաւոր հայեր իր միջոցաւ մահուընէ փրկուեցան:

Զինադադահին իրբեւ ուսուցիչ գտնուած է Մարաշ Յետոյ պաշտօնավարած է Անթիլիասի որբանոցին մէջ, ուրկէ հեռացուած է Հնչ. ըլլալուն համար:

Ուսուցչ. ասպարէզէն քաշուելով 1923 ին հիմնեց նաւային գործակալութիւն մը: 1926 ին Սայտայի հայ զաղութին կողմէն ընտրուեցաւ Ազգ. երիտասարդան:

Աղբ. Վ. Վարդապետեանի սպաննութեան առթիւ ձերբ սկալուելով զատնպարտուեցաւ 4 տարւայ

բերդաբնելութեան ի Թրիփոլի։ Իր անձին գէմ դաշնակ դաւադրութիւն մը երեւան եկաւ, որով կառավարութիւնը զինք փոխադրեց Պէյթ-էտ-տին։

Բերգարգելութենէն ազատուելէ վերջ՝ եղաւ կոռովի խաթացիրը «Այբանան» ին ապա հիմնեց «Փոլովուրդ» օրաթերթը, ուր իր անխնայ եւ անվախ պայքարը շարունակեց դաշնակցութեան գէմ։ «Փոլովուրդ» ը դադրեցնելու դաշնակցութեան լուս աշխատանքը յաջողութեաւը պսակուեցաւ, տխուր զերակատարներու միջոցաւ։

Հասարակական եւ կրթ. գործիչ Աղազարեանը
գործ կը փնտուէր ընելիք։ Հայկ. քէմբի հրոյ ճա-
րակ ըլլալուն պատճառաւ Ազգ. Սահակեան համբա-
ւաւոր վարժարանը զոյութեան կոիւը կը մղուէր,
որը չքացնելու միտումը շեշտուած կերպով կը կը
տեսնուէր դաշնակ ցուցսունքներով շարժող խնամա-
տար Մարմիի եւ Ազգ. իշխանութեան մօտ։ Անմիշ-
ջապէս հիմնուեցաւ «Սահակեան կրթ. Միութիւնը» ո-
րուն հոգին հանդիսացաւ Միհրանը։ Բայց ափսո՞ս որ
երբ քանի մը ամսուայ աշխատանքներէն վերջ գրպ-
րոցը բացուած էր աւելի նպաստաւոր պայմաններով
ու Արարատ անունով թերթի մը հրատարակման առ-
տօնութիւնը կ'առնուէր, ահա զիշեր մը, այցելու-
թենէ մը վերադարձին իր կնոջ եւ զաւակաց մօտ՝
դաշնակութեան դաւագիր զնդակով կեանքին թերը
կը կտրուի, 1933 հոկտ. 13 ին։

Հեղինակած ունի Ախորականի Յաւերը, Ինչպես
գողցան Հ. Կ. Խաչի լաբերը, Սիսի Վերջին Արսուակա-
լը, իսկ անտիպ կը մնան Դաշնակցութեան Դատաս-
տանը, Հայերը Սուժիոյ եւ Լիբանանի մոջ, Բացի ա-
սոսցմէ եւ իր խմբագրած թերթերուն մէջ գրուած
ներէն իր անունէն զատ Միթքա կամ այլ կեղծանու-
նով գրուած յօդուածներ Երկիրի, Ս. Մամուլի, Արեւ
եւ ուրիշ թերթերու մէջ:



ԱԽԵՏԻԾ ԳԱՄՊԵՐԵԱՆ (ԱԽԵՏՈՒՆԻ)

Ծնածէ 1910 ին Քէսապի մէջ: Ուսումի եւ գրականութեան ծարակի այս երիտասարդը լծուեցաւ ինքնաշխատութեան, իրեն ընկերային զպրոցը նըկատելով Հնչ. Ուս. Միութիւններէ: Հնչ. գործիչ Հնկ. Ս. Տիրունիին Աղէքսանտրէթ այցելու թեան ատեն ինքն ալ հոն գտնուելով, շիման մէջ կը մտնէ անոր հետ, որուն հմայքովը աչքը բացած է, իրբեւ մոլի ընթերցող Ս. Մամուլ թերթին եւ հանդէսին:

Ալէքսանտրէթի Հնչ. Աւս. Միութեան հիմնացիրներէն մին; Ատամինաբուժութեան հետեւելու համար՝ կուզայ Պէյրութ, ուր առաջին զորձը եղած էր զիս զանել եւ մտնել տեղւոյս Աւս. Միութեան մէջ:

Բանաստեղծելու բուռն սէր մը ունէր: Իր մէջ
հետզիւտէ կը զարգանար այդ ձիրքը: Շատ հարցա-
սէր, ջանասէր եւ ուսումնասէր էր:

Գալով ատամնաբուժութեան, իբրեւ բրաթիսիէն
պատկան իշխանութենէն արժանացաւ վկայտկանի։
1930 ին իր ձնողքին մօտ Պ. Այրէս մնկնեցաւ։

Հոն ալ շուտով աչքառու դիրք մը գրաւեց ընկերական եւ հասարսկական խաւերու մէջ, իբրեւ Հնչ. նորահաս մտաւորական եւ աժամնաբոյժ:

Կ'երեւի իր վտիա ֆիզիքը չի ներեց իրեն այդ նուիրուած յողնաբեր զործունէութիւն մը եւ ահա քանի մը ամիսներ առաջ գուժկանը կը հասնի թէ հէք Աւետիսը ոչ եւս է:

«Հնչ. Մամուլի եւ «Կայձ» ի մէջ ունի ոտանաւորներու շարք մը:



ՅՈՎՃ. ՏԵՂԻՐՄԵՆՑԵԱՆ



ՎՈՀԱՆ ԺԱՄԿՈՉԵԱՆ

(Վ. ՎՐՈՑՐ)

Ծնած է 1885 ին՝ Աօյանպէկ: Անմրցելի հմտութիւն մը ունէր կազմակերպելու մէջ: Բացի նախապատերագմեան շրջանին իր բնագաւառին մէջ ունեցած կուսակց. զործունէութենէն, եղած է հոչակաւոր ՏՕՆԻԿԻ Հնչ. առպատակային խմբին՝ մտաւորական մասնակիոր: Զինադադարին Ատանահանելով՝ Կիլիկիոյ Հայկ. «Եւրազային» շրջանին մէջ ունեց ած է մատնանշուելիք և օգտակար զորունէութիւն:

Կիլիկիան շարժումներու առաջնորդ, Ա. Դ. Հնչ. Կուսար շատ բան կը պարտի այս աննկուն Հնչ. զործիցին որուն հմայքն ու հեղինակութիւնը մեծ էր ընկերներու, մողովրդին և իշխանութեանց մոտ:

Եղ ո՞ծ է նաև «ՏԱՐԻՌՈՍ»ի խմբագիրներէն և ՀՆՉ. ԳԵԳՐ. ՎԱՐԺ. ի ուսուցիչներէն:

Կիլիկիայէն աքսորուելով՝ անցաւ իզմիր Հոն ալ շորունակեց իր կուսար նուիրուած զործունէութիւնը, ուր աւազ ու ակայն, զո՞ւ գնաց իզմիրի դէպքին, նոյնպէս պատուական Հնչ. զործիչ Սեբաստացի Սովմ. Բարունակեանի և այլոց հետ:

Բնիկ Եօզկատցի: Կեսուրիոյ շրջանի Հնչ. գեթէ-
րան գործիչ եւ կազմակերպիչներէն ընկ. Ասու պի
(Մինաս Պետրոսիան) գործակից: Գրած է հայատառ
թրքերէնով ընկ. Անմահն Ժիրայր ի գործունէութիւ-
նը ի Եօզկատ:

Նահատակուած Մեծ Եղեռնին:



ՄԱՆՈՒԿ ԳԱՅՉԱՐԵԱՆ
(Մ. Յ. Քէ՛ՍՊԵՐՃԻԳԵՎԻՆ)

Դնած է 1909 ին Հաճըն: Կառուխէն կը դառ-
նայ Հնչ. զինուոր մը: Հունիս 1926 ին կ'անցնի հա-
րաւ. Ամերիկա, կը հաստատուի Պ. Այրէս եւ կը դառ-
նայ ոչ միայն տեղւոյն Խաչիկեան դպրոցին հրա-
ծուն այլ ի. Հայաստանի տշխատաւոր մը: իր դա-
ղափարային նուիրումը այնքան յառաջ կը տառի որ
չոր նախանձը կը շարժէ դաշնակներուն, որոնց դա-
շտիր զնդակին զոհ դնաց 21 Մեպտ. 1931 ին Պ. Այրէս:

ԳԵՐ Զ

ԿՈՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

Գործիս բերումով չեմ կրցած սրբազրութեան հս
կել, որով պատահած են կարգ մը կէապրութեան տա
սի սխալներ եւ վրիպումներ: Անոնց կարեւորները
պարտք կը համարենք սրբազրել ստորեւ:

Մ. Մ. Մ.

Յնիր. 13 ի նօթին ժընէւ ը պէտք է ըլլայ ձենովա
Փետր. 24 ի « Ազառագրութեան ը՝ Ազգագրութիւն
Ապր. 9 ի » Սուէտիոյ բառէն յնտոյ Դաշնակ
» 15 ի » յատուցանէն յատկացնէն
Մյու. 27 ի » Մեծն Մուրատի զինուորէն

Գերջ	Դեռգ Զավուեր	
Յնս.	» բէկավարներէն ը	Ղեկավարներէն
Յնս.	» Անմահ բոցը	Անմահն Ժիրայր
Յնս.	» 1790 Ֆրու. Ազգ. Տօն Պատրիլի առումը	
» 16 ի	» Դոմանօֆը	Բօմանօֆ

» 30 ի	» 1935 ը.	1915
--------	-----------	------

Օգս. 12 ի	» 1889 ը.	1880
-----------	-----------	------

» 26 ի	» Ընկեր ը.	ՂՅէկերային
--------	------------	------------

Մեպտ. 6 ի	» Մարտ ը.	Մարտը
-----------	-----------	-------

» 17 ի	» Վէսկերը	Վէսկը
--------	-----------	-------

Հոկտ. 25 ի	» 1915 ը	1919
------------	----------	------

Նոյ. 19 ի	» Աշխատանքի	
-----------	-------------	--

» Կրդչուհի ն	Աշխատանքի Երգչուհին
--------------	---------------------

Դեկտ. 3 ի	» Նախախնամու.
-----------	---------------

թեամբը	Նախագահութեամբ
--------	----------------


Էջ 98 Վարէն 4 րդ տողի ծայր Յնս. ն	Յուլիս
-----------------------------------	--------

102 Ա. տողի վառաւոր ը	Դարաւոր
-----------------------	---------


103 Վարէն Բ. տողի վարձատրեց ը	Վարձատրեց
-------------------------------	-----------

133 5 բ. տողի Միութեան ը	Միութեանց
--------------------------	-----------

- 160 վարէն 13 րդ տողի Ա. բառը Ո. Խանազատ
160 11 րդ տողին Սոաքեալէն վերջ Ամերիկահայ
164 Ա. տողի . . . տեղ Գաւանակ
164 վարէն 13 րդ տողի վարվուուն ը Վառարան
165 5 րդ տողի Կուսակցութիւն ը Կուսակց.
166 Ա. տողի Նուէր ը Ուժեր
166 վարէն Ա. և Բ. տողերուն միջն Մասնիչ
Տերօրի Ենթարկուեցաւ
- 167 վարէն Ա. տողի Տէրէ ն Տէրէ Վիճ
171 6 րդ տողի Ուր ը Ունի
171 վարէն 5 րդ տողի Ներսերէ ն
վերջ Գաւառաբարբառ
174 7 րդ տողի Ատենապէտ ը Ատենադպիր
» վարէն 13 րդ վարժարանին ը Վարժարանը
» վարէն 6 րդ խօսին ը Խօսիր
» վարէն 3 րդ թրծուած էն վերջ է
174 վարէն 2 րդ տողի յօդուածներ էն վերջ ունի
178 4 րդ տողի այդ ը ալդպիսի
» վարի Տէյիրմէնձեանը Տէմիրնեան
» Յ. Տէմիրնեանի կենսագր. ը տե՛ս 180 րդ էջը
143 12 րդ տողի Գ. վարդապէտ ը Գ. Վաշտապէտ
Գիրզանց



ՕԳՆԵՑԵՔ, ՄԱՄԲԼԱԹԵՑՆԻ ԹՈՒԲԱԽՑԱՆՈՑԻՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՄԱՆԱԿԱՆ ԽՍՀ



14290